

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

423

Hannibal



4. Hannibal

ՓՈԼԻԱՆԵԱ




ՀՐԱՄԱՆԱԳՐԻ

ԱՄԵՐԻԿԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԿՈՍՏԱՇՎԱՐՈՎԻՆԻ

1925



82.5
4 - 76

(277)

ՓՈԼԻԱՆՆԱ



2004

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՆ

ՓՈԼԻԱՆՆԱ

ԳԼՈՒԽԱ

ՕՐԻԱՐԴԻ ՓՈԼԻ

Յունիսի առաւօտ մը Օրիարդ Փոլի Հարինկթըն
աճապարանօք իր տան խոհանոցէն ներս մտաւ: Օրի-
արդ Փոլիի շարժուձեւերն ընդհանրապէս հանդարտ էին:
Ան ինքզինքը հպարտ կ'զգար իր անխոռով արտաքին
երևոյթին համար: Բայց այդ օրը կարծես իրար անցած
էր. իրապէս կ'աճապարէր:

Նանսի, որ լուացարանին առջև ամաները լուալով
զբաղած էր, զարմացած վեր նայեցաւ: Երկու ամսէ
ի վեր Օր. Փոլիի քով ծառ այսութեան մտած էր, և
արգէն իսկ սորվեր էր որ իր ափրուհին աճազարելու
առվորութիւն չունի:

«Նանսի!»

«Հրամեցէք, Օրիարդ, ո պատասխանեց Նանսի պատ-
րաստակամութեամբ, և սակայն կը շարունակէր չոր-
շնել ձեռքի կուժը:»

«Նանսի!» ըսաւ Օր. Փոլի ձախը խստացնելով,
«երբ քեզի հետ խօսիմ, պէտք է անմիջապէս ձեռքիդ
գործը ձգես և ըսածիս ուշագրութիւն ընեսաւ»

Աղջիկը կասկարմէր եղաւ և անմիջապէս ձեռքին
վար գրաւ կուժն ու լաթը, և աճապարանքէն քիչ մնաց
որ վար ձգէր ու կոպէր կուժը, —բան մը որ ա'լ աւելի
շուարեցուց աղջիկը:



3942 0-67

ՏԵՂ

52643 - ԵԿ - Հ.

«Շատ աղէկ, Օրիորդ, անանկ կ'ընեմ, Օրիորդ,» կա-
կազեց ան, ջանալով կուժը շտկել. «Դուն ըսիր այս
առառու որ գործո շուտ լմնցնեմ, անոր համար գործո
վար չդրի:» Տիրուհին յօնքերը պոստեց:

«Կը բաւէ, Նանսի, քեզմէ բացատրութիւն չպա-
հանջեցի, ուղեցի որ ուշադրութիւն ընես:»

«Այս, Օրիորդ, Նանսի ջանաց չհառաչէ: Արդեօք
երեք կարող պիտի ըլլա՞ր այս կինը գոհ ընել: Նանսի
տակաւին նոր ծառացութիւն ընել սկսած էր: Տունը-
իրմէ փոքր երեք պատիկներ կային: Իրենց հայրը մե-
ռած էր, և խեղճ աղջիկն ստիպուեր էր բան մը ընել
ապրուստ ճարելու համար: Մրգան ուրախացեր էր երբ-
երկու ամիս առաջ այս գործը դաեր էր Օր. Փոլիի
տունը՝ իր տիրուհին մասին ուրիշ բան չէր գիտեր —
վասն զի Նանսի վեց մղոն հեռու կը բնակէր — բայց
հարուստ բնակիջներէն մէկն է: Ուակայն հիմա այլևս
գիտէր թէ օրիորդն է խիստ բնաւորութեան տէր
անձ մը, որ կը խոժողի ամէն անգամ որ զանակ մը
գետին իյնայ և կամ դուռ մը զարնէ, և մտքէն
անգամ չանցըներ ժամուկ երբ դանակներն ու դոները
ձայն չհանեն:

«Առոտուան գործերդ լմնցնելուդ պէս,» ըսաւ Օր.
Փոլի, «Ճեղնայարկի սանդուխին զլխուն մօտ զանուած
փոքր սենեակը մաքրէ ու մանձական ալ շտկէ: Նախ-
մնտուկներն ու առուիերը զուրս կը հանես անշուշտ և
յետոյ կ'աւլես, կը մաքրես:»

«Շատ աղէկ, Օրիորդ, դուրս հանած բաներս ուր դնեմ,»
«Յառաջակողմի ձեղնայարկը դիրա Օր. Փոլի վայր-
կեան մը մտածեց ու յետոյ աւելցուց, «Կարծեմ հիմա-
խկ կրնամ քեզի լուր տալ, Նանսի, թէ քրոջս աղջիկը,

Օրիորդ Փոլիաննա Հուկիթիըր պիտի գայ ինծի հետ բնա-
կիլ: Տաճը Էկ տարեկան է եղեր, և այդ սենեակը պիտի
պատկի:»

«Պատիկ աղջիկ մը հօս պիտի գայ, ինչ աղէկ, Օ-
րիորդ Հարինկթըն,» բացագանչեց Նանսի, միտք բերելով
թէ իր պատիկ քոյրերը ո՛րքան կը զուարթացնէին ի-
րենց տունը:»

«Ազուռ բան, այս, բայց այդ չէր իմ մտքէս ան-
ցածր,» ըսաւ Օր. Փոլի, «Այսկայն յուսամ թէ ես բարի
կին եմ և պարտականութիւնս կը ճանչնամ:»

Նանսի կարմրեցաւ:

«Անշուշտ, Օրիորդ: Բայլ ու զեցի որ, բայլ կ'ուզեմ
որ... որ երբ փոքրիկ աղջիկ մը կ'ըլլայ տունին մէջ,
մարդուս կեանքը կը զուարթանայ,» կակազեց:

«Ճնորհակալ եմ,» պատասխանեց Օր. Փոլի չոր
կերպով, «բայց հիմակունիմա զուարթութեան մասնա-
ւոր պէտք մը չեմ տեսներ:»

«Բայց անշուշտ կը փափաքիս քովդ տանել զինք,
այնպէս չէ,» շարունակեց Նանսի ջանալով լաւ բնդու-
նելութիւն մը պատրաստել փոքրիկ օստարականին:

Օր. Փոլի հպարտօրէն վուշը վեր առաւ:

«Յիրաւի, Նանսի, բնաւ չեմ հասկնար թէ ենչ և
փափաքելու եմ հոգ տանիլ քրոջս արդէն լեցուն այս
աշխարհս անխորհրդաբար բերած անօգուտ զաւակներուն
համար: Բայց, ինչպէս ըսի անգամ մը, կարծեմ պարու-
կանութիւնս լաւ կը ճանչնամ: Նայէ որ անկիւնուրու-
չաւ մաքրես,» աւելցուց ան ու սենեակէն դուրս ելաւ:

«Շատ աղէկ, օրիորդ, հառաչեց Նանսի, և կէս չոր-
ցուցած կուժը ձեռք առաւ նորէն:

Օր. Փոլի, երբ իր սենեակը հասաւ, դարձեալ հանեց
համակը զոր երկու օր առաջ ստացեր էր: Մրացեալ Նա-

Հանգաց արևմտեան կողմի հեռաւոր քաղաքէ մը եկած
էր այդ նամակը, որ անհաճոյ անակնկալ մը եղեր էր
Օր. Փոլիի: Նամակին հասցէն էր, Օր. Փոլի Հարինկթլն.
Պէտինկպիլ, Վերմոնթ, և հետեւեալն էր անոր պա-
րունակութիւնը.

Անգնիւ Օրիորդ,

«Յաւ է ինձի ծանուցանի ձեզի թէ Վերապատու ելլը
8. Հուիթը լրկու շարաթ առաջ մեռաւ, ձգելով աղ-
ջիկ զաւակ մը տասնբմէկ տարեկան: Ասկէ զատ
գրեթէ ուրիշ բան չէ ձգած, բացի քանի մը զիրքերէ,
վասն զի ինչպէս զիտէք, ինք այս փոքր միսինարական
եկեղեցւոյն հովիւն էր ու թոշակը զոր կ'առնէր՝ շատ
ոչինչ էր: Գիտեմ թէ ինք ձեր հանգուցիալ քրոջ
ամուսինն էր, և ինք բսած է թէ իր և ձեր ընտանիք-
ները հաշտ չեն իրարու հետ Ասով հանդերձ կը յուսար
թէ ձեր քրոջ սիրոյն համար պիտի ուզէք ձեր
քով առնել անոր զաւակը և հոդ իր ազգականներուն
մէջ մեծցնել: Ահա այս նամակը գրելուս պատճառը:

«Երբ այս նամակը ձեզի հասնի, փոքրիկ աղջիկը
պատրաստ պիտի լլայ մեկնելու: Եթէ կարող ըլլաք ըն-
դունիլ զինք, շատ ուրախ կ'ըլլանք որ գրէք և ըսէք
հոս որ դէպ արեելք, ձեր կողմը, ճամբայ ելլել կը պատ-
րաստուին, և Փոլիաննա անոնց հետ իրնայ գալ մինչեւ
Պոսթըն: Հոն ալ կրնան զինք Պէտինկպիլի կառա-
խումբը դնել: Անչու շտ ձեզի լուր կու տանք թէ ո՛ր օր
և ի՞նչ կառախումբով կու գայ Փոլիաննա:

«Յուսալով մօտերս ստանալ նպաստաւոր պատաս-
խան մը:

Մնամ Զերդ յարգանօք
ԵՐԵՄԻԱ. Օ. ՀՈՒԱՅԹ»

Օր. Փոլի թթուած գէմքով մը պահարանին մէջ
թխմնց նամակը նորէն: Արդէն իսկ առջի օրը գրեր ու
պատասխաններ էր թէ կ'ընդունի պղտիկը: Խնդիրը որ-
քան ալ անհաճոյ ըլլար, դարձեալ ինք անշուշտ իր
պարտականութիւնը գիտէր:

Մինչ կը նստէր նամակը ձեռքը, երեակայութեանն
առջեւ պատկերացաւ իր քոյրը, ձէնի: Միտքը բերաւ
թէ ի՞նչպէս ան, քսան տարու աղջիկ մը, յամառեցաւ
ամուսնանալ երիտասարդ քարոզիչին հետ, հակառակ իր
ընտանեաց բուռն ընդդիմութեան: Հարուստ թեկնածու
մը ունէր նոյն միջոցին և ընտանիքը ամէն կերպով
զայն նախնարեց, բայց ձէնի ոչ: Հարուստ թեկնածուն
ոչ միայն աւելի զրամ ունէր, այլ նաև շատ մը աւելի
տարիներ իսկ երիտասարդ քարոզիչին ուրիշ բան չու-
նէր, բայց միայն երիտասարդութեան երազներն ու
եռանդը և սիրով լեցուն սիրա մը: Ձէնի այս վերջիններն
ընտրեր ու ամուսնացեր էր քարոզիչին հետ, և ապա
իբր ներքին առաքելութեան համար աշխատող միսիո-
նարի մը կինը Միացեալ Նահանգաց հարաւային կողմը
գացեր էր իր ամուսնոյն հետ:

Այն ատենէն ի վեր ձէնիի ընտանիքին հետ ամէն
յարաբերութիւն խլուեր էր: Օր. Փոլի այն ատեն հա-
զիւ տամնըհինգ տարեկան էր, սակայն ամէն բան շատ
լաւ կը միշէր: Ձէնի ինք քանի մը անգամներ գրեր էր
իրենց և իր վերջին զաւակն ալ Փոլիաննա կոչեր էր՝ ի
միշատակ իր երկու քոյրերուն, Փոլիի և Սննդայի: Միւս
զաւակները մեռեր էին: Այս լուրը պարունակող նա-
մակը ձէնիի վերջին նամակն եղեր էր: Քանի մը տա-
րիներ ետքը անոր մահուան լուրն եկեր էր քարոզչին
պրտակառուր մէկ նամակով:

Բոլոր այս միջոցին, ասդին մեծ տան մէջ ալ ժա-

մանակն իր գործը կատարելու էր: Օր, Փոլի աշքերն հեռաւոր հովտին յառած մտածեց բոլոր այն փոփոխութիւններուն վրայ զոր վերջին քսանընդինդ տարիները բեր էին իր կեանքին մէջ: Քառասուն տարեկան էր հիմա, աշխարհի մէջ բոլորովին մինակ: Հայր, մայր, քոյրեր, ամէնն ալ մեռեր էին: Քանի մը տարիէ ի վեր այս մեծ տան միակ տիրուհին եղեր էր, ու աէր հազարաւոր ոսկիներուն որ հօրմէն մնացած էին իրեն: Շատեր դժառով անոր միայնութեան վրայ համոզեր էին զայն որ բարեկամ մը հրաւերէ իր հետ բնակիլս բայց ականջ էր դրած անոնց խրատին: «Մինակ չեմ զգար,» ըսած էր և իրաւ ալ կը նախընտրէր մինակ ըլլալ: Խաղաղ ըլլալ կ'ուղէր: Բայց հիմա՞...»

Օր. Փոլի տեղէն ելաւ, շրթունքները սեղմ և յօնքերը պոստած: Ուրախ էր անշուշտ որ իր պարտականութիւնը կը ճանչնար և թէ կամքի ոյժ ունէր զայն ի զործ զներու համար: Բայց Փոլիաննա... ինչ ալ ծաղ-



ՇԵՐՈՒԿ ԹՈՎԱԾԱՍ ՈՒ ՆԱՆՅԻ

Զեղնայարկի փոքր սենեակին մէջ նանսի մեծ աշխայժով կ'աւելէր ու կը շփէր, մասնաւորապէս հոգ տանելով որ անկիւնները լաւ մաքրուին: Երբեմն նանսիի եռանդը կարծես աւելի բարկութենէն յառաջ կու գար քան թէ զործը լաւ կատարելու փափաքէն, վասն զի հակառակ իր հու հնազանդութեան՝ ն անսի սուրբ մը չէր վերջապէս:

«Երանի թէ իր հոգիին անկիւնները ասանկ փորէի, ամրմաց ան՝ ամէն մէկ բառն արռասանելու առեն աւելի հարուած մը տաւով: Մաքրելիք բան հո՞ւ ալ շա՞տ կայ, շա՞տ կայ: Ի՞նչ սիրու որ խեզմ պղտիկը այս ծակը պիտի թիւմէ. ձեռն ալ կրակարան չկայ և ամբողջ տունը պարապ է: Անօգուտ պղտիկներ, ախ», բացագանձեց նանսի, եւ զետին սրբելու լաթն անքան ամուր քամոց որ ձեռքերը ցաւեցան: «Եթէ ինծի հարցուի, սա տօւնին մէջ անօգուտ եղածը պղտիկները չեն. իրաւ որ—» ու շարունակեց լուս գործել: Երբ զործը լմնցաւ, գժգոն ակնարկով մը իր շուրջ նայեցաւ, «Ի՞նչ որ է, ի բ զործս լմնցաւ հոս. աղտոտութիւն չմնաց, բայց ուրիշ բան ալ չկայ: Խեղմ պղտիկ, անազուրկ աղջնակ մը պառկեցնելու տեղ է այս:» Նանսի բարկութեամբ դուրս ելաւ և ետեւէն քաշեց գուռը որ շառաչիւնով գոցուեցաւ: «Վայ,» բացագանձեց վախցած, յետոյ յամառ կերպով շարժեց դլուխն, ըսելով: «Է՞ն, թող սա պումբ ալ լուսած ըլլայ:»

Կէսօրէն ետքը նանսի քանի մը վայրկեան ժամա-

նակ գուաւ երթալ խոսակցելու ծերուկ թով հասի հետ,
որ տարիներէ ի վեր տանը պարոփազանն էր:

«Պարոն թովմաս,» սկսաւ նանսի, աչքով ակնարկ
մը նետելով ետեւը, որդէս զի վասահ ըլլար թէ տունէն
չէր դիտուեր. «Իմացա՞ր որ պղտիկ աղջիկ մը կու զայ
հոս բնակելու:»

«Ի՞նչ մը,» հարցուց ծերունին՝ ջանալով ծուծ կոնակը
շակել:

«Պղտիկ աղջիկ մը, Օր. Փոլիի հետ բնակելու:»

«Քնա՛ բանդ. կատակ պէտք չէ,» ըսաւ թովմաս.
«ուրիշ ի՞նչ պիտի լսենք, Եթէ կ'ուզես, ըսէ որ վաղն
արեւը արեւելքէն մարը պիտի մտնէ, և ես ալ հաւ ատա՞մ:»
«Իրաւ կ'ըսեմ, ի՞նք ըսաւ,» պնդեց նանսի, «իր
քրոջն աղջիկն է եղեր, տասնըմէկ տարեկան:»

Մարդուն բերանը բաց մնաց:

«Իրաւ ըսէ. կեցիր նայիմ,» մրմնջեց մարդը, ու յան-
կարծ աչքերը լեցուեգան: «Արդե՞օք. անանկ ըլլալու է.
Օրիորդ ձէնիի փոքրիկ աղջիկը բլլալու է: Փա՛ռք Աս-
տուծոյ որ աչքերս աս ուլ տիսան:»

«Օրիորդ ձէնին ո՞վ է:»

«Նիտակ երկինքէն իջած հրեշտակ մը,» մրմնջեց
ծերունին եռանդեսամբ, «բայց իմ տէրս ու տիրուհիս
իր իրենց մեծ աղջիկը կը ճանճային դինք: Բսան տա-
բեկան էր իրը ամուսնաց ու, և շատ տարիներ առաջ
տունէն հեռացաւ: Իմացած էի որ զաւակներն ամէնն
ալ եռեր են բադի ամէնէն վերջինէն: Եկողը այդ
ըլլալու է:»

«Տամնըմէկ տարու է եղեր:»

«Այս, կրնայ ըլլուլ» ըսաւ ծերունին:

«Եկը տիրունին ձեղնայարկը պիտի պառկեցնէ զայն,»
ըսաւ նանսի, «ամօ՛թ իրեն:»

Ծերունին նախ խոժողոցուց գէմքը, յետոյ նստաւ:
«Կը մտածեմ թէ,» ըսաւ, «Օր. Փոլի ի՞նչ գործ կրնայ ու-
նենալ տանը մէջ պղտիկի մը հետու:»

«Հը՛մ, ես ալ կը մտածեմ որ պղտիկը ի՞նչ գործ
կրնայ ունենալ Օր. Փոլիի հետ տան մէջ,» պատասխա-
նեց նանսի. Ծերունին ինդաց:

«Վախնամ թէ Օր. Փոլին չես սիրեր զուն,» ըսաւ:

«Ո՞վ կրնայ սիրել զայն,» ըսաւ նանսի ծաղրանօք:

Ծերուկ թովմաս խորհրդաւոր կերպով ժապեցաւ:
«Կ'երկի օր դուն բան չես զիտեր անոր սիրոյ իննդրոյն
վրայ:»

«Ի՞նչ, սիրոյ իննդի՞ր. իրաւ չեմ զիտեր, բայց վախ-
նամ՝ ուրիշ մարդ ալ չզիտեր:»

«Շատ ալ աղուոր զիտեմ,» ըսաւ ծերունին՝ զլուխը
շարժելով. «մարդն ալ հոս տակաւին քաղաքին մէջ
կ'ապրի:»

«Ո՞վ է ան:»

«Զէ, այդ չեմ ըսեր. պատշաճ չէ որ ըսեմ:» Ու ծե-
րունին շակուեցաւ, իր աղօտ կապոյտ աչքերը փալե-
ցան: Հաւատարիմ էր ան:

«Անկարելի կ'երեկի ինծի. այս օրիորդը և զայն-
սիրո՞ղ մը» պնդեց նանսի:

«Դուն իմ ճանչցած Օր. Փոլին տեսած չես,» ըսաւ
թովմաս: «Իրապէս զեղեցիկ էր, հիմա ալ զեղեցիկ
կ'ըլլար, եթէ ինքզինքը չտղեղցնէր:»

«Գեղեցիկ Օր. Փոլի:»

«Հապա, եթէ մազերը փոխանակ դիխուն փակցնե-
լու՝ առաջուան պէս թողլ ձգէ զանոնք, ու ամէնուն-
պէս ծաղիներով զարգարուն դիխարկներ դնէ, և սա
ծերմակ բաներով ու ժանեակներով շինուած հազուստ-
ներէն հազնի, այն ատեն պիտի տեսնես թէ ո՛րքան-
գեղեցիկ կ'ըլլայ ան: Գիտե՞ս, Օր. Փոլի ծեր չէ:»

«Ծեր չէ. շատ ալ աղուոր ծեր է, եթէ չէ ալ,
ծեր կ'երեւի, ծեր, ծեր,» պատասխանեց Նանսի արհա-
մարհանքով:

«Այս, զիտեմ, շատոնց է որ այս երեսիթն առած է,
իր խօսեցեալին հետ ունեցած կոփւէն ի վեր: Կարծես
թէ անկէ ի վեր փուշով կերակրուած է. այնքան դառն
ու խայթիչ ընաւորութեան տէր դարձաւուա»

«Ինձի հարցուր այդ մասին,» ըստ Նանսի. «որ-
քան ալ ջանամ զինք հաճիցնել, օգուտ չունի: Արդարե-
չի կենար քովը, եթէ տունը դրամի պէտք չունենային:
Բայց եթէ ասանկ երթայ, որ մը համբերութիւնս պիտի
հատնի, ու ճարուիմ պիտի. ըլալիքը ան է:»

«Գիտեմ, կը հասկնամ ըսել ուզածդ, աղջիկս,»
ըստ ծերուկ թուլմաս, դարձեալ զործի սկսելով, «բայց
պէտք է հարերել, պէտք է համբերել:»

«Նանսի,» զոչից ներսէն սուր ձայն մը:
«Այս, Օթորդ, եկայ,» պատասխանեց Նանսի և անա-
պարանքով ներս վազեց:



ԳԼՈՒԽ Գ

ՓՈԼԻԱՆՆԱՅԻ ԳՈԼՈՒՑԸ

Վերջապէս եկաւ հեռագիրը որ կը ծանուցանէր
թէ Փոլիաննա Պէլտինկզիլ պիտի հասնէր յաջորդ օրը:
Օր. Փոլի խոժոս զէմքով մը կարդաց հեռագիրը, յետոյ
վեր դնաց և աւելի խոժոռութեամբ ձեղնայարկի սենեակը.
աչքէ անցուց: Սենեակին մէջ կար փոքր մահակալ մը,
որ կոկիկ կերպով շտկուած էր, երկու հատ շիտակ
կոնակով աթոռ, լուացարան մը, առանց հայելիի հան-
գերձարան մը, և փոքր սեղան մը: Պատուհանները վա-
րագոյր չունէին, պատերուն վրայ հատ մը իսկ պատկեր
չկար: Ամբողջ օրն արեւ տանիքին վրայ կը թափէր իր
ջեռու ցիչ ճառագայթները, և սենեակը փուռի չափ տաք-
կ'ըլլար: Պատուհանները զոց էին և մեծ ճանճ մը կը
ռզզար ապակիին առջև, ջանալով դուրս ելլել:

Օր. Փոլի մեղոցուց ճանճը Պատուհանը մատ մը վեր
առաւ և դուրս նետեց զայն: Յետոյ աթոռի մը ծուռ
թիրքը շտկեց, և նոյն խոժոս զէմքով դուրս ելաւ
սենեակէն:

«Նանսի,» ըստ ան, երբ քանի մը վայրկեան վերջ
խոհանոց մատ, «հիմա Օր. Փոլիաննայի սենեակը ճանճ
մը զտայ, ըսել է որ պատուհանը բացուեր է: Վարա-
գոյր ապսպրած եմ, բայց մինչև որ անոնք գան՝ պա-
տուհան բացուելու չէ: Քեռազջիկս հոս կը հասնի վաղը
ժամը չորսին: Կ'ուզեմ որ կայարան երթաս դիմաւորել
զինքը: Տիմոթէսս կրնայ բաց կառքովը կայարան տա-
նիւ քեզ: Հեռազիրը կ'ըսէ թէ խարտեաշ մազեր ունի-
պջիկը, և թէ յարդէ զլամարկ մը զբած է ու կար-

միր գծաւոր հագուստ մը հագած : Կարծեմ այսքան
Նկարագրութեամբ կրնաս ճանչնալ զայն:»

«Ճատ աղէկ օրիորդ, — բայց դուք:»

Օր. Փոլի լաւ հասկցաւ նանսիի միտքը, և խիստ
ճայնով մը ըստւ.

«Ոչ, ես երթալու միտք չունիմ, ուեւ պէտք չեմ
տեսներ տառի:» Ու ձգեց գնաց: Օր. Փոլի կը խորհէր
թէ իր քեռաղջկան հանգստութեան համար ամէն կար-
գագրութիւն ըրած էր: Խոհանոցին մէջ նանսի արդու-
կով բարկութեամբ ճնշեց անձեռոցը զոր կ'արդուկէր:

«Բաց գոյն մազեր, յարդէ գլխարկ, կարմիր գծա-
ւոր հագուստ, ամէնն այդ է եղեր զիտցածք: Արդարեւ
մարդ կ'ամչնաց: Ու խորհիւ թէ խեղճ աղեկը անոր միակ
քեռաղջիկն է, որ կու գայ այնչափ հեռու տեղէ:»

Յաջորդ օրը, ծշտապահօրէն ժամը չորսին քսան
մնացած, նանսի և Տիմոթէսու բաց կառքով մեկնեցան
զէպի կայարան: Տիմոթէսու ծերուկ թովմասի որդին էր,
և ամէն մարդ կ'ըսէր որ, եթէ թովմաս Օր. Փոլիի
աջ ձեռքն է, Տիմոթէսու ալ իր հաւատարմութեամբ
անոր ձախ ձեռքն է: Տիմոթէսու բարեմիտ ու բարեձեւ
երիտասարդ մէր: Թէև նանսի դեռ նոր եկած էր Օր.
Փոլիի տունը, երկուքն արդէն լաւ բարեկամներ եղած
էին: Այսօր սակայն նանսի այնքան մտալբազ էր որ
իր սովորական շատախօսութիւնը մոռցեր էր: Գրեթէ
ուռու մնացին մինչև կայարան: Նանսի շարունակ մաքէն
կը կրկնէր. «Բաց գոյն մազ, յարդէ գլխարկ, կարմիր
գծաւոր հագուստ,» ու կը ջանար գուշակել թէ ի՞նչ
տեսակ աղջիկ պիտի ըլլար Փոլիանսա:

«Իր իսկ երջանկութեան համար կը յուսամ թէ
հանդարտ ու խոհուն պղտիկ մ'է, թէ դոներն անձայն

գոցել գիտէ և թէ ձեռքէն դանակ վար չձգեր,» ըստւ
Տիմոթէսոսի որ քովէն կը քալեր:

«Իրաւ այգաէս է, հապա եթէ հանդարտ չը լայ, ի՞նչ
պիտի ընենք, ի՞նչ կ'ըլլայ մնդի: Երեակայէ անդամ մը՝
աղմկող պղտիկ մը և Օր. Փոլի մէկաեզ: Ահա սուլեց
շոգեկառքը:»

«Ոհ, Տիմոթէսոս, իրաւ որ անազնիւ բան է իր քե-
ռազջիկը դիմաւորելու համար զիս զրկել,» ըստւ Նան-
սի յանկարծ գող ելած, ու աճապարեց երթալ կայնիլ
այնպիսի տոկ մը, ուրկէ կարող ըլլար լաւ տեսնել կա-
ռախումբէն գուրս ելլողները: Քիչ մը եաքը նանսի տե-
սաւ պղտիկ աղջիկը, կարմիր գծաւոր բամպակ կեր-
պանէ հագուստ մը հագած և խարտեաշ մազերու երկու
հիւսակ կոնակն ի վար կախած: Յարդէ զիտարկին տակ
ցաներով ծածկուած սիրուն պղտիկ դէ քը մը աջ ու ձախ
կը դառնար. յայսնապէս մէկը կը վնասոէր: Նանսի վայր-
կենապէս ճանչցաւ զայն: Բայց անոր բով երթալէ տուաջ
քանի մը վայրկեան շփոթած մնաց՝ զող ելած ըլլալով:

«Օր. Փոլիաննան դուք էք,» կակազեց, և յա-
ջորդ վայրկեանին երկու փոքրիկ թեւերու մէջ դտաւ
ինքզինք:

«Ի՞նչ ուրախ, ուրախ, ՈՒՐԱՇ կը քեզ տեսնելուս,»
բայցանչեց պղտիկ աշխոյժ ձայն մը նանսիի ականջն
ի վար, և անշուշտ ես Փոլիաննան եմ. շատ ուրախ եմ
որ զիս դիմաւորելու եկար. արդէն կը յուսայի որ կու
գասաւ:

«Ի՞նչ, կը յուսայիր,» մը միջեց նանսի շաւարած,
վասն զի չէր կրնար հասկնալ թէ Փոլիաննա զինք ուր
տեսած կրնար ըլլալ, և ի՞նչպէս կրնար բաղձալ որ զինք
դիմաւորէր: «Կը յուսայիր,» կրկնեց ան, իր ծուած զըլ-
խարկը շակելով:

Անշուշտ, ամբողջ ճամբան կը խորհեի թէ արդեօք
ի՞նչպիսի կերպարանք ունիս, պատասխանեց փոքրիկ
աղջկը վեր վար ցատկելով, ու Նանոին ուշազգրութեամբ
դիտելով. «ա՛ հիմա որ տեսայ, ու բախ եմ որ այսպիսի
մէկն ես» Տիմոթէոսի մօտենալը Նանոիի շունչ առնել
տուաւ. Շփոթեր էր պատիկին ըստաներէն».

«Տիմոթէոսն է այս, ըստ Նանոի. «կարեի է ուն-
տուկ մը ունիս»:

«Այս, ունիմ,» պատասխանեց Փորիաննա պար-
ծանքի շեշտու մը, բոլորովին նոր մնտուկ մը ունիմ:
Տիկնանց Օժանդակ ընկերութիւնը ծախու առաւ ինծի
համար — բարի չե՞ն — շիտակը ըսէ — մանաւանդ որ
այնչափ ալ պէտք ունէին դրամի որ եկեղեցին նրբանցը-
ներուն համար գորդ գնեն».

«Հոս պայուսակիս մէջ բան մը ունիմ որ Պարոն
Կրէյ ըստ թէ տոմսակ է և թէ երբ ան ձեզի տամ՝
մնտուկս կրնաք առնել. Պարոն Կրէյ Տիկին Կրէյի
ամուսինն է: Ապրկաւագ Քարի ազգական են Անոնց
հետ եկայ — չա՛ ա բարեսիրտ են, — ահա, հոս է,» ըստ
աղջնակը և յանձնեց տոմսակը:

Նանոի երկայն շունչ մը առաւ, բնազգօրէն զգաց
թէ այգքան երկայն ճառէ մը ետքը երկայն շունչ մը
առնելու է: Յետոյ Տիմոթէոսի նայեցաւ, բայց ան
դիտմամբ ուրիշ տեղ կը նայէր: Վերջապէս երեքը
ճամբայ ելան՝ Փոլիաննայի մնտուկը կառքին ետեր դր-
ուած, Փոլիաննան ալ Նանոիի և Տիմոթէոսի մէջտեղ
նստած: Առանց վայրիկեան մը շունչ առնելու պզտիկ
աղջկը շարունակ կը խօսէր, անհամար հարցումներ
կ'ուղղէր և դիտողութիւններ կ'ընէր».

«Ո՛, ի՞նչ աղուոր է, եւո՞ւ է, առնը, կը յուսամ
թէ հոռու է, վասն զի շատ կը սիրեմ կառք նստիլ —

իսկ եթէ մօտ ալ է, հոգ չէ, վասն զի պիտի կրնանք չուտ
մը տուն հասնիլ, ի՞նչ աղուոր փողոց է — զիտէի որ աղ-
ուոր է — հայրիկս, ըստ էր:» Յանկարծ լուց ու Նանոի
տեսաւ որ աղջկան աչքերն արցունքով լեցուեցաւ:
Վայրիկեան մը ետքը սակայն զլխու քաջ շարժումով մը
շարունակեց ան. — «Հայրիկս ամէն ըան նկարագրած է ինծի
արդէն: Յետոյ — զիտես — արդէն ըստ ըլլալու էի որ — որ
այս կարմիր հագուստը հագնելուս պատճառը այն է որ
վերջին անգամ միսիոնարական սնտուկէն բնաւ սկ բան
չելաւ: Միայն թաւէչէ չփակ մը կար: Անոր ալ թեւե-
րը մաշած էին, ինծի չյարմարեցաւ: Տիկինները կ'ու-
զէին ինծի սկ հագուստ մը առնել, բայց խորհեցան որ
աւելի կարեւոր է եկեղեցին դորզը ծախու առնել: Տի-
կին չուայթ ըստ որ աւելի աղէկ էր իմ այս հագուստ
հագնելս, քանի որ ինք բնաւ չուզեր պզտիկները սկ
հագած տեսնել:» Փոլիաննա շունչ մը առաւ.

«Հոգդ մի ըներ.» կակազեց Նանոի, «ամէն բան կը
շտկուի:»

«Ուրախ եմ որ այգպէս ըստիր,» հեկեկաց Փոլիաննա.
«Իրաւ, սեւերու մէջ ուրախ ըլլալն աւելի դժուար է:»

«Ուրախ,» կրկնեց Նանոի զարմացած:

«Այս, հայրիկին երկինք ի երթալուն և մայրիկին ու
միւսներուն հետ ըլլալուն համար, հասկցա՞ր: Ինք ըստաւ
որ պէտք է ուրախ ըլլամ: Իրաւ շատ դժուար է այդ
բանը, կարմիր հագուստով ալ դժուար է: Զինքը շատ
կարօցեր եմ ու յետոյ քանի որ մայրիկս ու քոյրիկներս
Աստուած ու հրեշտակները ունէին, հայրիկը ինծի մնա-
լու էր: Իրմէ ու Տիկնանց Օժանդակէն զատ ուրիշ մարդ
շունէի ես: Բայց ա՛ հիմա չկանչեաց ու անմիմ, այնպէս չէ,
մօրաքոյր Փոլիր.»

Նանոիի կարեւութիւնը արածի վախուեցաւ:



«Ո՞հ, կը սխալի՞ս, սիրելիս,» կակաղեց ան, «ես քու
մօրաքոյրդ չեմ, ես լոկ Նանսին եմ:»
«Մօրաքոյրա չե՞ս,» մրմնջեց պղտիկն յուսախար:
«Ոչ, ես Նանսին եմ, իրարու չենք նմանիր. բնաւ,
բնաւ:» Տիմոթէոս խնդաց այս խօսքին վրայ:
«Ասկայն դուն ո՞վ ես, Տիկնանց Օժանդակին անդա-
մուհիներուն չես նմանիր բնաւ:»
«Ես Օր. Փոլիի սպասուհին եմ. տան լուսոր գործերը
ես կ'ընեմ, բաց ի լուացքէն ու արդուկէն:»
«Բայց մօրաքոյր Փոլի մը կայ, այնպէս չէ,» գոչեց
աղջնակն անձկութեամբ:

«Հն, կեանքդ զրաւ կը դնեմ որ կայ,» ըսաւ
Տիմոթէոս խօսակցութեան մէջ մտնելով. Փոլիաննա
հանդարտեցաւ:

«Լաւ ուրեմն, աղէկ.» ու վայրիեան մը լոեց. «Գի-
տէ՞ք, ուրախ ալ եմ որ զիս դիմաւորել չեկաւ, վասն
զի գեռ զանիկա տեսնելու համոյքը պիտի ունենամ և
ասէկ զատ ձեզ ալ ձանցած եղայ:»

Տիմոթէոս ժառուն գէմքով դարձաւ նայեցաւ Նան-
սիի, որ մտազբաղ հեռուն կը դիտէր:

«Նայէ ի՞նչ աղուոր խօսք լրաւ,» ըսաւ. «Ի՞նչո՞ւ
փոքրիկ օրիորդէն չնորհակալ չես ըլլար:»

«Օր. Փոլիի վրայ կը խորհէի,» ըսաւ Նանսի:

«Ես ալ այնպէս» ըսաւ Փոլիաննա. «Պիտի՞ս մինակ
մօրաքոյրն է որ ունիմ: Երկար ժամանակ մօրաքոյր մը
ունենալս ալ չէի գիտեր: Վերջը հայրիկը ըսաւ ինձի:
Հսաւ որ մեծ տուն մը կը բնակի, րլուրի մը վրայ:»

«Այս, ահա. այլես կրնաս տեսնել տունը,» ըսաւ
Նանսի. «Սա մեծ ձերմակ տունն է, կանանչ փեղկերով:»

«Ի՞նչ գեղեցիկ տուն է, որչափ ծառեր կան շորջը
ի՞նչ կանաչ խոտ է. իրաւ որ կեանքիս մէջ այսպիսի

կանանչ խոտ տեսած չունէի—Նանսի, հարո՞ւստ է մօրա-
քոյրս:»

«Այս, Օրիորդ:»

«Ե՞նչ ուրախ եմ: Շատ մը ստակ ունենալը աղուոր
բան ըլլալու է: Ես բնաւ հարուստ մարդ տեսած չեմ:
Տեսած եմ միայն Հուայթները, որ քիչ մը հարուստ են,
իրենց տան ամէն մէկ սենեակին մէջ գորդ ունին եւ կի-
րակի օրեր պաղպաղ ակ կ'ուտեն: Մօրաքոյրս ալ Կի-
րակի օրերը պաղպաղակ կ'ուտէ:»

Նանսի զլուխն երեցուց:

«Ոչ, Օրիորդ, մօրաքոյրդ պաղպաղակ չսիրեր. գոնէ
այնպէս կը կարծեմ, քանի որ անոր պաղպաղակ ուտելը
ընաւ չեմ տեսած:»

«Զը սիրեր, շատ կը ցաւիմ. միթէ կարելի՞ է որ մարդ
պաղպաղակ չսիրէ: Հոգ չէ, ատոր համար ալ կրնամ
ուրախ ըլլալ, վասն զի չկերած պաղպաղակդ ստամքսդ
չկրնար ցաւցնել Տիկին Հուայթինին պէս. անոր պաղ-
պաղակէն շատ կերած եմ: Կարելի է գորդեր ունի մօրա-
քոյրս, չէ:»

«Այս, զորգեր ունի:»

«Ամէ՞ն սենեակի մէջ:»

«Գրեթէ ամէն սենեակի մէջ,» պատասխանեց Նան-
սի, և յանկարծ տիրեցաւ, միտք բերելով որ ձեզնայար-
կի փոքրիկ սենեակին մէջ գորդ չկար:

«Ո՞րչափ ուրախ եմ,» ձայնեց ժառագին Փոլիաննա,
«գորդ շատ կը սիրեմ: Մենք բնաւ մեծ գորդ չունէինք,
միայն երկու փոքր կտոր ունէինք որ միսիոնարական
անառուկէն եւան: Մէկուն վրայ ալ մեւանի բիծեր կա-
յին: Տիկին Հուայթ պատկեր ալ ունէր, հիանալի
պատկերներ: Փոքր աղջիկներ, վարդեր, գառնուկներ
առիւծներ. չէ, ամէնը մէկտեղ չէ: իրաւ, Սր. Գիրքը այն-

պես կ'ըսէ թէ որ մը մէկտեղ պիտի ըլլան, բայց գոնէ Տիկին Հուայթի տան պատկերներուն մէջ մէկտեղ չեն երեխ տակաւին: Կը խենդենամ պատկերի համար, դուն ալ չե՞ս սիրեր:

«Զ-չեմ գիտեր,» կակազեց Նանսի մարած ձայնով:
«Ես կը սիրեմ: Մենք պատկեր չունէինք: Անդամ մը երկու պատկեր ելաւ միսիոնարական սնտուկէն, բայց մէկն այնչափ աղուոր էր որ հայրիկը ծախեց որպէս զի ինծի կօշիկներ առնէր: Իսկ միւսն այնչափ հին էր որ, հազիւ պատին կախեր էինք, ինկաւ, կոտրեցաւ: Որչափ լացի:

«Ուրախ եմ որ պատկեր չունէինք, վասն զի հիմա մօրաքոյրիս ունեցածներն աւելի պիտի սիրեմ միսիոնարական սնտուկներէն ելած ժապաւէններուն պէս: Գիտե՞ս, շատ մը հին զունատած ժապաւէններ կ'ելլեն, ու յետոյ յանկարծ նոր մը, ու նորը աւելի զեղեցիկ կ'երևայ հին ժապաւէններէն ետքը, Ո՞չ, ի՞նչ աղուոր տուն է,» բացազնչեց, երբ այլևս տան դրան կը մօտենացին:

Երբ Տիմոթէոս սնտուկը կառք՛ն վար կ'առնէր, Նանսի կահաց մը փսխսաց անոր. «Անդամ մըն ալ այս տեղէն զիս հանել մի ջանար, Տիմոթէոս: Եթէ դրամ ալ տաս, չեմ ձգեր այս տեղը:»

«Քեզ հանել, ոչ երբեք ասկէ ետքը: Քանի որ այդ պղտիկը այս տան մէջ է, զուարթ տեղ մը պիտի ըլլայ հոս,» ըսաւ երիտասարդը:

«Զուարթ տեղ մը, վախնամ թէ ինեղձ պղտիկին համար զուարթ տեղէ տարբեր բան մը պիտի ըլլայ այս տունը: Սյդ խեղճը կարեկից օդնականի մը պէտք պիտի ունենայ, և ես պիտի ըլլամ այդ օգնականը,» ըսաւ Նանսի, մինչ Փոլիաննա սանդուխներէն վեր կ'ելլէր՝ տան գոնէն ներս մտնելու համար:

ԳԼՈՒԽ

ՁԵՊՆԱՅԱԲԿԻ ՍԵՆԵԱԿԻ

Օր. Փոլի Հարինկթըն տեղէն չելաւ իր քեռաղջիկը զիմաւորելու համար: Աչքերը վերցուց գիրքէն զոր կը կարդար՝ երբ Նանսի և Փոքրիկ աղջիկը սենեակին սեմբն վրայ երկցան, և երկնցուց իր ձեռքը որու ամէն մէկ անդույս մասին վրայ կարծես խոշոր գիրերով՝ «պարտականութիւն» գրուած էր:

«Ի՞նչպէս ես, Փոլիաննա,...» չկրց ու շարունակել խօսքը: Փոլիաննա սենեակին մէջտեղէն թռաւ իր մօրաբրոջ պազ գիրկը:

«Ո՞չ, մօրաքո՛յր, մօրաքո՛յր...» հեկեկաց ան, ո՞րքան ուրախ եմ որ զիս կանչեցիր քովի բնակելու: Զես կրնար զիտնալ թէ ինծի համար ի՞նչ մեծ բան է քեզ ունենալ, ու Նանսին, ու ամէն բան: Մինչև հիմա բան մըն ալ չունէի բաց ի Տիկնանց Օժանդակէն:»

Կրնայ ըլլաւ, թէ համոյքը չունիմ Տիկնանց Օժանդակը ճանչնալու, պատասխանեց Օր. Փոլի ցրտութեամբ, ջանալով ինքինքն ազատել Փոլիաննայի բազուկներէն: Յօնքերը պոստած Նանսի նայեցաւ, ու «Կրնաս երթալ այլևս, Նանսի», ըսաւ. «Փոլիաննա, հաճէ շիտակ կենալ զիմաց: Դեռ չտեսայ անգամ թէ ի՞նչ չէմք ունիս:»

Փոլիաննա խնդալով ետ քաշուեցաւ:

«Իրաւ այնպէս է, բայց չատ տեսնելիք բան չկայ երեսիս վրայ, բաց ի ցաներէս: Ու յետոյ այս կարմիր հագուստիս վրայ բացատրութիւն տալու եմ, նաև սեթաւիչ չփակիս վրայ, որուն թէերը մաշած են: Բայ Նանսի թէ ի՞նչպէս հայրիկը ըսած էր....»

«Այս, լաւ, լաւ, հիմա հոդ չէ թէ հայրդ ի՞նչ ըստե,»
Ընդմիջեց Օր. Փոլի. «Անտուկ ունիս հետդ, չէ՞»

«Այս, անշուշտ, տեսն ես ի՞նչ աղուսոր սնտուկ է: Տիկնանց Օժանդակը նուիլ եց, Մէջը շատ բան չունիմ, երաւ, վասն զի վերջերս շատ նուէր չեկաւ, բայց բոլոր հայրիկին զիրքերը մէջն են, գիտե՞ս հայրիկս:»

«Փոլիաննա...,» ընդմիջեց Օր. Փոլի խստօքէն, ևս բանը կ'ուզե՞մ որ հիմակուընէ հասկնաս թէ բնաւ չեմ ուզեր որ իմ հետս հօրդ վրայ խօսիս...»

Փոլիաննա շունչը կ'արած մնաց վայրիեան մը: «Բայց կ'ուզես որ մօրաքոյր, որ...»

«Հիմա վեր երթանք քու սենեակդ: Անտուկդ արդէն չոն է, վասահ եմ: Տիմոթէսոսի ըսի որ վեր տանիչ չետէ ինձի, Փոլիաննա:»

Փոքրիկ աղջիկն անխօսուկ հետեւցաւ մօրաքոյը: Աչքերն արցունքով լցուն էն, բայց քաջաբար բռնեց քնքինք որ չայ: Ինքնիրեն կ'ըսէր, և կարելի է ուրախ ըլլալու եմ որ թող շտար հայրիկին վրայ խօսիլ: Կարելի է աւելի դիրաւ կրնամ համբերել անոր կարօտին, եթէ անոր վրայ չխօսիմ: Կարելի է այս պատճառով արգիլեց անոր վրայ խօսիլ:» Եւ այսպէս երբ դարձեալ սկսաւ վստահիլ մօրաքոյ բարեսրութեան վրայ, մոռցաւ արցոնքները և սկսաւ չորս կողմը դիտել:

Սանդուխներէն վեր կ'ելլւէն հիմա: Առջևն մօրաքոյը սև սետաքսեայ հազուսն հարուստ խրտին մը կը հանէր: Ետին նայելով՝ կիսաբաց դռնէ մը տեսաւ վարդերով ցանուած կազերտներ ու մետաքսեայ ծածկոյթներով աթոռներ: Ոտքերը կը կոխէին մամուսի պէս կակուզ գորգի մը վրայ: Պատկերի ոսկեզօծ շրջանակներէն անդրագարձուած ու ժանեակէ վարագոյներուն մէջն մաղուած ճառագայթներն անոր աչքերը կը խտղացնէին:

«Ո՛հ, մօրաքոյր, մօրաքոյր, զոչեց Փոլիաննա, «ի՞նչ հիանալի տուն է այս Ո՛քան ուրախ ես հարուստ ըլլալուդ, այնպէս չէ՞»

«Փոլիաննա, այդ ի՞նչ խօսք է:» բացադանչեց Օր. Փոլի խստութեամբ:

«Ի՞նչ, մօրաքոյր, ուրախ չե՞ս, Զարցուց Փոլիաննա զարմացած:

«Անշուշտ ոչ. կը յուսամ թէ կրնամ ի՞նքինքս այնքան կառավարել որ Աստուծոյ ինձի տուած ունէ մէկ պարգևին, մանաւանդ հարստութեան, վրայ հպարտանալով մեղք չգործեմ,» ըստ Օր. Փոլի:

Օր. Փոլի հաստատ քայլերով դէպի ձեղնայարկ տանող սանդուխն դուռն յառաջացաւ: Ուրախ էր որ որոշեր էր փոքր աղջիկն այդ սենեակը գներ: Իր առաջին խորհուրդն եղեր էր պարզապէս իրմէ հեռու պահն և վարի կարասիները տղու ձթողութ բայց հիմա որ բացայաց կը տեսնէր Փոլիաննայի ունայնամտութիւնը, խորհնեցաւ թէ շատ լաւ կարգադրութիւն ըրսւ զայն պարզ ու սննդարդ սենեակ մը դնելով:

Փոլիաննա իր փոքր ոտքերով աշխուժով կը քալէր մօրաքրոջ քայլերուն հետեւելով, և աչքերը խոչոր խոչոր բացած չորս կողը րը կը զիտէր, որպէս զի ոչ մէկ ան աչքէ վախցնէր: Կը խորհնէր թէ այս հիանալի սենեակներէն մէկն ալ իրը պիտի ըլլար, սենեակ մը՝ լեցուն պատկերներով, գորգերով ու վարագոյներով: Յետոյ սկսան ձեղնայարկի անդրուխէն վեր ելլեր: Հոն ահանելիք բան չկար: Սանդուխն երկու կողմէն չոր պատը կը բարձրանար, իսկ երբ հասան ձեղնայարկը հօն ալ միայն սնտուկներ ու իրարու վրայ զիգուած տուփեր կային: Հեղձուցիչ տաք օդ մը կար: Յանկարծ մօրաքոյր դէպ աջ յառաջացաւ ու զուռ մը բացաւ:

«Ահա, Փոլիաննա, սենեակդ այս է, սնտուկդ ալ
հոս է: Բանալին քո՞վդ է:»

Փոլիաննա չկրցաւ խասիլ, միայն գլուխը շարժեց:
Տեսակ մը սարսափ կար աչքերուն մէջ: Օր. Փոլի
սրտնեղեցաւ:

«Երբ հարցում մը կ'ընեմ, Փոլիաննա, պիտք է որ
ձայնով պատասխան տաս, ոչթէ միայն գլխու շարժումով:»
«Շատ աղէկ, մօրաքոյր:»

«Կարծեմ ամէն պիտք եղածը ունիս հոս,» ըստ
Օր. Փոլի, աչքէ անցընելով անձեռոցներն ու ջուրի կոյմը:
«Նանսին հիմա վեր կը դրկեմ որ օդնէ քեզի մնտուկդ
պարզեւու: Երեկոյեան ճաշը ժամը վեցին է» յարեց ու
դուրս ելաւ:

Մօրաքրոջ երթալէն ետև Փոլիաննա անշարժ մնաց,
ու անոր ետեխն նայեցաւ. Յետոյ աչքերը դարձուց սեն-
եակին լերկ պատերուն, լերկ տախտակամածին, լերկ
պատուհաններուն ու վերջապէս իր այն պզտիկ մնտու-
կին, որ քիչ ժամանակ առաջ իր հեռուոր տան փոքր
ու մնրկ սենեակին մէջտեղ կեցած էր: Յետոյ վաղեց
ծունկի եկաւ անոր քով ու դէմքը ծեռքովը ծածկեց:
Երբ նանսի քիչ մը ետքը վեր եկաւ, այդ դիրքին մէջ
գտաւ Փոլիաննան:

«Մի լար, մի լար, իմ խեղճ գառնուկո,» մրմիջեց
ան՝ ծունկի դալով և զայն թերուն մէջ առնելով.
պիտէի որ ասանկ պիտի ըլլարու

«Բայց նանսի, ես չար եմ, չար,» հեկեկաց Փոլի-
աննա: «Զեմ կրնար ինքզինքս համոզել թէ Աստուած
ու հրեշտակներն ինձմէ աւելի պիտք ունէին հայրիկիս:»

«Ահ, անշուշտ պիտք չունէին,» մրմուց նանսի:
«Ո-ո-ոհ, նանսի:» Փոլիաննայի արցունքներն անոր
սարսափէն չորցան:

«Զէ՛, չէ՛, այդ ըսել չուզեցի,» զոչեց Նանսի: «Եկուր
բանալիդ տուր և շուտ մը ամէն բանդ դուրս հանենք
ու տեղաւորենք:»

«Արդէն շատ բան չկայ,» ըստ մեղմիւ աղջնակն
ու բանալին հանեց տոււաւ:

«Աւելի աղէկ, զանոնք տեղաւորելու գործը շուտ
լմնայ:»

Փոլիաննա յանկարծ ժպտեցաւ:

«Աղէկ ըսիր, գոնէ ատոր համար կրնամ ուրախ ըլ-
լալ, այնպէս չէ՛» Բացագանչեց ան: Նանսի ապշած ա-
նոր երեսը նայեցաւ:

«Ա-անանկ է,» պատասխանեց: Արագ արագ գոր-
ծեց, և քիչ ատենէն կարկտուած ներքնազգեստներն ու
քանի մը պարզուկ ու տգեղ հազուսաները տեղաւոր-
ուեցան: Փոլիաննա, վիշար մոոցած, աշխոյժ քայլերով
զնաց եկաւ այդ միջոցին:

«Վստահ եմ որ շատ աղուոր սենեակ մը պիտի
ըլլայ,» ըստ «Այնպէս չես կարծեր,» յարեց. Ապա,
հանդերձարանին առջև կայնած, տիրութեամբ զիտեց
անոր վերև երկ պատը:

«Ես կրնամ ուրախ ըլլաւ որ հայելի չկայ, վասն զի
եթէ հայելի չոլլայ, ցաներս չեմ տեսներ:» Նանսի ատր-
որինակ ձայն մը հանեց, ու գլուխը սնտուկին մէջ խո-
թեց: Քանի մը ըովէ ետքը Փոլիաննա ուրախութեան
աղաղակ մը արձակեց: Պատուհանին մօտեցեր էր:

«Ո՛հ, նանսի, նանսի, աս տեսած չէի զեռ: Եկուր
նայէ հեռուն, ծառերը, աղուոր զանգակատունն ու
գետը, արծաթի պէս փայլուն գետը. Ա՛լ պատկերի ինչ
պէտք կայ, երբ այս տեսարանը կայ դիտուելու: Որքան
ուրախ եմ որ այս իմ սենեակս է:»

Նանսի յանկարծ լալ սկսաւ: Փոլիաննա սարսափով
ան որ քով վաղեց: «Ինչո՞ւ կու լաս, նանսի, — նանսի,
արդեօք քո՞ն սենեակդ էր այս:»

«Եմ սենեակա» ոչ, ո՞չ, Դուն շխտակ երկինքէն իջած
հրեշտակ մըն եռ, հասկցա՞ր: Եթէ ինձի ծանօթ սա մէկ
անձին ըրածին փոխարէն... վայ, ահա զանգակ կը
զարնէ» Նանսի այս անհասկնալի խօսքերէն ետև
դոնէն դուրս թռաւ, և աղմուկով սանդուխներէն վար
վագեց:

Փոլիսանա, մինակ մնալով, նորէն գնաց դիտ
իր «պատկերց, ինչպէս կը կոչէր հիմա պատուհանէն
դուրսի գեղեցիկ տեսարանը» Քիչ մը յետոյ փորձի հա-
մար կամաց մը շարժեց պատուհանին շրջանակը: Ու-
րախութեամբ տեսաւ որ դիւրութեամբ կը բացուի այն,
և դուրս ծռելով լիաթոք չնչեց մաքուր օղը: Յետոյ
միւս պատուհանը վաղեց, զայն ալ բացաւ: Խոշոր ճանձ
մը բզզառով ներս թռաւ, յետոյ ուրիշ մը և զարձեալ
ուրիշ մը: Փոլիսանա կարեւորութիւն չտուաւ անոնց
Յանկարծ մեծ դիւր մը ըրաւ: Ճիշտ պատուհանին առ-
ջեւ ծառի մը խոչոր ծիւղերը կը բարձրանալին: Սկսաւ
բարձրաձայն ինդալ:

«Վաստահ եմ որ կրնամ,» ըսաւ ինքնիրեն ծի-
ծաղելով: Յաջորդ վայրկեանին իսկ վարպետութեամբ
ելաւ պատուհանին եզրին վրայ կայնեցաւ, և անկէ դիւ-
րութեամբ ծառին ամէնէն յօտի հաստ մէկ ծիւղին վրայ
կոխեց: Կապիկի մը դիւրաշարժութեամբ մէկ ծիւղէն
միւսն անցաւ մինչև որ ամէնէն ցած ծիւղին հասաւ
Անկէ վար ցատկելո դիւրին բան չէր, նոյն իւկ Փոլիսան-
նայի համար որ ծառ ելելու վարժ էր: Շունչը բռնեց,
և իր փոքր բայց ուժեղ ձեռքերով կախուեցաւ ծիւղին,
և վայրկեան մը յետոյ ինքպինք զտաւ կակուզ խոտերու
վրայ: Ոտքի ելաւ ու չորս կողմը զննեց: Տանը ետեւի
կողմն էր: Պարտէզին մէջ ձերու կ մարդ մը կ'աշխատէր
Պարտէզին ետեւէն ճամբայ մը կար որ բլրակին գագաթը

կը տանէր: Եւ հոն նոճի մը կար պահապանի պէս կեցած-
ահապին ժայռի մը քովի Փոլիսաննայի համար այդ վայր-
կեանին փափաքելի մէկ բան միայն կար: այդ ալ ժայռին
գագաթն ելլել էր:

Արագ վազեց: Ծերուկին քովէն ճարտար դարձ-
ուածքով մը առանց տեսնուելու անցաւ, և բլուր տանող
ճամբան ձեռք առաւ ու սկսաւ յառաջանալ: Տեսաւ որ իբ-
սենեակին պատուհանէն տեսածին չափ մօտ չէր բլուրին
գագաթը, բայց շարունակեց ճամբան:

Քասորդ ժամ ետքը Հարինկթըններու բնակա-
րանին բակին մէջ զրուած պատի մեծ ժամացոյցը
վից զարկաւ: Վեցերորդ հարուածէն անմիջապէս ետև
Նանսի երեկոյեան ճաշի զանդակն հնչեցուց:

Մէկ, երկու, երեք բոսէ անցաւ: Օր. Փոլի սկսաւ
սրոնեղիլ Անհամբէր շարժումով մը աեղէն եւաւ ու
գնաց սանդուխէն վեր նայիլ: Վայրկեան մը ուշադրու-
թեամբ մտիկ բրաւ ու յետոյ դարձաւ ճաշարան մտաւ:

«Նանսի,» ըսաւ կտրուկ ճայնով. «Քեռազջիկս ուշ
միաց: Ոչ, զինք կանչելու պէտք չկայ: Ես ըսած էի
արդէն որ ճաշը ժամը վեցին է. պէտք է հիմակուընէ:
Ճշտապահութիւն սորփի: Երբ վար գայ, կրնայ իսո-
հանոցն երթալ և կաթով հաց ուտեւ:»

«Շատ աղէկ, Օրիորդ:» Բայց աղէկ եղաւ որ Օր.
Փոլի այդ վայրկեանին Նանսիի գէմքը չտեսաւ:

Ճաշէն անմիջապէս ետև, Նանսի ետեւի սանդուխ-
ներէն կամաց մը վեր սոլոսկելով Փոլիսաննայի սեն-
եակը դնաց:

«Կաթով հաց, այդպէս: Խեղձ պղտիկը թերե-
լալէն քնացած է:» կը մրմուր ան կատաղօրէն, մինչ
մեղմէւ դուռը կը բանար: Յաջորդ վայրկեանին սար-
սափի բացազանչութիւն մը արձակեց: «Ո՞ւր ես, ո՞ւր-

գացիր,» կը մրմնջէր շարունակ, մրնչ կը փնտուէր Փուլիաննան անկողնին տակ, հանդերձարանին մէջ, նոյն իսկ սնտուկին մէջ՝ Երբ զայն չգտաւ, սանդուխներէն վար վազեց շիտակ ծերունի թուլմասի քով։

«Պարոն թոմ, պարոն թոմ, պղտիկը չկայ. դացեր է,» ողբացայն գոչեց նանու. «անյայտ եղեր է: Շիտակ դացեր է այն երկինքը ուրկէ եկեր էր խեղճ ձագուկը: Ինծի ալ հրաման եղաւ որ խոհանոցին մէջ կաթ ու հաց տամ անոր, Ան հիմա հրեշտակներու կերակուր կ'ուտէ, վատահ եմ:»

Ծերունին եղաւ կայնեցաւ:

«Գացե՛ր է, երկինք » կրկնեց ան ապուշ ձայնով մը, ու անզզալարար աչքերն արեմուաքի ամպերուն դարձնելով. Բոպէ մը պիշ պիշ նայեցաւ ու յետոյ ինդալով նանսիի դարձաւ.

«Իրա՛ւ, Նանսի, կարծես թէ կրցածին չափ երկինքին մօտեցեր է, չէ՞» Ու ծռած մատովը ցոյց տուաւ բւռուի գազաթին ժայռը, ուր արևմտեան կարմրած հորիզոնին դէմ որոց զծուած կ'երեւէր հովին ցրուած մազերով փոքր, նիճար կերպարանք մը, որ ինքզինք հաւասարակուած էր ժայռին սրածայր գազաթին վրայ։

«Հըմ, այդ ճամբով երկինք երթալիք չունի այդ աղջիկն այս գիշեր, քանի որ ես հոս եմ,» ըստ Նանսի յամառութեամբ։

«Եթէ տիրուհին զիս փնտուէ, ըսէ թէ չեմ մոռցած ամանները լուաւ, բայց թէ անդամ մը պայտափ եղած եմ:» Այս ըսելով վազեց դէպ այն շաւիղը որ բլուրին գաղաթը կը տանէր։

ԽԱՂԱ

«Զա՞ր աղջիկ: Ի՞նչպէս վախցուցիր զիս,» գոչեց Նանսի, երբ հե ի հե վազելով ժայռին մօտ հասաւ:

«Վախցա՞ր. շատ կը զաւիմ Նանսի. բայց ասկէ ետքը բնաւ մի վախնար ինծի համար: Առաջ հայրիկն ալ Տիկնանց Օժանդակն ալ միշտ դող կ'եղէին, բայց յետոյ սորվեցան որ բան մ'ալ չպատահիր ինծի, և թէ ողջ առողջ մէջտեղ կ'եղէմ միշտ»

«Երթալդ անգամ չէի զիտեր, Մէկը չէ տեսէր: Գալդ: Տանիքէն թռար, ի՞նչ ըրիր:»

Փոլիաննա ցատկուեց ծիծաղելով:

«Այս, գրեթէ, —մրայն թէ դէպ ի վեր չմռայ, վար թռայ:»

«Ի՞նչ ըրիր:»

«Պատուհանիս քովի ծառէն վար իջայ:»

«Հիմա խելքին կու գայ,» գոչեց Նանսի սպշած:

Ապա սկսան տուն զառնալ: Փոլիաննա Նանսիի թևին կառչեցաւ՝ թեթև մը սրսփալով: «Իրաւ որ ուրախ եմ որ դող եղար ու զիս փնտոել եկար: Մութը կոխելու վրայ է:»

«Խեղճ գառնուկս, անօթի ալ ես, զիտեմ: Վախնամ պիտի ստիպուիս խոհանոցը ինծի հետ ճաշել և կաթով հաց միայն ուտել: Վաշխ պղտիկս, վա՛խ:»

«Հոդ չէ, ի՞նչ կ'ըլլայ, շատ ալ ուրախ եմ:»

«Ուրախս, ի՞նչո՞ւ:»

«Է՛ս, կաթով հացը կը սիրեմ, և կը փափաքիմ քեզի ճաշել: Ուրախ չըլլալու ի՞նչ պատճառ կայ:»



«Բնաւ իւանի մը մէջ ուրախ չըլալու պատճառ չես
տեսներ դուն,» պատասխանեց Նանսի, միտք բերելով թէ
ի՞նչ քաջութեամբ Փոլիտննա ջանաց սիրել իր տղեղ
ու մերկ սենեակը: Փոլիաննա մեզմով խնդաց:
«Անշուշտ, իմ խաղս է այդ, դիտե՞ս:»
«Ես՝ զ:»
«Այս, ուրախ ըլլալու խաղս:»
«Ի՞նչ տեսակ բան է այդ:»
«Պարզապէս խաղ մը: Խաղին ինչ ըլլալը չե՞ս
դիտեր: Այս աղօտոր խաղը հայրիկս սորվեցուցած է
ինձի և մենք երկուքս մըշտ խաղացած ենք: Պարափկ
աղջիկ էի երր սկսանք:»

«Ես խաղէ շատ չեմ հաւեկնար, բայց ինձի ալ ըսէ,
տեսնեմ:»

Փոլիաննա գարձեալ խնդաց, ու նոյն մրջոցին հա-
ռաչեց: Մթնշալին մէջ տեսնուեցաւ որ իր փոքր
դէմքը տիսուր և նիհար երեսոյթ մը տոած էր:

«Այս խաղն սկսանք նուերներ պարունակող միսիո-
նարական ննտուկին ելած անթացուպերուն ասիթով:»
«Անթաց՞ւպ:»

«Այս, տես ի՞նչպէս: Ես ամբողջ սրտովս պուպրիկ
մը կ'ուզէի: Հայրիկս ալ տիկիններուն զրեց ուզածու-
թայց երր մնտուկը եկաւ, տեսանք որ պուպրիկ չկար,
այլ զոյդ մը անթացուպ: Խորհելով թէ կարելի է տղու
մը պէտք կ'ըլլան: Ատոր վրայ սկսանք այս խաղը:»

«Բնաւ խաղի բան չեմ տեսներ պատմածիդ մէջ,»
ըսաւ Նանսի քիչ մը սրտնեղած:

«Բայց, կեցի՛ր ըսեմ, Խաղն այն է որ ամէն բանի
նկատմամբ դանենք բան մը որո՞ն համար կարող ըլ-
լանք ուրախ ըլլալ: Մենք ալ անմիջապէս անթացու-
պերէն սկսանք:»

«Զարմանալի բան. երբ ուզածդ պուպրիկ մէր, և
անոր տեղ այդ անթացուպերը եկան, ատոր մէջ ուրախ
ըլլալու բան կա՞յ:»

Փոլիաննա ծափահարեց:

«Կա՞յ, կա՞յ,» ըսաւ աշխուժով: «Միայն շիտակը
ըսելով ես ալ առաջ չտեսայ, հայրիկս ըսաւ ինծի:»

«Բաէ տեսնենք:»

«Սագուկ, դուն ալ ի՞նչպէս չես հասկնար: Ուրախ
ըլլալու էի պարզապէս անոր համար որ անթացուպ
դուծածելու պէտք չունէի: Տեսա՞ր հիմա,» դոչեց Փոլի-
աննա խնդալով: «Եթէ անգամ մը մարդ այս խաղին
վարժուի, շատ դիւրին կ'ըլլայ զայն խաղալ:»

«Ես տակաւին այսպիսի տարօրինակ բան լսած չու-
նէի,» բացագանձեց Նանսի:

«Ոչ, տարօրինակ չէ, շատ աղուոր է,» պնդեց Փո-
լիաննա. «մենք միշտ կը խաղայինք այս խաղը: Երկեմն
դժուար է զայն խաղալ, լրայց ո՞րքան դժուար ըլլայ,
այնքան աւելի հետաքրքրական կ'ըլլայ: Միայն թէ—մի-
այն թէ—երեմն-շատ-դժուար կ'ըլլայ: Երբ հայրիկը
կը մեռնի—ու—ու մարդ չմնար քեզի օգնող բաց ի Տիկ-
նանց Օժանդակին:»

«Այս, և կամ, երբ քեզ կը բոնեն և տան ձեղ-
նայարիը պարապ սենեակ մը կը թխմեն,» մրմրաց Նան-
սի ակսաները սեղմած:

Փոլիաննա հառաչեց:

«Իրաւ, առաջ այդ ալ շատ դժուարէկաւ: Մանաւանդ
որ այնքան մինակուկ կ'զգայի որ լնաւ սիրտ չունէի
մեր խաղը խաղալու: Բայց վերջապէս գտայ ուրախ ըլ-
լալու պատճառներ: Խորհեցայ թէ հայելի ըլլալուն հա-
մար ցաներս պիտի չտեսնէի: Ասկէ զատ, կը տեսնէի
պատուհանէն երկցող գեղեցիկ տեսարանը: Դիտե՞ս, երբ

ուրախացնող բաներ վհնտուել աշխատիս, միւս բաները
կը մոռնասա»

«Այսո». ձայնեց Նանսի, և ջանաց իր սեղմուած կո-
կորդն հանդար և ցնլ հաղալով:

«Միշտ այդչափ երկար ժամանակ չառներ ուրա-
խացնող բաներ գտնելը», շարունակեց Փոլիաննա: «Հի-
մա այնքան վարժուած եմ այս խաղին որ չուտ մը
միտքս կու գան: Աղուո՞ր խաղ է, չայ... հայրիկո
շատ կը սիրէր: Բայց կարծեմ հիմա ինձի շատ դժուար
պիտի ըլլայ այս խաղը խաղալ քանի որ մարդ մը
չունիմ որուն հետ խաղամ: Կարելի է մօրաքոյրս կը
խաղայ, չէ, և հարցուց յուսալի ձայնով մը:

«Հիմա խելքիս կու գայ», մրմոաց Նանսի Յետոյ
բարձրածայն ըսաւ: «Ինձի նայէ, Օր. Փոլիաննա, Ես շատ
աղէկ չեմ կրնար խաղալ, բայց կրցածս կ'ընեմ: Ասկէ
ետքը երկուքնիս կը խաղանք, կ'ըլլայ:»

«Ո՞հ, Նանսի, ի՞նչ աղէկ. ո՞րքան պիտի զուարձա-
նանք, գոչեց Փոլիաննա ուրախութեամբ՝ Նանսիի վիզը
փաթթուելով:

«Այո, կարծեմ», ըսաւ Նանսի տարակուսալից. «շատ
վստահութիւն մի ունենար իւ վրաս, բայց ամէն ձիգ
պիտի թափեմ ընել ի՞նչ որ կրնամ: Դուն ալ գոնէ մէկը
կ'ունենաս որու հետ խաղաս այդ խաղը:» Եւ վեր-
ջացնելով իր խօսքը՝ խոնանոց մտաւ: Տուն հասեր էին:
Փոլիաննա մնձ հաճոյքով կերաւ կաթով հազը: Յետոյ
Նանսիի խօսքին անսալով գնաց մօրաքրոջը քով: Օր.
Փոլի առանց ժպակու գեր նայեցաւ ըսելով.

«Կը ցաւիմ, Փոլիաննա, որ առաջին օրն իսկ ստիպ-
ուեցայ քեզ խոհանոց զրկել որ կաթով հաց ուտեսա»

«Իրաւ որ ուրախ եմ այդպէս ընելուդ, մօրաքոյր,
ես կաթով հաց շատ կը սիրեմ, Նանսին ալ շատ կը սի-
րեմ: Բնաւ գէշ մի զգար ատոր համար:»

Օր. Փոլի յանկարծ շտկուեցաւ աթոռին մէջ:

«Փոլիաննա, ա'լ ժամանակ է որ երթաս պառկիս。
բաւական յոդնեցուցիչ օր մը անցուցիր: Վաղը ժամերդ

կը կարգադրենք: Նաև հագուստներդ ալ աչքէ կ'ամցը-
նենք որ տեսնեմ թէ ի՞նչ բանի պէտք ունիս Նանսի
հիմա քեզի մոմ մը կու տայ, զդուշութեամբ գործածէ: Նախաճաշն
առաւօտուն ժամը եօթնու կէսին է, նայէ որ
ուշ չմնաս:»

Ծատ բնական եղանակով մը Փոլիաննա շխակ-
մօրաքրոջ քով գնաց ու սիրալիր համբոյր մը տուաւ ըսե-
լով, «Ե՛րքան աղուոր ժամանակ մը անցուցի այսօր: Գիւ-
տեմ որ քեզի հետ ապրելով երջանիկ պիտի ըլլամ: Սր-
դէն զիտէի, զիշեր բարի:» Եւ զուարթօրէն վազելով սեն-
եակէն զուրս ելաւ.

«Սրգարեւ» բացագանչեց Օր. Փոլի կէս մը բարձրա-
ձայն: «Ի՞նչ տարօրինակ արարած է այս,» ու գէմքը
խոտացաւ: «Ու բախ է որ պատժեցի զնք, պէտք չէ որ
գէշ զգամ եղեռ եղածին համար. ինձի հետ ապրելուն
համար երջանիկ է եղեր: Սրգարեւ:»

Քառորդ ժամ ետքը ձեղնայարկի սենեակին մէջ
փոքրիկ աղջիկ մը մինակուկ, գէմքը սաւաններուն մէջ
թաղած, կու լար:

«Գիտեմ, հայրիկ,» կը հեկեկար ան: «Գիտեմ, աղէկ
չեմ խաղար մեր խաղը, Բայց գուն անդամ ուրախ ըլ-
լալու բան չէիր կրնար գտնել այս տեղ: Միս մինակ եմ,
ու մութ է, ու մարդէ հեռու եմ: Երանի թէ գոնէ
մօրաքրին կամ Նանսին ըով ըլլայի. գոնէ Տիկնանց
Օժաւակէն մէկը քովս ըլլար:»

Նոյն միջոցին վարը խոնանոցին մէջ Նանսի բար-
կութեամբ տեղէ տեղ կը զարնէր աման չորցնելու
անձեռոցը:

«Եթէ այդ խենդ խաղը խաղալովս... խաղ մը՝ զոր
խաղաւու համար պէտք է ուրախ ըլլալ, երբ ուղած
պուպրիկիդ տեղ քեզի անթացուպ զրկեն, — եթէ այդ
խաղը խաղալովս այս խեղճ աղջնակին միիթ արութիւն
մը կրնամ ըլլալ, պիտի խաղամ բոլոր սրազմա, պիտի
խաղամ», կը մըմոար ինքնիրեն:

ԳԼՈՒԽ Զ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՄԻԱՅՆ

Յաջորդ առաւետ ժամը գրեթէ եօթն էր երբ Փոլիսնա արթնցաւ, թուշունները զուրսը ծառերուն ճիւղերուն մէջ կը դայլալէին: Փոլիաննա պատուհան վազեց որ խօսի անոնց հետ: Տեսաւ որ մօրաքոյրն արդէն պարտէզն է, և վարզի թուփերուն մէջ կը պարտի: Արագ արագ հազուեցաւ ու գումարը բաց ձգելով սանդուխներէն վար վազեց պարտէզն արագ քայլերով դնաց և մօրաքրոջ վիզը փաթթուեցաւ:

«Ոչ, մօրաքոյր, մօրաքոյր, այս առաւու ողջ ըլլալուս համար որքան ուրախ եմ:»

«Փոլիաննա,» ըստ Օր. Փոլի, ջանալով ինքզինք փոքր աղջկան ծանրութենէն ազատել: «այս կերպով բարի լոյս կ'ըսէս դուն սոյորաւար:»

«Ոչ, միայն թէ երբ պատուհանէն դուրս նայեցայ և զգացի որ պարզապէս օտար Տիկնանց Օժանդակ մը չէիր դուն, այլ իրաւոնէ իմ մօրաքոյրս, ուրախութենէն վար վազեցի որ քեզ համբուրեմ:»

Ծերունի թովմաս անդին դարձաւ: Օր. Փոլի ջանաց դարձեալ խստացնել իր գէմքը, բայց շատ չյաջողեցաւ:

«Փոլիաննա - դուն - ես - թովմաս, կարծեմ հասկցար ըսել ուզածս այդ վարդենիներուն մասին,» ըստ և հեռացաւ:

«Դուն միշտ այս պարտէզին մէջ կը գործես, պաշտօն մարդ,» հարցուց Փոլիաննա աշխուժով: Ծերունին երբ ասդին դարձաւ, ըրթունքները ժպտուն էին, բայց աչքերն արտասուալից:

«Այս, օրիորդ, ես պարտիզպանն եմ: Ճիշտ մայրիկիդ նմանիս, պղտիկ օրիորդ: Ես զայն քեզմէ իսկ փոքր եղած ատենը գիտեմ: Այս ատեն ալ պարտիզպան էի հոռած առաջին վրայ:

Փոլիաննա աշխուժով շունչը բոնած մտիկ ըրաւու հիրաւ, մայրիկս տեսած ես եր երկրային փոքր հրեշտակ մէջ էր, տակաւին երկնքի հրեշտակ չեղած: Կ'աղաչեմ, պատմէ ինծի,» ու Փոլիաննա ծերունիին քով նստաւ հողին վրայ:

Տանը ներսէն դանգակ մը հնչեց: Յաջորդ վայրկեաւնին նանսի պարպէզ վազեց: «Օրիորդ Փոլիաննա, նախաճաշին զանգակն է այս, բարի լոյս,» ու փոքր աղջիկը նստած տեղին հանեց՝ անոր թեէն քաշելով ու ներս վազցուց: «Ու՞ր ալ ըլլաս, ե՛րբ ալ ըլլայ, այս զանգակին ձայնն առնելուդ պէս, ձաշարան պիտի վազես Հսկցա՞ր, եթէ ոչ որչափ ալ ջանաս, ուրախ ըլլալու բան չենք կրնար գտնել ետքը:»

Հինգ վայրկեանի չափ լուս նախաճաշեցին: Յանկարծ Օր. Փոլի երկու խոշոր ճանճ նշմարեց, ու նանսի գտանալով հարցուց խիստ ձայնով:

«Ենանսի այդ ճանճերն ուրկէ եկան:»

«Չեմ գիտեր, Օրիորդ, խոճանոցին մէջ մէկ հատ իսկ չկար:» Նանսի ժամանակ չէր ունեցեր տեսնելու որ Փոլիաննայի պատուհանները մրնէն վեր բացուած էին:

«Կարելի է իմ ճանճերս են,» մէջ մտաւ Փոլիաննա: «այս առաւու շատ մը ճանճեր կային վերը, լաւ մը կը զուարձանային:» Նանսի ճեռքի պնակովը մէկտեղ սենեակէն դուրս վազեց:

«Ճանճերդ,» շշնչեց Օր. Փոլի, «ըսել կ'ուզես ու առանց վարագոյրի պատուհաններդ բացի՞ր:»

«Այս, անշուշտ մօրաքոյր, վարագոյր չկար արդէն:» Նանսի դարձեալ ներս մտաւ լուրջ և կաքմրած:

«Նաևսի», ըստ տիրուհին, ռպնակդ վար զիր ու անմիջապէս գնա Օր. Փոլիաննայի սենեակին պատու հաններն ու դոները զոցէ, Յետոյ երբ առաւօտեան գործերդ լինցես, աւել մը առ ու ամէն սենեակներն ալ ուշադրութեամբ աչքէ անցուր, և մէկ հատ ճանճ չթողուս:» Ապա դառնալով Փոլիաննայի ըստ:

«Փոլիաննա, պատուհաններուդ վարագոյրներն աշըսպրած եմ: Գիտեմ անուշտ, որ իմ պարտականութիւնս էր այդ: Բայց ինձի այնպէս կ'երկի որ դուն բոլորովին մոոցած ես քու պարտականութիւնդ:»

«Իմ պարտականութիւնս,» Հնչեց Փոլիաննա, աչքերը խոշոր խոշոր բացած:

«Անչուշ, զիտեմ թէ օդը տաք է: Սակայն ես կը համարիմ թէ քու պարտականութիւնդ է պատուհաններդ զոց պահել մինչև որ վարագոյրները շինուին: Ճանճերը ոչ միայն նեղիչ են ու անմաքուր, այլ նաև ասողնութեան վնասակար են: Հիմա նախաճաշէն ետքը այդ նիւթին վրայ տետրակ մը պիտի տամբ քեզի որ կարդաս:»

«Կարդա՞մ, շատ շնորհակալ եմ, մօրաքոյր, շատ կը սիրեմ կարդալ:»

Օր. Փոլի մթունքները կծկեց ու ա՛ չխօսեցաւ: Երբ լինցաւ նախաճաշը, Օր. Փոլի գնաց գրատուն, առաւ փոքր տետր մը և Փոլիաննայի տուաւ ըսելով,

«Ահաւասիկ տետրակը: Հիմա զնա սենեակդ ու կարդա զայն մինչև որ կէս ժամէն ես վեր զամբ րաներդ աչքէ անցընել:» Փոլիաննա տետրակը բացաւ ու տեսաւ ճանճի մը զիխուն մեծցուած պատկերը, և ըստ:

«Շատ շնորհակալ եմ, մօրաքոյր,» ու ցատկելով վազեց զնաց: Կէս ժամ ետքը, երբ Օր. Փոլի վեր եկաւ, Փոլիաննա եռանգեամբ անոր քով վազեց ու ըստ:

«Ո՞հ, մօրաքոյր, այսպիսի աղուոր բան կարդացած չէի կեանքիս մէջ: Բնաւ լսած չէի որ ճանճերը կրնան այսչափ բան տանիլ իրենց ոտքերով, և ...»

«Կը բաւէ, կը բաւէ,» սաստեց Օր. Փոլի. «Հագուսաններդ հոս բեր, տեսնեմ: Անոնք որ քեզի վայելուչ չեն, Տիկիններուն կը զրկեմ:»

«Դպրոց գացած ես անշուշտ,» հարցուց Օր. Փոլի քիչ յետոյ, մինչ աչքէ կ'անցընէր փոքրիկ որբուհիին հագուսափի խեղճուկ մթերքը:

«Այս, մօրաքոյր, անկէ զատ հայ...» Բայց խօսքն իսկոյն լնդհատեց, յիշելով թէ պէտք չէ որ հայրիկին վրայ խօսի իր մօրաքոյը առջև. «այսինքն տունն ալ դաս տուած եմ:»

«Լաւ,» ըստ Օր. Փոլի յօնքերը պոստած. «աշնան հոս ալ գպրոց պիտի երթաս անշուշտ: Եւ սակայն պէտք է հիմակուընէ ինձի ամէն օր կէս ժամ կարդաս: Երաժշտութեան դաս տուած ես:»

«Ոչ շատ, ես իմ նուագելս չեմ սիրեր. ուրիշներունը կը սիրեմ: Եթէ նորէն դաս չամնեմ ալ, կ'ըլայ, հոգս չէ:»

«Հըմ, հաւանականաբար. սակայն իմ պարտականութիւնս է որ քեզի գոնէ երաժշտութեան տարրական սկզբունքները սորվեցնել տամ: Կար կարել զիտես անշուշտ:»

«Այս,» հառաչեց Փոլիաննա. «Ճիկնանց Օժանդակը սորվեցուց: Բայց շատ դժուարութիւն քաշեցի Ամէն մէկ տիկին իրեն յատուկ գաղափար մը ունէր թէ աւելին ի՞նչպէս բռնելու է օգակ շինելու ժամանակ: Եւայն, այն գէս որ չէի զիտեր թէ որո՞ւն ըստին պէս ընելու էի:»

Լաւ, լաւ՝ հոս այդպիսի զժուարութեան պիտի

Համնդիպիս: Ես ինքս պիտի սորվեցնեմ քեզի կար կարբել: Կերակուր եփել գիտե՞ս:»
Փոլիաննա խնդաց:

«Տիկիններն այս ամառ սորվեցնել ջանացին, բայց
կարէն ալ գէշ էր այս դասը, վասն զի ամէն մէկ տիկին
տարբեր բան մը կ'ուզէր սորվեցնել, այնպէս որ շատ բան
չսորվեցայ:»

Վայրկեանի մը լուսութենէ ետև Օր. Փոլի շարունակեց.

«Ամէն առաւօտ ժամը ինսին կէս ժամ ինծի բարձ-
րաձայն պիտի կարդաս Ատկէ առաջ ժամանակդ այտ
անհեակը շակելով պիտի անցրնես: Չորեքշարթի և Շա-
բաթ կէսօրէ ետև նանսիի հետ խոհանոյը պիտի աշխա-
տիս կերակուր եփել սորվելու համար: Միւս առաւուները
մէն օր կար պիտի կարես: Այսպէս, կէսօրէ ետքը նուազի
կը յատկացնեաւ Օր. Փոլի իր խօսքը վերջացնելով ելաւ
տեղէն: Փոլիաննա յուսախար բացագանչեց.

«Բայց, մօրաքոյր, մօրաքոյր, բնաւ ժամանակ չձգե-
ցիր որ ապրիմ:»

«Ապրիմ: Ի՞նչ ըսել կ'ուզես, չ՞ որ բոլոր ժամանա-
կը կ'ապրինք:»

«Ոչ, անշուշտ. այս ամէն բաններն ընելու ատեն
շունչ կ'առնեմ, բայց ապրիլ չէ այդ: Ապրիլ ըսելով
կ'ուզեմ ըսել ուզած բաններս ընել—դուրսը խաղալ,
քլուրները մաղլցիլ, պարոն թումի հետ խօսիլ—նաև
նանսիի հետ ու ամէն մարդ ճանչնալ: Ապրիլ այս է՝
շունչ առնելն ապրիլ չէ, մօրաքոյր:»

Օր. Փոլի սրանեղած շարժեց զլուխը և ըսաւ.
«Իրապէս, Փոլիաննա, քեզի պէս ապրօբնակ պզտիկ
մը տեսած չէի: Անշուշտ խաղալու ժամանակ պիտի ու-
նենաս: Բայց քանի որ ես պատրաստ եմ պարտականու-
թիւնս կատարել եւ քեզ դաստիարակել կ'սպասեմ
որ դուն ալ քուզէ կատարես, որպէս զի պարապը չեր-
թայ արուած կրթութիւնը:»

Փոլիաննա վախցած կրկոյթ մը առաւ և ըսաւ,
«Մօրաքոյր, ի՞նչպէս կրնամ քեզի հանդէալ ապե-
րախտ ըլլալ: Ի՞նչպէս կարելի է այդ, ես քեզ կը սի-
րեմ—դուն իմ մօրաքոյրս ես:»

«Եւ ուրեմն, նայէ որ գործքով ապերախտ չըլլաս,»
ըսաւ Օր. Փոլի և դուրս ելլելով սկսաւ վար իջնել սահ-
դուխներէն:

«Մօրաքոյրս,» կանչեց ետեւէն յոգնած պզտիկ ձայն
մը, «չըսիր թէ հագուստներս ի՞նչ պիտի ընեմ:» Օր. Փո-
լի սրանեղած վար նայեցաւ և ըսաւ.

«Այս, մոսցայ քեզի բոկի, Փոլիաննա: Այս կէսօրէն
ետքը ժամը մէկուկէսն Տիմոթէս մեզ կառքով քաղաք
պիտի տանի որ զնումներ ընենք: Հագուստներէդ չ
մէկը իմ քեռաղջկանս համար վայելուչ է: Անշուշտ
պարտականութիւնս պիտի կատարեմ ու քեզի ամէն
պէտք եղածը պիտի դնեմ:» Փոլիաննա դարձեալ հա-
սաչեց: Ամէն վայրկեան այդ պարտականութիւն բա՞ռը
պիտի լուէր:

«Մօրաքոյր, ըսաւ, բնաւ ճար չկա՞յ որ այդ պար-
տականութիւն կոչած քեզի ուրախութիւն պատճառէ:»
Օր. Փոլի զարմացած վեր նայեցաւ ու յետոյ կարմեցաւ:

«Ի՞նչ լիրը մի ըլլար Փոլիաննա,» ըսաւ ու դառնալով
վար իջաւ:

Իր տաք փոքր սենեակին մէջ Փոլիաննա շիտակ
կոնակով աթուին վրալ նստած՝ աչքին առջեւ պատ-
կերացուց կեանքը իբր պարտականութիւններու ան-
ծայր շարք մը միայն: «Ի՞նչ ըսի որ լիրը ըսաւ ինծի,» մըր-
մընջեց ինքնիրեն. «պարզապէս ուրախ ըլլալու բանէ. կը
փնտուի:» Յետոյ ելաւ իր հագուստներուն բով գնաց ու
մէկիկ մէկիկ ձեռքէ անցուց զանոնք: «Բան մ'ալ չկայ
ուրախ ըլլալու. բնաւ...: Այս, երբ պարտականութիւնս
լմնցնեմ, ուրախ կրնամ ըլլալ և լմնցաւ,» ըսաւ ու յան-
կարծ խնդաց:

ՓՈՂԻԱՆՆԱ. ՈՒ ՊԱՏԻԺՆԵՐ

Ժամը մէկուկէսին. Օր. Փողի և իր քեռաղջիկը քաղաք գացին ու ամբողջ կէսօրէ ետքը հանդերձեղէններու վաճառատուններ այցելեցին և գնումներ ըրին. Յետոյ ընթրեցին ու յետոյ Փողիաննա ծերուկ թովմասի հետ հաճելի խօսակցութիւն մը ունեցաւ. Ապա խոհանոց գնաց ու նանսիի հետ ժամանակ անցուց, մինչ Օր. Փողի դրացիի մը այցելութեան գնաց. Նանսի Փողիաննայի պատմեց իրենց պղ ոիկ ադարակին վրայ, ուր կ'ապրէին իր սիրելի մայրն ու նոյնքան սիրելի եղբայրն ու քոյքերը, և խօսացաւ որ, եթէ Օր. Փողի օր մը հրաման տայ, զի՞նք իրեն հետ տանի տեսնել զանոնք:

«Անոնք շատ աղուոր անուններ ունին,» ըստ Նանսի. «Եղբօրս անունը Սլճերնոն է, քոյքերէս մէկին անունը Ֆլորապէլ, միւսինը էսթէլ է: Ա՛հ, ես կ'ատեմ Նանսի անունը.»

«Այդպէս մի ըսեր,» աղաչեց Փողիաննա:

«Ա՛հ, չեմ սիրեր իմ անունս, վասն զի անոնց անուններուն պէս աղուոր չէ: Իմ ծնած ժամանակս մայրիկս տակաւին շատ պատմութեան զիրք կարգացած չէր և ուստի անոնց մէջ գտնուած գեղեցիկ անուններն ալ չէր զիտեր: Եթէ օրինակի համար «Բլարիսա Մէյզըլ» դրած ըլար իմ անունս, ինչ աղուոր կ'ըլար:»

«Ուրախ եղիր որ զոնէ Հիփսիփա չէ անունդ: Տիկին Հուայթի անունն է այդ ու ամուսինը զայն Հիփ կոչէ: Տիկին Հուայթ կ'ըսէ թէ ամէն անգամ որ ամուսինը Հիփ, Հիփ կը կանչէ, կարծես թէ ետքն ալ Հուրա՛ պիտի պոսայ:»

Նանսի չկրցաւ իմնդալ:

«Իրաւ որ քեզի պէս մէկը չկայ: Այլեւս ասկէ ետքը ամէն Նանսի ըսելուս՝ միտքս պիտի գայ այդ քու Հուրագ ու պիտի ինդամ, իրա՛ւ, ուրախ եմ. Նասկցայ, սա քու խաղդ կը խաղաս հիմա, ինծի ուրախ ըլլալու բան գտնելով:»

«Աղէկ ըսիր: Բայց առանց զգալու խաղացի հիմա, Այնչափ սովորութիւն եղած է ինծի որ առանց մտածելու ամէն բանի մէջ ուրախ ըլլալու բան մը կը գտնեմ:»

«Կրնայ ըլլալ» ըստ Նանսի անվտան շեշտով:

Ժամն ութուկէսին Փողիաննա պառկիլ գնաց: Պատուհաններուն վարագոյններն եկած չէին, այնպէս որ սենեակը փուռփ պէս տաք էր: Փողիաննա մեծ փափաքով նայեցաւ պատուհաններուն, բայց չբացաւ զանոնք: Հանուեցաւ, կոկիկ մը հանդերձներն իրարու վրայ զրաւ ու աղօթքն ըսելէ ետև անկողին մտաւ: Ոակայն զրաւ ու աղօթքն ըսելէ ետև անկողին մտաւ: Տակայն անկարելի էր քնանալ: Տաքէն կը տապլտէր անկողին մէջ: Վերջապէս, երբ ալլես կարծես անքուն տանջուած էր ժամերով, կամաց մը եւաւ անկողին ու գնաց զըռնէն զուրս նայիլ: Զեղնայարկը մութ էր թաւիչի պէս քաց ի մէկ արծաթ ճամբայէ, զոր լուսին լոյսը գծեր էր քաց ի մէկ արծաթ ճամբայէ, զոր լուսին լոյսը գծեր էր մութին մէջ: Փողիաննա հաստատ որոշումով յառաջացաւ առանց մութին կարելութիւն տալու, ու լուսնի լոյսով գծուած ճամբէն շիտակ պատուհանը վազեց: Դուրը լոյսով գծուած ճամբէն շիտակ պատուհանը վազեցիկ էր, ու Փողիաննա գիտէր թէ հոն օդը զով ըլլալու էր: Իր կրակի պէս այրող այտերուն և ձեռքերուն ինչ հաճելի պիտի ըլլար այն: Վար նայելով տեսաւ որ Օր. Փողիի ապակեապատ պատշգամին տանիքը ճիշտ պատուհանին տակն է: Զայդ տեսնելուն պէս փափաք մը ունեցաւ զուրսը պատկելու: Կարելի չէր ներսը քնանալ. ինչու զուրսը չպատ-

Կէր: Տեսած էր ուրիշներ որ դուրսը կը քնանային: Յանկարծ յիշեց որ քիչ մը հեռուն կախուած տոպրակներ կային: Նանսի ըսեր էր թէ առօնք ձմրան հագուստներ կը պարունակեն: Կամաց մը ուրքերուն մատներուն վրայ կոխելով քալեց, և խարխափելով յառաջանալով մինչև այդ տոպրակները հասաւ: Անոնցմէ զատեց գիրուկ կակուղ տոպրակ մը, որուն մէջ Օր. Փոլի մուշտակ վերաբերն կար: Յետոյ ուրիշ փոքր տոպրակ մը առաւ, բարձ շինելու համար, ուրիշ բարակ մըն ալ ծածկոցի համար առաւ ու նորէն պատուհան վագեց: Անձայն բացաւ զայն ու տոպրակները դուրսը տանիքին վրայ իջեցուց: Ինքն ալ անոնց ետևէն իջաւ, ու խնամով պատուհանը գոցեց ետևէն: Տակաւին ճանձերը չին ելած:

Ի՞նչ զով էր դուրսի օդը: Ուրախութենէն քիչ մը ցատկեց Փոլիաննա, յետոյ գիրուկ տոպրակը տարածեց ու կծկուցաւ անոր վրայ: Միւտն ալ բարձ շինեց, ծածկուցաւ ու պատրաստուեցաւ քնանալ:

«Մ'րքան ուրախ եմ որ վարագոյները չեկան,» մրմուց. «Եթէ ոչ այս հաճոյքը պիտի չվայելէի:»

Վարն Օր. Փոլի անկողնէն դուրս ցատկեր էր ու սենեկազգեստ մը հարգնելու վրայ էր աճապարանօք վախէն գեփ գեղին կարած: Վայրկեան մը առաջ ալ հեռաձայնով թովմասն ու Տիմոթէոսը կանչեր էր, ըսելով: Ճո՛ւտ, շո՛ւտ, վազեցէք. տանիքին վրայ մարդ կայ, գո՛ղ կայ, վարէն դուռը կղզեցի, բայց շուտ եկէք:»

Փոլիաննա հազիւ քնանալու վրայ էր, երբ յանկարծ լագտերի մը լոյսն ուղղակի իր դէմքին վրայ ճառագայթեց: Ելաւ նստաւ, ու տեսաւ որ սանդուխի մը գլուխը Տիմոթէոս կայնած էր՝ ձեռքը լապտեր մը բռնած: Ճիշտ նոյն վայրկեանին տեսաւ ծեր թովքասը որ վե-

րեի պատուհանէն դուրս կ'ելէր և անոր ալ ետև տեսաւ Օր. Փոլիի սարսափած գէմքը երեքը միաբերան զարմացումի ճիշ մը արձակեցին Փոլիաննան տեսնելով:

«Փոլիաննա, ի՞նչ է այս,» բացագանչեց Օր. Փոլի:

«Ի՞նչ կայ, Պարոն Թովմաս, մօրաքո՛յր, մի վախնար թոքախտ չունիմ: Միայն թէ շատ տաք էր ներսը, չկըրցայ քնանալ: Պատուհանը դոցեցի, մօրաքոյր, որպէս վեճանձ չմանէ ներս:» Տիմոթէոս ու Թովմաս մեծ արագութեամբ անյայտ եղան: Օր. Փոլի սպասեց մինչև անոնց երթալը:

«Փոլիաննա,» շուտ: Ա.ոդ բաներն ինծի տուր, դուն ալ անմիջապէս ներս եկուր: Տարօրինա՛կ արարած,» բացագանչեց՝ ներս մտնելով: Փոլիաննայի համար հիմա ներսի օդն աւելի հեղձուցիչ թուեցաւ: Գողգոջուն ձայնով հառաջեց: Եր. Փոլի սանդուխին գլուխը կայնած խստութեամբ ըսաւ.

«Գիշերուան մնացեալ մասը քովմ պիտի պառկիւ, Փոլիաննա: Վաղը վարագոյները կու գան, բայց իմ պարտականութենուս է մինչև անոնց գալը քեզ իմ քովմը պառկիցնել:»

«Քովդ պառկիմ,» բացագանչեց Փոլիաննա ու րախութեամբ: «Ախ, մօրաքոյր, քանի՞ անգամ բաղձացերեմ որ մէկուն քով պառկիմ: Ի՞նչ բարի ես, ա՛լ հիմաւելի ուրախ եմ որ այդ վարագոյները չեկան:»

Օր. Փոլի չպատախանեց: Շուարեր էր: Ահա երրորդ անգամն է որ կը պատժէր Փոլիաննան և ամէնանգամին ալ այդ պղտիկ աղջիկն իբր բարիք կ'ընդունէր իր պատժէր: Ի՞նչ կրնար ընել,



ՓՈՂԻԱՆՆԱ. ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ ԿՈՒ ՏՈՅ

Քիչ ատենէն Հարբինկթըններու բնակարանին մէջ ամէն բան քիչ թէ շատ կարգի կանոնի մտաւ, թէև ճիշտ այն կարգն ու կանոնը չէր զոր Օր. Փողի նախուրոշած էր: Փողիաննա ամէն կէսօրէ առաջ կար կը կարէր, կամ բարձրածայն կը կարդար, կամ կերակուր եփել կը սորվէր, բայց առոնց ոչ մէկուն Օր. Փողիէ որոշուածին չափ ժամանակ կու տար: Պարզապէս հիմա «ապրելու» համար աւելի ժամանակ ունէր: Կէսօրէ եաբը ժամը երկուքէն մինչեւ վեց ազատ էր: Ինչ որ ուզէր՝ ան կ'ընէր: Որոշ չէ թէ այս կէսօրէ վերջի ազատութիւնը Օր. Փողի ինչո՞ւ տուած էր, որպէս զի ի՞նք հանդչէր թէ որպէս զի Փողիաննա հանգչէր: Օրը քանի մը անզամ Օր. Փողի, «Ե՞նչ արօրինակ արարած, ի՞նչ աղջիկ» կը բացազանչէր, և ամէն մէկ դասէ ետև յոդնած ու շուշրած կը գտնէր ինքզինք: Նանսի խոհանոցին մէջ աղուոր ժամանակ կ'անցընէր Փողիաննայի կերակուր եփել սորվեցնելով: Չորեքշաբթի և Շաբաթ օրեւը լման ուրախութեան օրեր էին անոր համար:

Դրացիներուն մէջ ուեէ պզտիկ չկար Փողիաննայի խաղնկեր ըլլալու համար: Բայց Փողիաննա երջանիկ էր: «Հոդ չէ, նանսի, փողոց ելլել ու անցորդները դիտեն ալ շատ կը սիրեմ: Ամէն մարդ կը սիրեմ. դուն ալ չէ՞ս սիրեր,» կ'ըսէր:

Ոհ, «չ ամէնը. չէ,» պատախանեց նանսի:

Գրեթէ ամէն կէսօրէ ետև, երբ օդն աղուոր ըլլար, Փողիաննա փափաք կը յայտնէր որ իր մօրաքոյրը զինք

աեղ մը զրկէ ուեէ զործով: որպէս զի առիթ ունենայ պտոյտ ընելու: Այս պտոյաններուն միջոցին էր որ կը տեսնէր «մարդը» Փողիաննա ինքնիրեն միշտ մարդը կը կոչէր զայն: Ցոլոր ուրիշ մարդոցմէտ տարբեր էր ան: Դէմքն ածիլուած էր: Երկայն ուե գրանոց մը կը հագնէր, և ուե մետաքս բարձր գլխարկ մը կը դնէր: Դէմքը տժդոյն էր, և զիսարկին տակէն երկցող մազը քիչ մը ճերմկած էր: Շիտակ կը քալէր, միշտ քիչ մը արագ քայլերով, և միշտ միայնակ էր, բան մը՝ որ Փողիաննան կը տիրեցնէր: Կարելի է ասոր համար էր որ մը ջանաց անոր հետ խօսիլ:

«Ինչպէս էք, պարոն, ի՞նչ հիանալի օր է,» ըստ քովին անցնելու միջոցին զուարթօքէն:

Մարդը չորս կողմը նայեցաւ ու շուարած կանդառաւ, բան մը ըսիր ինծի, «հարցուց սուր ու կտրուկ ձայնով:

«Այս, պարոն,» ժապտեցաւ Փողիաննա. «ըսի օր աղուոր օր է, չէ?»

«Ե՞ն, օ՛հ այս,» և մարդը շարունակեց ժամբան:

Երբ Փողիաննա երրորդ անգամ նոյնպէս բարեեց զայն, մարդը կանդ առաւ: «Ինծի նայէ, փոքրիկ, ո՞վ ես զուն և ինչո՞ւ ամէն օր կը խօսիս ինծի հետ:»

«Ես Փողիաննա Հուիթիլըն եմ, և ինծի թուեցաւ թէ մինակ մնացած մարդու մը երեսյթն ունիս: Անոր համար խօսեցայ քեզի հետ: Ուրախ եմ որ կանգ առիր հիմա, այլես կէս մը ներկայացուած ենք իրարու: Միայն ես դեռ ձեր անունը չեմ գիտեր:»

«Արգա՛րեւ, ես տակաւին ասոր չափ...» Մարդը չմնցուց ըսելիքը և գլուխն առաւ գնաց: Փողիաննա յուսախար անոր ետևէն նայեցաւ:

«Կ'երեւայ թէ ըսած չհասկցաւ,» մրմռաց ինքնիրեն, «անունը չեմ զիտեր տակաւին:»

Փոլիաննաւ այդ օրը Տիկին Սնոյի մաի պաղածոյ կը տանէր: Օր. Փոլի ամէն շաբթու բան մը կը զրկէր Տիկին Սնոյի, վասն զի պարտականութիւն կը սեպէր այսպէս ընել, քանի որ Տիկին Սնո եկեղեցւոյ անդամ էր, և հիւանդ էր: Օր. Փոլի Տիկին Սնոյի հանդէպ իր պարտականութիւնը չինդշաբթի օրերը կը կատարէր, ոչ անձամբ, այլ Նանսիի ձեռամբ: Այսօր Փոլիաննաւ ինք ուզեր էր տանիլ Տիկին Սնոյի յատկացեալ ուտելիքը, և Յր. Փոլի ալ հաւաներ էր:

«Ծատ ուրախ եմ այդ գործէն ազատելուս համար, թէն կը ցաւիմ որ քու գուշադ փաթտուեցաւ այն,» ըստ Նանսի:

«Բայց, Նանսի, ես ուրախութեամբ պիտի տանիմ:»
«Այս, գնա անդամ մը, և կը տեսնես,» ըստ Նանսի թթուած թէմքով:

«Ինչո՞ւ:»

«Վասն զի անանկ դառնալեզու կին մըն է, որ եթէ իր վիճակը արգահատելի չըլլար, մարդ մը պիտի չերթար մնամել զայն:»

«Բայց ինչո՞ւ, Նանսի:»

Նանսի թօթուեց իր ուսերը:

«Ամէն բան որ կը պատահի, Տիկին Սնոյի կարծիքով ձախորդ բան է: Շաբթուան օրերն անդամ անոր ուզաւ Տիկին պէս շարուած չեն: Եթէ միու տանիս, հաւ կ'ուզէ, եթէ հաւ տանիս, անպատճառ պիտի փափաքի դառնուած կի արգանակ ունենալ:

«Աս ինչ տարօրինակ կին է,» ըստ Փոլիաննաւ խնդալով, «ուրիշներէն տարրեր կին մը ըլլալու է ան: Կ'ուզեմ երթալ տեսնել, շատ կը սիրեմ ուրիշներէ տարրերա նմեր:»

«Իրաւ որ ... կը յուսամ որ մեզմէ տարբեր է:»
Երբ Փոլիաննաւ պղտիկ տնակն հասաւ, յոգնած ու տժդոյն երեսյթով աղջիկ մը բացաւ դուռը:
«Ի՞նչպէս էք,» ոկտաւ Փոլիաննաւ քաղաքավարօրէն: «Ես Օր. Հարինկթընի կողմէ եկայ: Կ'ուզեմ Տիկին Սնօն տեսնել:»

«Ծատ աղէկ, եթէ իրաւցնէ կ'ուզէք զինք տեսնել, գուք պիտի ըլլաք առաջին անձը, որ այդ զգացումը կը կրէ,» մրմռաց աղջիկն ակռաներուն մէջէն, բայց Փոլիաննաւ չըսեց: Աղջիկը դարձաւ, առաջնորդեց զայն հիւանդին սենեակը: Սենեակը կէս մութ էր, այսպէս որ Փոլիաննաւ նախ բնաւ բան չտեսաւ: Երբ աչքերը մութին վարժուեցան, տեսաւ անկողնին մէջ կին մը որ կէս պառկած կէս նստած էր: Ծիտակ յառաջ գնաց, և ըստ աւ:

«Ի՞նչ պէս էք, Տիկին Սնօ: Մօրաքոյրս Օր. Փոլի բարե ըրաւ, կը յուսայ թէ աւելի աղէկ էք այսօր. այս պաղածոն ալ ձեզի զրկեց:»

«Էօֆ, պաղածոյ է. շատ չնորհակալ եմ անշուշտ: Բայց կը յուսայի թէ այսօր գառնուկի արգանակ պիտի զրկէ:»

Փոլիաննաւ յօնքերը պոստեց քիչ մը: «Իրաւ, ես ալ կը կարծէի թէ հաւու միս ուտել սովոր ես, երբ քեզի պաղածոյ կը բերեն:»

«Ի՞նչ,» հարցուց կինը սուր ձայնով:

«Ոհ, ոչի՞նչ,» ըստ Փոլիաննաւ. Ճիխայն թէ Նանսին ըստ թէ հաւ կ'ուզես եղեր, երբ պաղածոյ բերենք: Եւ երբ հաւ բերենք, այն տանին ալ գառնուկի արգանակ կ'ուզես եղեր: Բայց կրնայ ըլլալ որ ձիշտ հակառակն է, և Նանսի մոռցեր էր:»

Կինը ելաւ շիփ շիտակ նստաւ անկողնին մէջ. բան մը՝ զոր շատ քիչ անդամ կ'ընէր:

«Ո՞գ ես նայիմ դուն, Օրիորդ Անկիրթ,» ըսաւ խըստութեամբ:

Փոլիաննա խնդաց. «Այդ չէ իմ անունս, Տիկին Սնօ, և շատ ալ ուրախ եմ որ այդ չէ: Հիփոփիփայն ալ գէշ է այդ: Ես Փոլիաննա Հուփթիթըն եմ, Օր. Փոլի Հարինկթընի քրոջ աղջիկը, և նոր եկած եմ մօրաքրոջուն հետ բնակելու. անոր համար ես բերի այսօր պազածոն:»

«Աղէկ, չնորհակալ եմ, մօրաքրոյդ շատ աղնիւէ: Ախորժակս լաւ չէ, և անոր համար կը փափաքէի գառնուկի...» Յանկարծ լոեց ու «Երէկ զիշեր բնաւ չքնացայ, ըսաւ՝ խօսակցութեան նիւթը փիեւլով:»

Ո՞հ, երանի թէ ես ա, չքնանայի,» պատասխանեց Փոլիաննա աթոռի մը վրայ նստելով: «Ո՞րքան ժամանակ կը կորսնցնենք քնանալով:»

«Ժա բանակ կը կորսնցնենք քնանալով:»

«Անշուշտ, այդ ժամերուն մէջ կընայինք ապրիլ. եթէ չքնանայինք:»

Կինը դարձեալ պառկած տեղէն շիտկուեցաւ:

«Ի՞նչ տարօրինակ պզտիկ մըն ես դուն,» դոչեց. ասա վարադոյր բաց. անգամ մը տեսնեմ քեզ:»

Փոլիաննա խնդաց, բայց կարծես ակամայ:

«Ոչ, բայց ցանե՛րս պիտի տեսնես: Ճիշտ հիմու կը խորհէի թէ մութ ըլլալուն համար ուրախ ըլլալուն պատճառ ունէի: Ահա, ա՛լ բացի վարադոյրը. հիմա կը բնաւ տեսնել զիս, ես ալ քեզ կընամ տեսնել: Ո՞հ, բնաւ չըսին ինձի որ դուն ասանկ գեղեցիկ ես:»

«Ես, գեղեցիկ,» ըսաւ կինը դառնութեամբ:

«Բայց, անշուշտ, չէ՞ր գիտեր,» պատասխանեց Փոլիաննա:

«Ոչ, չէի գիտեր,» ըսաւ Տիկին Սնօ: Այս Տիկինը քառասուն տարեկան էր, բայց վերջին տասնեհինդ տա-

րիներն այնքան զբաղած էր բաներուն գէշ կողմը տեսնելով որ ժամանակ չէր ունեցած աղէկ բաները վայեւ ելու:

«Ո՞հ, աչքերդ ի՞նչ խոշոր և փայլուն են, ու մազերդ ալ սեփսև: Ես շատ կը սիրեմ ու մազերը, երբ զանգուը են: Երբ երկինք երթամ, ես ալ ու գանգուը ներ պիտի ունենամ: Այտերուդ վրայ ալ երկու կարմիր կէտեր կան: Ի՞նչ աղուոր ես: Դուն բնաւ հայելիին չե՞նայիր որ չես գիտեր քու գեղեցիկ ըլլալու:»

«Հայելի՞: քանի տարի է որ հայելիի մէջ նայած չունիմ: Եթէ գուն ալ կոնակիդ վրայ մինչև իրիկուն պառկէիր, հայելիի չէիր նայեր:»

«Իրաւ ես,» ըսաւ Փոլիաննա կարեկցութեամբ: Յանկարծ խզեց սեղանին քով ու ձեռքի փոքր հայելին առաւ և զայն հիւանդ կնոջ ըերելու վրայ էր, երբ կեցաւ ու ըսաւ, ութէ թոյլ տաս, կ'ուղեմ մազերդ շիտկել, հայելիին մէջ նայելէղ առաջ: Թոյլ կու տա՞ս:»

«Լաւ, եթէ կ'ուղես, բայց եթէ շիտկես ալ, շիտկուած չմնար, գիտցած ըլլալու:»

Ո՞հ, չնորհակալ եմ, շատ կը սիրեմ ու րիշին մազը շիտկել,» պատասխանեց Փոլիաննա:

Հինգ վայրկեան, արագ ու ճարպիկ պղտիկ մատները սանտրեցին ու շիտկեցին հիւանդ տիկնոջ մազերը, հոս գանգուը մը ուռեցնելով, հոն աւրուած հիւսք մը յարդարելով, Յետոյ Փոլիաննա բարձերն ալ շիտկեց որ հիւանդին գլուխն աւելի աղէկ դիրքի մէջ մնայ: Բոլոր այս միջոցին Տիկին Սնօ, թէև շարունակ կը ծաղրէր փոքրիկ աղջկան ըրածը, սակայն սրտին մէջ սկսեր էր յուղում մը զգալ:

«Ո,հա,» ըսաւ Փոլիաննա մեխակ մը առնելով ծաղկամանին ու ու մազերուն մէջ դնելով. «Հիմա պատ-

ըստ ես ինքվինքդ տեսնելու» և յաղթական ժպիտով
մը հայելին անոր ձեռքը տուաւ:

«Հըմ, մը մոմոաց հիւանդն՝ ինքվինք դիտելով. «կար-
միր մեխակը վարդագոյնէն աւելի կը սիրեմ: Բայց ինչ
որ է, արդէն մինչեւ իրիկուն կը թառամի, հոգ չէ:»

«Աւելի աղէկ թէ որ թառամի. այն ատեն նորը կը
զնես: Ինչ աղուոր եղան մազերդ այսպէս: Աղուոր չէ:»

«Են, գէշ չէ. միայն թէ հիմա գլուխս վար դնելուս
պէս կ'աւրուի:»

«Հոգ չէ, նորէն հաճոյքով կը շիտկեմ,» ըստ Փո-
լիաննա զուարթօրէն: «Ամէն պարագայի մէջ ուրախ
եղիր որ մազերդ սև են ու բարձերուն վրայ աղուոր
կ'երևան: Եթէ իմինիս պէս գեղին ըլլային, ի՞նչ պիտի
ընէիր:»

«Սև մազն ալ ձերմակը շուտ կը ցուցնէ, ապատաս-
խանեց կինը: Բայց աչքը դեռ հայելիին վրան էր:

«Այս, երանի թէ ես ունենայի այդ ուև մազը:»
Տիկին Սիօ ձեռքէն ձգեց հայելին:

«Զէ, եթէ դուն ալ ինծի պէս օրը մինչեւ իրիկուն
պառկած ըլլայիր, բանի մը համար ալ ուրախ չէիր
ըլլար:»

«Իրաւ, գժուար պիտի ըլլար, չէ,» մը միջեց Փոլիան-
նա, կարծես ինքնիրեն խօսելով:

«Ի՞նչը:»

«Ամէն բանի համար ուրախ ըլլալը:»
«Ուրախ ըլլալ, երբ միշտ հիւանդ ես: Կրնամ վըս-
տահացնել քեզ թէ անկարելի է: Եթէ այնպէս չէ,
ուրախ ըլլալու բան մը ըրէ, տեսնեմ:»

Փոլիաննա ոտքի ցատկեց:

«Իրաւ, գժուար է, բայց կրնամ: Հիմա ա'լ երթա-
լու եմ, բայց յաշորդ այցեւութեանս կ'ըսեմ քեզի: Մնաց-

ըարով: Շատ աղուոր ժամանակ մը անցուցի. մնաս
ըարով:»

«Բնաւ աս մնկ բան մը չէի տեսեր. ի՞նչ ըսել կ'ու-
զէ,» բացագանչեց հիւանդը ու նորէն հայելին ձեռք
առաւ:

«Իրաւ որ ճարպիկ է եղեր մազ շիտկելու մէջ»
մը մնջեց ինքնիրեն: «Բնաւ չէի գիտեր որ ասքան աղ-
ուոր կրնան երեւալ մազերս: Բայց ի՞նչ օգուտ,» յա-
րեց ու նորէն անկողնին վրայ ձգեց հայելին: Քիչ յետոյ
Միլի, հիւանդին աղջիկը, ներս մտաւ:

«Աս ի՞նչ է, մայր, վարագոյրներդ բաց են,» բացա-
գանչեց գարմացած:

«Են, ի՞նչ կ'ըլլայ, թող բաց ըլլան: Պէտք է որ
հիւանդ ըլլալուս համար ամբողջ կեանքս մութի մէջ
անցընեմ:»

«Ոչ, ոչ,» ըստ աղջիկը. «Գիտես որ երկար ժամա-
նակ է որ կը ջանամ համոզել քեզ որ սենեակդ լու-
սաւոր ընենք, ու թոյլ չէիր տար:» Մայրը քիչ մը լուս-
մնաց: Գիշերանոցին թեւերուն ժանեակին հետ կը խա-
զար: Յանկարծ ըստ, «Փոխ մնակ միշտ ուտելիք զըր-
կելու, թող մէկն ալ նոր գիշերանոց մը տար ինծի.
ի՞նչ կ'ըլլար:»

«Մայր:»
Տիկին Սիօ երկու նոր գիշերանոց ունէր, զորոնք:
հակառակ Միլիի աղաչանքին, բնաւ չէր հագներ:



፩፻፲፭

ՄԱՍՆԻ

Յաջորդ անդամ որ Փոլիաննա Մարզուն հանդիպեցաւ, կ'անձրեւէր: Փոլիաննա սիրալիր ժամանաւ,

«Ծատ աղուոր չէ այսօր, անսանկ չէ,» ըսելով:
«Գէթ ուրախ սմ որ ամէն օր անձրեւ չգար:» Մարդը
որեւէ պատասխան չտուաւ այս անգամ: Գլուխն ան-
գամ չդարձուց: Յաջորդ առաւօտ հիանալի օդ մը կար,
և Փոլիաննա մասնաւոր աղաչանքով հրաման առած էր
զուրս ելլելու: Այդ օր Մարդն ա'լ աւելի խոժոռ երե-
ւոյթ մը ունէր: Արագ կը քալէր՝ ձեռքերը ետին կա-
պած և աչքերը գետին յառած: Փոլիաննա ինքզինք հա-
մոզեց որ առջի օրը Մարդն իր ձայնը լսած լլաւու չէր:
Ուստի այսօր աւելի բարձրաձայն լսաւ,

«Ի՞նչպէս էք այսօր, ո՞րքան ուրախ եմ որ երէկն
անցաւ եւ այսօր եղաւ: Հիանալի է ալարու»

Մարդն յանկարծ կեցաւ, դէմքը բարկաճայթ։
«Հոս նայէ, պզտիկ աղջիկ։ Ա՛լ կը բաւէ, հասկցա՞ր։
Օղին վիճակէն տարրեր բաներու վրայ կը մտածեմ ես։
Զեմ դիտեր անգամ թէ արեւ կայ թէ ոչ։»

Փոլիաննայ յուշիկ ժպտեցաւ և ըստաւ.
«Ես ալ կարծեցի որ չէիք դիտեր» Անոր համար
լուր տուի ձեզի»»

«Լա՞ւ, աղքէկ-է՞ն, ի՞նչ ըստիր, ըստաւ [Մարդն` աղջլ-
կան ըսել ուզգածը նոր հասկինալով:

«Հսկ թէ անորհամար՝ ձեզի լուր տուի, որպէս զի յիշէք թէ արև կայ: Վստահ եմ որ, իեթէ խորհեցիք հառագայթող արեւին վրայ, ուրախ պիտի ըլլայիք: Դուք

այնպիսի երեւոյթ մը ունիք որ յայտնի է թէ բնաւ չեք
խորհիր թէ գուրսն արև կայ»
«Ե՛, ինչե՛ր կը լսենք,» բացագանչեց մարդը շուա-
բած, և դարձեալ ճամբայ ելաւ։ Բայց երկրորդ քայլա-
փոխին կախեցաւ, ու ըստա. «Ինծի նայէ, ինչո՞ւ քու-
տարիքդ ունեցող ընկեր մը չես գտներ՝ անոր հետ խօսե-
լու համար։»

«Ես ալ շատ կ'ուզեմ զանել, պարօն, բայց այս
կողմէրը պղտիկ չկայ եղեր, և անօին այնպէս ըստաւ. Հոգ
չէ, մեծերն ալ կը սիրեմ, երբեմն զանոնք աւելի կը
սիրեմ: Կ'երեւայ որ Տիկնանց Օժանդակին վարժուած ըլ-
լայուս հա բար է»

«Հըմ, զի՞ս այ Տիկնանց Սժառդավր ասեամ և
ցիր» Մարդուն շրթունքները կարծես կը ժպտէին, բայց
աչքերը խեստ էին գեռու

Փոլիաննա սրտադին խնդաց։

ԱՅս, ոչ պարսե, օրդինաց օծ առաջ և առաջ է առաւ չէք համարիր: Ոչ թէ անոնց նէ գէշ էք, առ ըսել չու-
զեցի: Կարուի է անոնց մէ ալ բարի էք» աւելցուց ջա-
նալով քաղ ոքալար ըլլալ» Գրեթէ վատահ եմ որ դուք
շատ աւելի բարեխիրտ էք քան որչափ կ'երեւաք»

Մարդը տարօրիսակ ձայն է և
Այսչափ տարօրիսակով բացառնեց ու ան-
հաւ գնաց:

Յաջորդ անգամ որ Վաղիաննա Մարգուս առջևա-
ցաւ, Մարդը շիտակ անոր աչքերուն մէջ կը նայէր
ու այդ նալուածքով անոր դէմքն աղուոր երեւցաւ Փո-
թիաննայի:

Թէ այս անգամ գիտեմ որ այսօր արև կայ դուրսը»
«Զեր լսելուն պէտք չկար,» պատասխանեց Փոլի-

աննա ուրախութեամբ: «Սրդէն ևս ձեր ժպիտէն հասկըցեր էիս:

«Հըմ, շ ըսաւ Մարդն ու անցաւ գնաց:

Այնուհեակ Մարդը միշտ քանի մը բառ կը խօսէր Փոլիաննայի, ու միշտ ինք առաջ կը բարեւէր, թէեւ յաճախ միայն Շիարի իրիկուն էր ըսածը:

Օր ու Նանսի ալ Փոլիաննայի հետ էր ու Մարդն անցաւ իր սովորական բարեւը տալով: Նանսի զարմացաւ մնաց:

«Խելքիս կու զայ: Այս մարդը քեզի խօսեցաւ, ինչ ըրաւ»:

«Եյո, ինչ կայ. ա'լ հիմա միշտ կը խօսի հետսու»:
Նանսի խոշոր, խոշոր բացաւ աչքերը:

«Ի՞նչ կ'ըսես: Ան մարդու հետ չխօսիր ՚րնաւ: Բերանը կը բանոյ միայն այն ատեն, երբ ստիպուած է գործի վրայ խօսիլ: Անոր անունը ձոն Փէնտըլթէն է: Փէնտըլթէն ըլուրին վրայի մեծ տունին մէջ կը բնակի միս մինակ: Կերակուր եփող անգամ չուզեր տունին մէջ: Օրը երեք անգամ վար պանդոկ կ'իջնէ ճաշելու համար: Հոն սպասուէի աղջիկը կ'ըսէ ինձի թէ հազիւ բերանը կը բանայ իր ի՞նչ կերակուր ուզեն ըսելու համար: Կը բաւէ որ աժան ըլլայ բերուածը:»

«Անչու շա, երբ աղքատ ես, ամէն բանին աժանը կը փնտուս: Հայրիկն ու ես ալ շատ անգամ դուրսը կը ճաշեինք: Գրեթէ միշտ լուրիս և ձուկ կ'ուտէինք, և միշտ կ'րսէինք թէ ի՞նչ աղէկ բան է որ լուրիսն կը սիրնք: Գլթ անանկ կ'ըսէինք, երբ ահանէինք կարմրած լուրիս կը սիրէ:»

«Լուրիս կը սիրէ: Սիրէ կամ չսիրէ, ի՞նչ սարբերութիւն կ'ընէ անոր: Օր. Փոլիաննա, աղքատ մարդ չէ

ան: իր հօրմէն բեռներով դրա է մնացած անոր: Անկէ հարուստ չկայ այս քաղաքին մէջ, եթէ ուզէ, կրնայ ոսկի ուտել առանց մնաս զգալու:»

Փոլիաննա խնդաց:

«Անսանկ բան կ'ըլլայ: ոսկին կը ծամուի:»

«Ըսել կ'ուզեմ թէ շատ դրամ ունի: Պարլապէտ կծծի է, դրամ կը պահէ:»

«Ո-ո-օ, հասկցայ. կոապաշտներուն համար ըլլալու է: Ի՞նչ բարութիւն. իր անձն ուրանալ ու խաչը վերցնել ըսել է այդ: Հայրիկս այսպէս կ'ըսէր:»

Նանսի բերանը բացաւ, խիստ խօսքեր պիտի ընէրս Բայց երբ Փոլիաննայի կատարեալ վստահութեամբ լիք դէմքին նայեցաւ, ձայն չհանեց: «Հըմ,» ըսաւ միայն բայց վայրկեան մը ետքը հետաքրքրութիւնն յաղթեց ու ըսաւ:

«Իրաւ, շատ տարօրինակ բան է անոր քեզի հետ խօսիլը: Մարդու հետ չխօսիր ան ու միս մինակ է այդ ահագին տան մէջ որ, կ'ըսեն թէ, հիանալի բաներով լեցուն է: Ոմանք կ'ըսին թէ խենդ է, ուրիշներ թէ պարզապէս գէշ ընութեան տէր է, իսկ ոմանք ալ թէ կմախք մը ունի գաղտուկ տեղ մը պահած:»

«Ո՞հ, Նանսի,» ըսաւ Փոլիաննա գողալով, «ատանեց սոսկալի բանը կը պահուի: Եթէ ես ըլլայի, կը նետէի:»

Նանսի խնդաց, հասկցաւ որ իր աղլաբանօրէն կմախք կոչածը Փոլիաննա իրական կմախք կարծեր էր Բայց, կարծ կապելու համար, չշիտկեց սխալը:

«Ամէն մարդ կ'ըսէ որ խորհրդաւոր մէկն է ան, և չարունակեց Նանսի, ատարի կայ երբ շարունակ կը ճամբորդէ: Կ'այցելէ ամէնէն հեթանոս երկիրները, Ասիա ու Եգիպտոս և Սահարայի անապատը, գիտե՞ս:»

«Հասկցայ. միսինար է եղեր,» ըսաւ Փոխաննա:

«Ոչ ոչ, երբ ետ կու գայ, կը նոսի և տարօրինակ զիրքեր կը զրէ եղեր, տարօրինակ զիրքեր այդ երկիրներուն մէջ իր գտած խենդ ու խելառ բաներուն վրայ ընաւ դրամ չլատներ, այսինքն հանգիստ ըլլալու համար, ըսել կ'ուզեմ»

«Անշուշտ, քանի որ կոսպաշաներուն կը պահէ իր գրամք: Բայց, իրաւ տարօրինակ մարդ է եղեր Ուրիշներէ տարբեր մարդ է Տիկին Սնոյի պէս: Միայն թէ առ ուրիշ աեսակ տարբեր է:»

«Աղէկ զիտցար տարբեր ըլլալը,» ըսաւ Նահանի մնդալով:

«Իրաւ որ հիմա առաջուընէ ա՛լ աւելի ուրախ եմ դ ինձի հետ կը խօսի,» ըսաւ Փոլիաննա և զոհունակ ունչ մը առաւ:



ԳԼՈՒԽ Ժ

Տիկին Սնոյի ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԵԱԼ ՄՅ

Երբ Փոլիաննա երկրորդ անդամ Տիկին Սնոյի այցելութեան գնաց, հիւանդը նորէն մութ սենեակի մէջ էր:

«Մայր, Օր, Փոլիի՛ Փոքրիկ աղջիկն է,» ըսաւ դոնէն Միլի:

«Ի՞ուն ես,» ըսաւ հիւանդը տրանջալով: «Ի՞նչո՞ւ երէկ չեկար, երէկ տեսնել կ'ու զէի քեզ?»

«Իրաւ, ուրախ եմ որ երէկուընէ այսօրուան չափ միայն ուշ եկայ, և ոչ աւելի,» ըսաւ Փոլիաննա ինդալով: Մւֆ, աս ինչ մութ է հոս: Բան մըն ալ չեմ տեսներ,» ու առանց վարանման Փոլիաննա շիտակ պատուհանը գնոց և վարագոյրը վեր հանեց: «Նայիմ մազերդ իմ շիտկածիս պէս շիտկէր ես,» ըսաւ հիւանդ կնոջ դառնալով: «Ահ, չես շիտկեր, էհ, հոգ չէ: Կարելի է քիչ մը ետքը նորէն կը շիտկեմ ես: Հի բա կ'ուզեմ որ տեսնեսթէ քեզի ի՞նչ բերած եմ:»

Կինն անհանդարտ շարժութմը ըրաւ անկողնին մէջ:

«Կերակուրին երեսոյթն ի՞նչ տարբերութիւն կ'ընէ, համն է կարևորը,» ըսաւ, Բայց մրւնոյն տանին աչքը կողովն կող իւ գարձուց: «Են, ի՞նչ է նայիմ:»

«Կուահէ, ուղածդ ի՞նչ է: Բաէ նայի հայ ըսաւ Փոլիաննա, ու զուարդ դէմքով վաւեց կողովն քով: Քան մըն մըն ամսն էն:»

«Բնաւ մէկ համ չեն, ըսէ տեսնեմ: Եթէ բան մը աւզէիր, ի՞նչ պիտի ըլլար ան:»

«Կինը վարանեց աւ, Այնքան վարժուէր էր իր ունե-

ցածին չհաւնիլ որ այդպէս յանկարծ իր ուղածն ըսել կարծես անկարելի դարձեր էր անոր:

«Ե՞ն, գառնուկի արգանակ կ'ըլլայ:»

«Բերի՛, զոչեց Փոլիաննա:

«Բայց պիտի ըսէի թէ գառնուկի արգանակ պիտ քուզեի,» հառաչեց հիւանդը յաղթական: Հիմա որ կողվին մէջ ի՞նչ գտնուիր հասկցեր էր, կրցաւ իր ուղածը գիտնաւ, «Հաւ կ'ուզէի:»

«Ան ալ բերի,» ըսաւ Փոլիաննա խնդալով:

«Ի՞նչ, երկո՞ւքն ալ բերիր:»

«Այս, միսի պալածոյ ալ բերի,» ըսաւ Փոլիաննա յաղթական շեշտով. «Միտքս զրի որ այս անդամ ուղածդ անպատճառ ունենաս, և ուստի նանսի և ես ասանկ ըրինք: Երեք տեսակէն ալ մէյսէկ քիչ կայ, ուստի երեքն ալ կրնաս ուտել: Ո՞րքան ուրախ եմ որ հաւ ուղեցիր: Ճամբան կր խորհնէի թէ, եթէ ելլես սոխ կամ այդպիսի ուրիշ բան մը ուզես, ի՞նչ պիտի ընէիի:» Փոլիաննա այսպէս զուարթօրէն շատախօսելով երեք փոքր սմանները կողովէն հանեց, ու տարաւ զանոնք շարել սեղանին վրայ: Յետոյ գնաց անկողնին քով նստաւ և ըսաւ. «Այսօր ի՞նչպէս ես:»

«Բնաւ աղէկ չեմ,» տրանջաց կինը նորէն առաջուան թոյլ դիրքն առնելով: «Այս առառու չկրցայ քնանալ: Դրացիին աղջիկը դաշնակի դասառնել սկսեր է: Ժամերով զլուխս ցաւցուց: Եթէ այսպէս շարունակէ. չե՞զիւ տեր, ի՞նչ պիտի ընեմ:»

Փոլիաննա կարեկցարար զլուխը շարժեց:

«Անտանելի բան՝ է, զիտեմ: Տիկին Հուայթի անդամ մը պատահեցաւ այդպիսի բան մը: Տիկնանց Օժանդակի անդամ է ան: Յօդացաւ ալ ունէր, այնպէս որ շարժելու կարողութիւն չունէր: Կ'ըսէր որ եթէ

գոնէ շարժելու կարող ըլլար, այնքան դժուար չէր ըլլար: Դուն կրնա՞ս:»

«Կրնա՞մ, ի՞նչ:»

«Հոս հոն նետուկի անկողնիդ մէջ, շարժել, այնպէս որ կարող ըլլաս դիրքդ փոխել, երբ դաշնակի ձայնն անտանելի դառնայ:»

«Անշու շտ կրնամ անկողնիս մէջ շարժիլ,» ըսաւ Տիկին Սնօ:

«Լաւ, ուրեմն գոնէ ատոր համար ուրախ եղիր: Եթէ յօդացաւ ունենայիր, շարժելու անկարող պիտի ըլլայիր: Տիկին Հուայթ կ'ըսէր որ եթէ պարոն Հուայթի քրոջ խուլ ականջները չըլլային, խենդենար պիտի:»

«Քրոջն ականջն երը, ի՞նչ ըսել կ'ուզես:»

Փոլիաննա խնդաց:

«Օրիորդ Հուայթ, Պ. Հուայթի քոյրը, բոլորովին խուլ էր, այնպէս որ մեծ լիժուարութեւն կը քաշէիք մինչև որ բան մը հասկցնէին անոր: Ուստի երբ զրացիին առնեն զաշնակը կ'ակսէր: ու Տիկին Հուայթ կը տեսնէր Օրիորդ Հուայթի կատարելապէս անզգայ դէմքը, ուրախ կ'ըլլար որ ի՞նք գոնէ կրնար լսել: Գիտե՞ս, ան ալ մեր խաղը կը խաղար: Ես անոր բացատրած էի խաղը:»

«Ավա՞լ:»

Փոլիաննա ձեռքել է ծափեց:

«Տեսա՞ր, քիչ մնաց պիտի մոռնայի: Նայէ, Տիկին Սնօ, ես խորհեցայ այս նիւթին վրայ: Ես քեզի պիտի ըսէի թէ ի՞նչ բանի համար ուրախ կրնաս ըլլալ: Դուն զլուխս կրնաս ըլլալ որ ուրիշներն ալ քեզի պէս անկողնի մէջ պառկած չեն: Տիկին Սնօ պիշ պիշ նայեցաւ, ու աշքերուն մէջ բարկութիւնը փայլեցաւ:»

«Ե, զէշ չէ այս,» բացագանչեց:

«Կեցիր, ըսեմ քեզի մեր խաղը,» ըսաւ Փոլիաննա:
«Քեզի համար շատ զուարձալի պիտի ըլլայ զայն խաղալ,
ճիշտ անոր համար որ գժուար ալ պիտի բրայ. Որքան
գժուար ըլլայ, այնքան զուարձալի կ'ըլլայ:» Ու Փոլիաննա
սկսաւ ծայրէ ծայր պատմել իր նոռէր զրկուած անթա-
ցուափերէն սկսելով: Պատմութիւնն հաղիւ լմնցեր էր,
երբ Միլի ներս մտաւ:

«Մօրաքոյրդ քեզ կ'ուզէ, Օր. Փոլիաննա,» ըսաւ
ան յոգնած ձայնով: «Հեռաձայնով զիմացի տունը լուր
տուեր է որ անմիջապէս տուն աճապարես: Դաշնակի
վարժութեան ժամանակ է, եղեր:»

Փոլիաննա ակամայ ոտք եւաւ:

«Շատ աղէկ կ'ամապարեմ,» հառաչեց, ու յանկարծ
ինդալով ըսաւ. «Ուրախ ըլլալու եմ որ ոտք ունիմ և
կրնամ վազել, անանկ չէ, Տիկին Սնօ:»

Հիւ անդը պատասխան չոռաւ: Աչքերը զոց էին,
բայց Միլիի զարմանքէն բերանը զոց մեաց, վասն զի
տեսաւ որ մօրն այտերն ի վար արցունքներ կը վազէին:

«Մնաս բարով!» գոչեց Փոլիաննա գուրս վազելով:
Մէկիկ մէկիկ անցան Յուլիսի օրերը: Փոլիաննայի
համար շատ երջանիկ օրեր էին ասոնք: Յաճախ կ'ըսէր
Օր. Փոլիի թէ շատ երջանիկ է: Եւ ամէն անգամ մօրա-
քոյրը սրտնեղած կը պատասխանէր:

«Լաւ, Փոլիաննա, ուրախ եմ անչուշտ որ երջանիկ
ես, բայց կը յուսամ թէ օգտակար օրեր աւ են ասոնք,
եթէ ոչ՝ ինքինքս իմ պարտականութեանս մէջ թերա-
ցած պիտի զգամ:»

Փոլիաննա բնդանրապէս այս խօսքին համբոյրով
մը կը պատասխանէր, բան մը՝ որ կը չուարեցնէր Օր.
Փոլին միշտ: Օր մը սակայն Փոլիաննա հարցում մը ըրաւ:
«Լսել կ'ուզես թէ չը՝ բաւեր որ անոսք պարզապէս
երջանիկ օրեր ըլլան, մօրաքոյր:»

«Այս, այդ ըսել կ'ուզէ, [Փոլիաննա:]»
«Անոնք օգտակա՞ր ալ ըլլալու են միշտ:»
«Անշուշտ:»

«Օգտակար ըլլան ի՞նչ է:»

«Ո՛չ, օգտակար ըլլան օգուտ ունենալ է, որոշ ար-
դիւնք մը ձեռք բերել է: Ի՞նչ տարօրինակ աղջիկ ես,
Փոլիաննա:»

«Ուրեմն, պարզապէս ուրախ ու զուարթ ըլլան-
օգուտ չունի,» հարցուց Փոլիաննա քէչ մը անձկու-
թեամբ:

«Ոչ, անշուշտ ոչ:»

«Իրա՞ւ, ուրեմն գուն պիտի չսիրե՞ս մեր խաղը:»

«Խա՞զը, ի՞նչ խաղ:»

«Ոչ, հայրիկս...» Փոլիաննա բերանը գոցեց. «ոչինչ,»
կակազելով:

«Լաւ, զնա հիմա: Կարի դասդ աւարտած է,»
ըսաւ Օր. Փոլի:

Սյու կէսօրէն ետքը, Փոլիաննա իր փոքրիկ սենեա-
կէն վար իջնելու վրայ էր, երբ սանդուխին վրայ Օր.
Փոլիի հանդիպեցաւ:

«Ո՞հ, մօրաքոյր, ինծի այցելութեան կու գայիր:
Շատ կը սիրեմ այցելու ընդունիլ,» ըսաւ, և ետ դառնա-
լով սենեակէն դուռը կոնակի վրայ բացաւ:

Օր. Փոլիի մաքէն անգամ չէր անցուցեր Փոլիան-
նայի այցելել: Զեղնայարկ կ'եկէր սնառուկներէն մէկուն
մէջ ձերմակ շալ մը վնասուելու համար: Եւ ինք ալ զար-
մացաւ, երբ ինքզինք գտաւ Փոլիաննայի սենեակը՝ շի-
տակ կոնակով աթոռներէն մէկուն վրայ նստած: Քանի՛,
քանի՛ անգամներ, Փոլիաննայի գալէն ի վեր, Օր. Փոլի
այսպէս կը տեսէր որ իր չակնկալած և չմատեցած
մէկ բանը կ'ընէր:

«Ալյցելու ընդունիլ շատ կը սիրեմ,» կրկնեց Փոլինանա, և մանաւանդ հիմա որ այս սենեակը ունիմ, Անշուշտ միշտ սենեակ մը ունեցած եմ, բայց վարձուած սենեակը ուրիշ կ'ըւլայ: Այս իմո է, այնպէս չէ, մօրաքոյր:»

«Այո, Փոլիանա», մրմիջեց Օր. Փոլի, տակաւին ինքնիրեն խորհելով թէ ինչո՞ւ չէր երթար շալը փնտուել:

«Անոր համար հիմա ամբողջ սրտովս կը սիրեմ այս սենեակը, նոյն իսկ թէպէտ ոչ զորդ ունի, ոչ ալ վարդոյր, և...» Փոլիանա կասկարմիր եղաւ ու լոեց:

«Ո-ո-ոչինչ, մօրաքոյր, իրա՞ւ կ'ըսեմ. բան մ'ալ չուղեցի:»

«Օհ, հաւանական է՝ ըսել չուզեցիր,» պատասխանեց Օր. Փոլի ցըտութեա Իր. «բայց ըսիր: Մնացածն ալ ըսէ տեսնեմ:»

«Բան մը չկայ որ ըսեմ, միայն առաջուընէ կ'երեւակայէի թէ աղուոր զորդեր ու վարագոյրներ պիտի տանէի հոս անշուշտ:...»

«Կ'երեւակայէի՞ր:»

Խելզ Փոլիանա ա՛լ աւելի կարմրեցաւ:

«Այդպէս ընելու չէի անշուշտ: Այդ բաները շատ սիրելուս համար էր անշուշտ, ու երբեք ունեցած չըլւալուս համար: Իրաւ, մեզի նուէր երկու զորդեր եկան, բայց մէկը ծակ ծակ էր, միւսն ալ մելանի բիծեր ունէր: Ու յետոյ միայն երկու պատկերներ եկան իրբեւ նուէր. մէկը հայրին.... Մէկը ծախեցինք, միւսն ալ աղ-

վայրկեան մը միայն յուսախաբ եղայ, այսինքն քանի մը ւալու էի հայելի քըլալուն համար, քանի որ ցաներս

պիտի չտեսնէի: Եւ ըսի ինքնիրենս թէ պատուհանէն երեցող տեսարանն ամէն պատկերէ աւելի գեղեցիկ է: Յետոյ գուն այնքան բարի գտնուեցար ինծի հանդէպ, այնքան բարի, որ...

Յանկարծ Օր. Փոլի ոտքի ելաւ, ինք ալ կ'արմրեցաւ:

«Կը բաւէ ա՛լ, Փոլիանա,» ըսաւ, և ինչ որ ըսիր՝ կը բաւէ: Ու շիտակ սանդուխներէն վար իջաւ, բոլորվին մոռնալով որ վեր եկած էր շալը փնտուել:

Քսանըչորս ժամ ետքը Օր. Փոլի ըսաւ նանսիի. *

«Նանսի, Օր. Փոլիանայի գոյքերը վար փոխադրէ ճիշտ անոր տակի սենեակը: Որոշեցի որ հիմակուհի մահոն պառկի:»

«Շատ աղէկ, Օրիորդ:» ըսաւ նանսի բարձրածայն, և «Փա՛ռք քեզ, Աստուած,» ըսաւ ինքնիրեն: Քանի մը վայրկեան ետքը շիտակ Փոլիանայի վրայ վազեց: «Մտիկ ըրէ, Օր Փոլիանա, ուրախ չես, վարի սենեակը պիտի պառկիս:» Փոլիանա յուզումէն նետեց գոյնը:

«Նանսի, իրա՞ւ կ'ըսես, իրա՞ւ:»

«Անշուշտ իրաւ,» ըսաւ նանսի. «Հիմա ըսաւ մօրաքոյրդ որ բաներդ վար տանիմ: Միտքը չփոխած՝ վար տանիմ:» Ու զիրկ մը լեցուն հագուստ առած պատրաստուեցաւ վար իջեցնել:

Փոլիանա նանսիի խօսքին մնալուն, ալ չսպասեց: Շիտակ վար վազեց սանդուխէն՝ մէկ անդախուն երկու աստիճան ցատկելով: Դոները զարնուեցան, աթոռներ ինկան, ելան, մինչև որ ինքնինք մօրաքրոջը քով գտաւ:

«Մօրաքոյր, մօրաքոյր, իրա՞ւ է, ա՞հ: Այս սենեակին մէջ ամէն տեսակ բան կայ, զորդ ալ, ժանեակէ վարագոյր ալ և երեք պատկեր, ու պատուհանէն գուրսի տեսարանն ալ նոյն է: Ոհ, մօրաքոյր:»

«Հաւ, լաւ, Փոլիաննաս! Ուրախ եմ որ այս փոփոխութիւնը քեզ երշանկացուց: Կը յուսամ թէ քանի որ այդ բաներն այդքան կը սիրես, լաւ հոգ պիտի տանիս անոնց: Հիմա սս աթոռը վերցուր, եթէ հօճիս ու վերջին երկու վայրկեանին մէջ երկու դուռ ալ ամուր զարկիր» Օր. Փոլի խստոթեամբ խօսեցաւ: Խստութեամբ կը խօսէր մանաւանդ անոր համար որ լալու հակամիտութիւն մը կ'զգար, ու Օր. Փոլի վարժուած չէր լալ:

Փոլիաննա վերցուց աթոռը:


«Այս, զիաեմ որ դոները զարկի,» ըսաւ պարզոբն: «Ի՞նչ ընեմ, նոր իմացեր էի: Եթէ դուն ալ ըլլայիր, դուռ մուռ պիտի չնայէիր, եթէ իմանայիր որ...:» Յանկարծ կեցաւ Փոլիաննա, ու նոր հետաքրքրութեամբ մը զննեց մօրաքոյրը և ըսաւ, «Դուն բնաւ դուռ զարկած չ՞ս, մօրաքոյր»

«Անշուտ՝ ոչ, Փոլիաննա!»

«Մեղք,» կրկնեց Օր. Փոլի ապշած:

«Այս, եթէ ներսէդ դոները զարնելու վափաք զգարվայիր, դոները զարկած կ'ըլլայիր անշուշտ: Եւ եթէ դոներ զարկած չես, ատոր պատճառը ան է որ դուն ոչ մէկ բանի համար ուրախ եղած ես... մեղք:»

«Փոլիաննա,» բացադանչեց Օր. Փոլի: Բայց Փոլիաննա՝ անյայտ եղեր էր: Վազեր էր նանսիի օգնել, ու ձեղնայրկի դրան «պո՛ւմ» եկաւ պատասխանել անոր տեղ: Քիչ մը ատեն մտածկոտ մնաց Օր. Փոլի: Անշուշտինք ալ անցեալին մէջ ուրախ եղած էր կարգ մը բաներու համար:



ՃԻՄԻ

Օգոստոսն հասաւ ու իր հետ բերաւ կարգ մը անակընկալներ ու փոփոխութիւններ:

Նախ կատուի ձագն եկաւ, Փոլիաննա ձամբուն վրայ գտեր ու տուն բերեր էր կատուի ձագ մը որ խեղճուկ ձայնով կը մշաւէր: Օր. Փոլի, երբ տեսաւ Փոլիաննայի թերուուն մէջ զորչ ծրարիկը, սրսիաց: Օր. Փոլի կատու չէր սիրեր: Առողջ աղուոր կատուներն անզամ չէր սիրեր:

«Ո՞հ, Փոլիաննա, ի՞նչ աղտոտ կենդանի. հիւանդաւ է, Վստահ եմ, լուսով ալ լեցուն ըլլալու է:»

«Գիտեմ, խեղճ պարլիկը,» մը բնիջեց Փոլիաննա կաթոգին: «Ու կը դողայ ալ: Շատ վախցած է խեղճը: Տակաւին չգիտեր որ պիտի պահենք զինք:»

«Ոչ, ուրիշ ոչ մէկը գիտէ ատիկա, ըսաւ Օր. Փոլի նշանակալից կերպով:

«Ո՞հ, այս, զիտեն,» պատասխանեց Փոլիաննա, առանց մօրաքրոջ ըսել ուզան հասկնալու: «Ճամբան ամէն մարդու ըսի որ, եթէ տէրը մէջտեղ չելէ, մենք պիտի պահենք: Խեղճ պղտիկ մինակուկ կենդանի:»

Օր. Փոլի բերանը բացաւ խօսելու համար, բայց տեսակ մը զգացում լուեցուց զայն:

«Գիտէի որ,» ըսաւ Փոլիաննա երախտագիտութիւն յայտնով ձայնով մը, զգիս ներս առնելէդ ետքը, ասանկ փոքրիկ կատուի մը ձագը փողոցը պիտի չձգէիր: Հիմա Տիկին Ֆորտը տեսայ, ու անոր ալ այնպէս ըսի Ես գոնէ Տիկինանց Օժանդակն ունէի: Այս կատուիկն ատ ալ

չունի: «Փոլիաննա դուարթօրէն սենեակէն դուրս վաղեց:
«Փոլիաննա... Փոլիաննա...» զուեց Օր. Փոլի: Սակայն
Փոլիաննա արդէն իսկ խոհանոց հասեր էր:

«Նանիի, նանիի, տես սա պղտիկ կատուն, որ մօ-
րաքոյրը ինծի հետ պիտի մեծցնէ:» Խեղճ Օր. Փոլի, որ
կ'ատէր կատուները, անձար կը մնար ներար:

Հետևեալ օր չուն մը եկաւ նոյն կերպով, և Օր.
Փոլի ապշած մնաց տեսնելով որ այսպէս պահապան
հրեշտակ մը կ'ըլլար դուրսը մնացած բաներու:

Եւ սակայն երբ, շաբաթ մը չանցած, Փոլիաննա
պղտիկ մանչուկ մըն ալ բերաւ և անոր համար ալ նոյն
պաշտպանութիւնը խնդրեց, Օր. Փոլի ստիպուեցաւ որոշ
կերպով մերժեր:

Հինգչարթի առաւօտ մէր, երբ Փոլիաննա ճամբայ
ելաւ Տիկին Սնոյի պաղածոյ տանիլ: Փոլիաննա ու
հիւանդ Տիկինն այլես սերտ բարեկամներ էին: Տիկին
Սնո ալ կը խաղար հիմա խաղը: Թէև ամէն բանի
տիսուր կողմը տեսնել անոր այնքան սոլորութիւն եղած
էր որ դժուար կու զար ուրախ ըլլալու պատճառներ
գտնել, փոքր աղջկան զուարթ օգնութեամբ կը ջա-
նար յաղթել ինքզինքին: Փոլիաննա ճամբան երթալու
ատեն տեսաւ տղեկիր: Ճամբուն եղերքը կծկտած էր ան,
տիսուր ու միայնակ, և ձեռքն ունէր փոքրիկ գաւա-
զան մը զոր տաշելու վրայ էր:

«Բարե՛ւ,» ըսաւ Փոլիաննա ժպտելով: Մանչուկը
նայեցաւ, բայց նորէն անդին դարձաւ:

«Ինքզինքդ բարեկէ,» մըմուաց ան: Փոլիաննա խնդաց:
«Բնաւ բանի մը համար ուրախ ըլլալու երեսյթ
չունիս,» ըսաւ՝ տղեկին առջև կայնելով:

Տղան քիչ մը շարժեցաւ: Զարմանօք Փոլիաննայի
երես նայեցաւ, ու յետոյ դարձեալ իր կոտրած զմելիով

ակսաւ տաշել: Փոլիաննա վայրկեան մը վարանեցաւ,
յետոյ խոսին վրայ տղուն քով նստաւ: Հիմա որ տա-
րեկից մը դտեր էր, անոր հետ խօսելու առիթը ձեռքէ
հանելու միտք չունէր:

«Իմ անունս Փոլիաննա Հուփթիը է,» ըսաւ. «Քո՞ւ-
կըդ ինչ է:» Նորէն տղան քիչ մը շարժեցաւ, ոտքի
ելլեւ փորձեց, բայց միտքը փոխեց ու նորէն տեղը նստաւ:
«Անունս ձիմի Պին է,» մըմուաց կոշտ ու անտարբեր
ձեռլի:

«Եւաւ, հիմա ներկայացուեցանք: Ուրախ եմ որ դուն
ալ քու անունդ տուիր: Ամէն մարդ չտար: Ես Օր. Փոլի
Հարինկթընի հետ կը բնակիմ: Դժուն ուր կը բնակիս:»

«Բնաւ տեղ մըն ալ չեմ բնակիր:»
«Եւնչ չես կրնար տեղ մը չբնակիլ: Ամէն մարդ
անել մը կը բնակիր:»

«Ո՛չ, ես տեղ չունիմ հիմա, տեղ կը վնասեմ կոր:»
«Առաջ ուր կը բնակէիր:»

«Ո՛փ, աս քանի հարցում ըրիր:»
«Ուզեմ չուզեմ՝ բնեմ պիտի,» ըսաւ Փոլիաննա
ամենայն հանդարառութեամբ: Եթէ չարցնեմ, բան մալ
պիտի չիմանամ քու վրադ: Եթէ դուն քիչ մը տեղի
խօսիս, իմ այսչափ խօսելուս պէտք չըլլար:» Տղան
խնդաց, վախկոտ խնդուածք մը, բայց դէմքին արտա-
յացառութիւնը փոխուեցաւ:

«Աղէկ, եթէ անանկ է, անունս ձիմի Պին է: Տառ-
ներկու տարու եմ, տասներեք ըլլալու վրայ եմ: Անցեալ
տարի եկայ հոս որբանոցը բնակիլ բայց այնչափ տղայ
կայ հոն որ ինծի շատ տեղ չկայ: — և հոն զիս ուզող
չկայ, ես ալ փախայ: Ուրիշ տեղ մը կ'ուզեմ բնակիլ
բայց տակաւին չեմ գիտեր ուրի: Տուն մը կ'ուզեմ—
պարզ տուն մը: Երբ մէկը տուն ունենայ, մարդ ալ

Կ'ունենայ — ես մարդ չե՞ւ ունեցեր պապուս մեռնելէ
Եվեր: Հիմա տուն մը կը փնտռեմ: Չորս տուն փորձեցի,
չորսն ալ չուզեցին զիս: Կը գործեմ, ըսի, բայց նորէն
չուզեցին: Ահա — ուզածդ այս էր — հասկար հիմա:»
Տղուն ձայնը վերջին բառերն արտասանելու տաեն դո-
ղաց քիչ մը:

«Մ՛հ, մե՛զք,» ըսաւ Փոլիաննա կարեկցաբար: Մէ՛կն
ալ չուզեց քեզ, Գիտեմ ի՞նչ կը նշանակէ այդ, վամն զի
ես ալ՝ հայրիկիս մեռնելէն ետքը մէկը չունէի, բաց ի Տիկ-
նանց Օժանդակէն: — Յետոյ մօրաքոյրս ներս առաւ զիս:»
Փոլիաննա յոնկարծ լոեց: Միտքը բան մը ինկեր էր:

«Աղէկ միտքս եկաւ: Մօրաքրոջս պիտի տանիմ քեզ:
Ան զիս ներս առաւ, Ֆլըֆն ալ առաւ, Պըֆին ալ: Անոնք
կատու և շուն են, ու զանոնք ներս առաւ, քեզ ան-
շուշտ կ'առնէ: Տեղ շատ ունի, անազին տուն մըն է:»

Ճիմի դէմքը պայծառացաւ:

«Իրա՞ւ կ'ըսիս: Զիս կ'առնէ՝ կը կարծես: Կրնամ
լաւ գործել: Շատ ուժեղ եմ,» ըսաւ բանալով իր ոս-
կըրուտ ու նիհար պզտիկ թերը:

«Այս, այս, մօրաքոյրս աշխարհի ամէնէն բարի կինն
է, — հիմա որ մայրիկս երկինք գացած է հրեշտակ ըլլա-
լու: Շատ տեղ կայ՝ կրնայ բլլալ որ քեզ նախ ձեղնաւ-
յարկը պառկեցնէ: Ես ալ առաջ հոն պառկեցայ, բայց
հոգ չէ: Հիմա վարագոյր կայ, ու այնչափ տաք չէ: Ճան-
ճեր ներս չեն կրնար գալ որ միքրոպ բերեն իրենց
ոտքերով:»

Երբ տուն հասան, Փոլիաննա առանց վարանման
շետակ մօրաքրոջ քով տարաւ տղան:

«Մօրաքոյր,» ըսաւ յաղթական կերպով, հոս նայէ,
քեզի մեծնելիք բա՛ն մը բերի որ Ֆլըֆէն ալ, Պըֆիէն
ալ աղէկ է: իրաւցնէ ողջ տղայ մը: Բնաւ հոգ չէ եթէ:

Նախ ձեղնայարկը պառկի, ու կ'ըսէ թէ կրնայ լաւ գոր-
ծել, թէև անոր ժամանակին միծ մասը ինծի պէտք է,
որպէս զի անոր հետ խաղամ:» Օր. Փոլի տժգունեցաւ,
յետոյ կարմրեցաւ:

«Փոլիաննա, այդ աղտոտ տղան ուրկէ՝ գտար, ըսաւ
խստօրէն: Աղտոտ տղան եւ քաշուեցաւ՝ աչքը դրան
ուղղած, բայց Փոլիաննա խողաց:

«Ա՛հ, իրաւ, մոռցայ անունը տալու, չէ: Արդարե
աղտոտ է, չէ: Ֆլըֆն ալ աղտոտ էր, Պըֆին ալ: Եթէ
լուանք, անոնց պէս կը մաքրուի: Նորէն մոռցայ ըսել
թէ ասիկա ձիմի Պինն է, և հոս բերի որ հոս բնակի:
Տուն կը փնտռէ ու ընտանիք, ես ալ հոս բերի: Դուն
բարի ես ինծի ու Ֆլըֆին ու Պըֆիէն, եւ ասիկա կա-
տառուէն ու շունէն ալ լաւ է, չէ:» Օր. Փոլի իր աթոռին
կոթնեցաւ ու զողղոջուն ձեռքը կոկորդին տարաւ:

«Է՛, կը բաւէ, Փոլիաննա: Այս պակաս է մնացած,
և այս ալ ըրիր: Զէր բաւեր որ թափառական աղտոտ
կատուներն ու շուները ներս առիր, հիմա ալ այս աղ-
տոտ պզտիկ մուրացկանը բերիր:»

Յանկարծ մանչուկը տեղէն շարժեցաւ ու եկաւ Օր.
Փոլիի դիմաց կայնիլ:

«Ես մուրացկան չեմ, Տիկին, Քեզմէ ալ բան մը չեմ
ուզեր: Զիս պահելուդ փոխարէն պիտի աշխատէի ան-
շուշտ: Տունդ ոտք պիտի չկոխէի, եթէ այս պզտիկ աղ-
յիկը բոնի զիս չը երէր: Ինծի ըսաւ թէ անանկ բարի
սիրտ ունիս որ ինծի տեսնելուդ պէս պիտի ուզես զիս
ընդունիլ: Ես ալ հաւատացի և եկայ: Ահա կ'երթամ:»
Ու մանչուկը իշխանի մը քալուածքով սենեակէն դուրս
ելաւ:

«Օհ, մօրաքոյր,» հեկեկաց Փոլիաննա. «Կարծեցի
թէ ուրախ պիտի ըլլայիր... որ...»

Օր. Փոլի ձեռքովը լուսուց զայն:

«Փոլիաննա,» գոչեց սուր ձայնով. «ա՛ հերիք է ։ Մինչեւ իրիկուն այդ ուրախ բառէն անդին ուրիշ բան չես ըստը։ Զիս խնդեցնո՞ս պիտի։» Փոլիաննա ապշած մնաց։

«Բայց, մօրաբոյր, կարծեցի թէ ուրախ պիտի ըլլառ որ ես ուրախ..» ու ձեռքերով բերանը գոցելով Փոլիաննա սենեակէն դուրս վազեց և արագցուց իր վազքը մինչև որ հասաւ տղուն ետեւէն, որ տակաւին դուրս չէր ելած։

«Տղայ, տղայ, կեցիր,» գոչեց ետեւէն. «կ'ուզեմ ըսել որ շատ կը ցաւիմ այս եղածին համար։»

«Բնաւ մի ցաւիր, յանցանքը քուկդ շէր։» ու յանկարծ բարկացոտ ձայնով մը ըստաւ. «Ես մուրացկան չեմ։»

«Ոչ, ոչ, անշուշտ չեմ։ Կ'երեւի թէ մօրաբոյրս չհասու կըցաւ։ Կարելի է աղէկ չներկայացուցի քեզ։ Ան միշտ բարի է։ Իմս է յանցանքը։ Երանի թէ ուրիշ տեղ մը գանէի քեզի։»

Տղան ուսերը թօթուեց ու կէս մը դարձաւ որ երթայ։

«Հոգ չէ, ես ալ կը դանեմ։ Գիտես որ ես մուրացկան չեմ։» Յանկարծ Փոլիաննա զուարթացաւ։

«Ճես, ի՞նչ կրնամ ընել։ Այսօր Տիկնանց Օժանդակը ժողով ունի։ Կ'երթամ, անոնց կը խօսիմ քու մասիդ։ Հայրիկն այնպէս կ'ընէր, երբ բանի մը պէտք ունենար— գորգ մը, կամ կոսպաշտները դաստիարակելու համար գրամ, կամ, ատանկ բան մը։ Հասկցա՞ր։»

Տղան բարկացած ետ դարձաւ։
«Ես ոչ գորդ եմ, ոչ ալ կոսպաշտ։ ու յետոյ, Տիկնանց Օժանդակը ի՞նչ է որ։»

Փոլիաննայի բերանը զարմանքն բաց մնաց։

«Ճիմի Պին, գուն ո՞ւր մեծցեր ես որ Տիկնանց Օժանդակին ի՞նչ ըլլալը չես գիտեր։»

«Է՛, կ'ուզես ըսէ, կ'ուզես մի ըսեր,» ըսելով աղան հեռացաւ։

Փոլիաննա ամիջապէս անոր ետեւէն վաղեց։

«Կեցիր, կեցիր, կ'ըսեմ հիւա։ Շատ մը տիկիններ են անոնք որ կար կը կարեն ու ժողով կ'ընեն ու ստակ կը ժողվեն, ու... ու...կը...կը...խօսին։ Շատ բարի են— իմիններս բարի էլին-հոստեղինները չեմ ճանչնար, բայց վատահ եմ որ ասոնք ալ բարի են—այս կէսօրէն ետքը պիտի երթամ և իրենց խօսիմ քու մասիդ։»

«Բնաւ ալ չէ։ Ի՞նչ, կարծեցիր թէ հոն կը կայնիմ և մէկուն տեղ շատ մը կնիկներու ինծի մուրացկան ըսելուն մտի՞կ կ'ընեմ։ Ա, մենախն ոչ։»

«Հոն ներկայ ըլլալու պէտք չունիս,» ըսելով համոզեց Փոլիաննա, «ես մինակս կ'երթամ։»

«Իրա՞ւ մինակդ կ'երթամ։»
«Եյս, և այս անզամ աւելի աղէկ պիտի ըսեմ,»
աւելցուց Փոլիաննա, տեսնելով որ տղան համոզուելու
վրայ էր։ «Վստահ եմ որ անոնց մէջ գոնէ անձ մը կը գտնուի, որ ուզէ քեզ։»

«Չմոռնաս ըսել որ ես գործել կ'ուզեմ, կը հասկնա՞ս,»
ըսաւ տղան։

«Անշուշտ ոչ, չեմ մոռնար,» խոստացաւ Փոլիաննա,
ավազը քեզի լուր կու աամ։»

«Ո՞ւր։»
«Ճամբուն եղերքը, ու որ որ այսօր քեզ դտայ. հո՞ն։»
«Աղէկ, հոն կ'ըլլամ,» և վայրկեան մը կեցաւ ու
ըստաւ, աեթէ այդպէս է, այս գիշեր նորէն որբանոց երթամ, ուրիշ տեղ չունիմ պառկելու։ Դեռ այսօր փախայ, բան գիտցող չըլլար։»

«Եատ աղէկ» ըսաւ Փոլիաննա մեղմիւ, «Հոգդ մի
ըներ, վաղը ես քեզի աղուոր տուն մը գտած կ'ըլլամ:
Գիշեր բարի:» Ու Փոլիաննա տուն դարձաւ:

Նստելու սենեակին պատուհանէն Օր. Փոլի զիտեր
Էր երկու փոքրիկներուն խօսակցութիւնը: Խորունկ
շունչ մը առաւ ու մտածկոտ երևոյթով մը կամաց կա-
մաց քալելով վեր իր սենեակը եւաւ: Օր. Փոլի կամաց
քալելու սովորութիւն չունէր, բայց ականջին կը հնչէին
դեռ պզտիկ տղուն սա բառերը, «Ան ըսաւ որ բարի
սիրտ ունիս:»



ԳԼՈՒԽ Ժ.Բ

ՏԻԿՆԱՆՅՈ ՕԺԱՆԴԱԿԸ

Հարինկթըններու տան մէջ կէսօրուան ճաշը լուռ
անցաւ: Թէկ Փոլիաննա ջանաց խօսակցիւ բայց չորս
անգամ ստիպուեցաւ խօսքը կիսատ թողուր, վասն զի
առանց խորհելու բերնէն «ուրախ» բառը փախցուցեր
էր: Հինգերորդ անգամըն Օր. Փոլի սրանեղած շարժեց
զլուխը, «Աղէկ, աղէկ, աղջիկ: Բաէ, եթէ կ'ուզես, աւելի
աղէկ է որ գործածես այդ բառը քան թէ զայն չգործա-
ծել ջանաւով այդչափի շփոթիս:»

«Ճնորհակալ եմ: Գրան մօրաքոյր, այնչափ երկար
ատենէ ի վեր խաղացած եմ այս խաղը որ ա՛լ անկա-
րելի է ինծի չգործածել «ուրախ» բառը»

«Ի՞նչ:»

«Խաղացեր եմ խաղը, զոր հայրիկս...» ու կասկար-
միր եղած նորէն լսեց:

Օր. Փոլի խոժոռոցաւ, ու ա՛լ լուռ մնացին: Քիչ
ետքը Փոլիանայի սիրան հանգստաց ւ, երբ լսեց մօ-
րաքրոջ ձանը որ հեռաձայնով երէցին տիկնոջ հետ կը
խօսէր, և կ'ըսէր թէ կարող պիտի չըլլար այդ օր Օժան-
դակի ժողովին ներկայ ըլլալ իր զիսու ցաւին պատճա-
ռով: Փոլիաննա զիտէր թէ ժողովը ժամը երկուքին
տեղի կ'ունենայ եկեղեցին կից մատրան մէջ: Ուստի
մտադրեց ժամը երեքին հոն գտնուիլ:

Սմէնն ալ հոն պէտք է ըլլան, ըսաւ ինքն իրեն, եթէ
ոչ կրնայ ըլլալ որ ձիշտ բացակայ եղող տիկինն ըլլայ այն
որ պիտի ուղէ ծիմին տուն մը հայթայթել: Վստան եմ,
հաւանական չէ որ ամէնն ալ ներկայ ըլլան երեքին առաջ:

Քաջ Փոլիանն ս հանդ սրտիկ ու վսոահօրէն մատրա
սանդու խներէն վեր եղաւ: Դուռան հրեց ու ներս մտաւ
Կանացի ձայներու խառնուրդ մը հասաւ ականչին: Իռպէ
մը միայն վարանեցաւ ու յետոյ ներսի գուռն ալ հրե
Խօսակցութիւնն ընդհատուեցաւ: Փողիաննա ամէջոտ
յառաջացաւ: Հիմա որ ալ ներս մտեր էք, սկսաւ վախ-
նալ քիչ մը: Ասոնք վերջապէս օտարական կիներ էին և
ոչ թէ իր հեռաւոր հայրենիքին Օժանդակի սիրելի
անդամուհիները:

«Ե՞նչպէս էք, Տիկնանց Օժանդակուհիներ,» մը միջեց,
«ևս Փոխիաննա Հուիթիթիրն եմ: Կա...կարեի է ձեզմէ
ոմանք կը ճանչնան զիս, ես-ես- ձեզ կը ճանչնամ: Եկայ
որ խնդիրը ձեզի ներկայացնեմ:» Վերջացուց խօսքը՝
անզգալաբար հօրը մէկ բանաձև կործածելով:

Թեթև շշուկ մը ելաւ տիկիններուն մէջ։

«Մօրաքոյրդ զրկեց քեզ, սիրելիս, ըստ Տիկին Ֆորտ, երէցին կինը; Փոլիաննա կարմրեցաւ:

«ԱՌՆ, ոչ» ըստ ան, «ես ինքնիրենս եկայ: Ես
վարժուած եմ Տիկնանց Օժանդակի: Անոնք մեծցուցած
են զիս՝ հայրեկը հետո:»

Անդամուհիներէն մէկը ջղայնօրէն ինդաց: Երէցին կինքը յօնքերը պատսեց:

«Աղէկ, անուշիկս, ըսէ տեսնեմ ուզածդ։»
«Ճիմի Պինին համար եկայ,» ըսաւ Փոլիաննա հա-
ռաչ մը արձակելով։ «Ճուն տեղ չունի, բացի որբանո-
ցէն։ Ան ալ լեցուն է ու հոն զինք ուզող չկայ։ Ուրիշ
տուն մը կը փստոէ, պարզուկ տուն մը, ուր ընտանիք
մը գտնուի։ Տամներկու տարու է, տամներեք ըլլալու
վրայ։ Խորհեցայ թէ կարելի է ձեզմէ մէկը ուզէ զինք
իր տունը առնես, իսկ և՛ու պեմ։»

«Ե՛, ես տակաւին ասանկ բան տեսած չունեի,»

բացագանչեց անդամուհիներէն մէկը: Ա. Էնն ապշած-
մացեր էին Փոլիաննայի խօսքերուն վրայ: Փոլիաննա-
անձկալից աչքերով մէկիկ մէկիկ նայեցաւ իր առջև
գտնուող տիկիններուն:

«Ո՞հ, մոռցայ ըսել որ այս տղան կը փափաքի աշ-
խատիլ,» աւելցուց: Կոռութիւնը շարունակեց: Յետոց
մէկ քանի տիկիններ զինք հարցաքննեցին ցրտութեամբ:
Երբ լաւ մը հասկցան խնդիրը, սկսան իրարու հետ խօ-
սակցիլ աշխուժիւ, բայց ոչ հաճելի կերպով: Վերջապէս,
թէև Փոլիաննա ըսուածներուն ամէնը չէր հասկնար-
յացանի եղաւ որ հոն գանուղիներէն ոչ մէկը կրնար ըն-
դունիլ ձիմին: Երբ Տիկին Ֆորտ մեղմիւ առոջարկեց Ծն-
կերութեան անունով որդեգրել ու գաստիարակել ման-
չուկը, ա'լ աւելի շատցաւ աղմուկը: Զայներբ բար-
ձրացան և Փոլիաննա մեծապէս ուրախ զգաց ինքինք-
երբ վերջապէս դուրս ելաւ, թէև տիտուր էր ձիմիւ-
համար և գիտէր թէ դժուար պիտի ըլլար անոր ըսել թէ
Օժանդակը պիտի չկրնար ուէ բան ընել անոր:

ՓԵՆՏՐԱԹԸՆԻ ԱԳԱՐԱԿԻՆ ՄԵԶ

Մատուռէն դուրս եղելէ ետքը Փողիաննա տուն չգնաց, այս Փէնտրաթըն բւռպն ուղղուեցաւ:

«Ամէն պարագայի տակ մինչև հինգը դուրսը կենալու հրաման ունիմ,» ըստ ինքնիրեն, ու աւելի համելի համարեցաւ անտառակին ճարին երթալ:

Փէնտրաթընի անտառակը շատ հիանալի էր: Այդ օրն ալ կարծես ուրիշ օրերէ աւելի աղուոր էր, հակառակ անոր որ Փողիաննա տիսուր էր ձիմիի համար:

«Երանի թէ այս ամէն պոռչրտացող տիկիններն հոս ըլային,» մրմջեց Փողիաննա, մինչ կը դիտէր արելին լոյսով ողողուած կանաչ ճիր գերուն մէջէն երեւցող երկինքի փայուն կապոյտր: «Եթէ հոս ըլային, վատահ եմ որ իրենց միտքը կը փոխէին ու ձիմին կ'ընդունէին:» Այսպէս խորհեցաւ որոշ համոզումով մը, որու համար սակայն պատճառ չէր կրնար տալ ո՛չ իսկ իր անձին:

Յանկարծ Փողիաննա զլուխը վեր առաւ ու մտիկ ըրաւ: Շան հաչիւնի ձայն կը լոէր հեռուէն: Քիչ ետքը թաւուտներուն մէջէն դուրս վազեց շուն մը հաշելով:

«Հէ՛յ, շունիկ, շունիկ,» գոչեց Փողիաննա, և մատերը խշրտացուց անոր ուշադրութիւնը դրաւելու համար: Վասահ էր որ ուրիշ անդամ տեսած էր այս շունը Մարդուն, Պ. Ճոն Փէնտրաթընի, հետ: Փողիաննա յառաջ նայեցաւ յուսալով տեսնել որ ան ալ շունին ետևէն կու գայ: Բայց եկող գացող չկար: Դարձաւ շունին որ տարօքինակ բաներ կ'ընէր: Կը հաչէր կարճ կտրուկ հաշիւններով, կարծես ջանալով վախցնել զինք, և շարունակ

ետ ու յառաջ կը վազէր եկած ճամբէն: Փողիաննա սկսաւ անոր հետ երթալ: Քիչ մը ետքը քովբնտի ճամբայ մը մտաւ շունը, ու սկսաւ մեծ արագութեամբ վազել ու հտ գալ, գարձեալ կողկողաղին հաչելով:

«Հօ, տունին ճամբան այդ չէ,» ըստ Փողիաննա խնդալով և շիտակ ճամբէն չէր շեղեր: Ասոր վրայ շունը մոլեգնած երեւցաւ: Ետ ու յառաջ կը վազէր շարունակ, անգամ մը դէպի Փողիաննա, անգամ մըն ալ դէպի քովբնտի ճամբան: Անոր թուխ փոքրիկ մարմնոյն ամէն մէկ շարժումը, թուխ աչքերուն ամէն մէկ նայուածքն այնքան պաղատագին էր որ Փողիաննա վերջապէս հասայնքան ինին ինչ ըսել կ'ուզէր, ու դառնալով հետևելցաւ թէ չնիկն ինչ ըսել կ'ուզէր, ու դառնալով հետևեցաւ անոր:

Սյլես շունը շիտակ յառաջ վազեց: Խենդի պէս կը վազէր, և քիչ մը ետքը Փողիաննա տեսաւ անոր կարծէր, և քիչ մը անշարժ պառկած իրարանցումին պատճառը: Մարդ մը անշարժ պառկած էր սեպ ժայոփ մը ստորոտը: Փողիաննայի ոտքին տակ էր սեպ ժայոփ մը ստորոտը: Մարդը գլուխը դարձուց ցաւածիւղ մը ճարճատեցաւ: Մարդը գլուխը դարձուց ցաւածիւղ մը պացագանչութեամբ մը: Փողիաննա վազեց անոր քովի գին բացագանչութեամբ մը: Փողիաննա վազեց անոր գովի գին բացագանչութեամբ մը: Վարդը գլուխը դարձուց ցաւածիւղ մը:

«Վիրաւորուած, չէ. պարզապէս հանդչելու համար հոս արեւին մէջ պառկեր եմ,» ըստ մարդը սրտնեղած: «Հոս նայէ, խելք ունի՞ս, բան մը կրնա՞ս ընել:»

«Շատ բան չեմ գիտեր, ու շատ բան ալ կայ որ չեմ կրնար ընել, բայց Տիկինները կ'ըսէին որ բաւական խելցի եմ:»

Մարդը կէս խոժոռ ժպտեցաւ:

«Աղէկ, աղէկ, աղջիկս. ներողոթիւն կը խնդրեմ: Սա ոտքիս ցաւն է որ այսպէս խօսիլ կու տայ ինծի: Հիմա մտիկ ըրէ:» Եւ գտուարութեամբ շարժելով զրպանէն խուրձ մը բանալի հանեց ու մէջէն մէկ հատը զատեց:

Աս ձամբէն ելիէ շիտակ երթաս, հինգ վայրկեանէն տուշը կը հասնիս: Այս բանալիով կողմնակի դուռը կրնաս քանալ, պատշգամին տակինը. պատշգամին ի՞նչ ըլլալը դիտե՞ս:

Ո՞հ, այս, մօրաքոյրս ալ ունի. և անոր վրայ քնաշայ ալ գիշեր մը, այսինքն պիտի քնանայի, բայց գտան զիս:

«Ե՞ն, ի՞նչ աղէկ: Երբ տունէն ներս մտնես, բակէն շիտակ գնա մինչև վերջին դուռը: Այդ սենեակին մէջ գրասեղանին վրայ հեռաձայն մը կայ. հեռաձայն դործածել գիտե՞ս:

«Այս, պարոն, անդամ մը մօրաքոյրս....»

«Հիմա ձգէ մօրաքոյրդ,» ընդմիջեց մարդն անհամբեր: «Տոքթ. Զիթընի հասցէն գտիր. անուններուն ցուցակը հոն ըլլալու է, հեռաձայնի ցուցակը: Գիտե՞ս ի՞նչ է այն:»

«Այս, պարոն, մօրաքոյրիս ունեցած ցուցակը շատ կը սիրեմ: Տարօրինակ անուններ կան անոր մէջ... ու»

«Հսէ Տոքթ. Զիթընի որ ծոն Փէնտըլթըն անտառակին մէջ փոքր Արծիւի ժայռին տակն է, և թէ ոտքը կոտրած է: Հսէ որ երկու մարդ ու պատշարակ մը առնէ գայ: Մնացածը ինք կրնայ ընել: Հսէ որ տանը ճամբէն գոյ:»

«Ուքդ կոտրած: Ոչ ի՞նչ սոսկալի բան: Բան մը չե՞մ կրնար ընել, Պ. Փէնտըլթըն. Մ'րքան ուրախ եմ որ այս տեղէն...»

«Կրնաս, բայց կ'երեւայ թէ ընելու միտք չունիս: Այս ըսածս կրնաս ընել հիմա փոխանակ շատախօսելու,» հեծեց մարդը ցաւադին: Եւ Փոլիաննա սարսափած վազեց գնաց: Քիչ յետոյ տունը երեցաւ: Ուրիշ ատեն ալ տեսած էր այդ տունը, բայց ոչ այսչափ մօտէն: Կարծես

տարսուո մը զգաց երբ տեսաւ այդ ահագին չէնքը որ գորչ քարերով շինուած էր, և զարդարուած՝ շատ մը պատշգամներով ու սիւներով: Առանց վարանման շիտակ վազեց դէպի ի տանտիրով կողմէ յիշուած դուռը: Այնպէս պինգ բոններ էր բանալիները որ մատներն ընդարձացեր էին ու գժուարութեամբ կրցաւ բանալ ահագին դուռը: Փոլիաննա դարձեալ րոպէ մը վախի զգացում ունեցաւ: Տան ներսի կողմը մութ, սքօղուած, խորհըղաւոր երեսյթ մը ունէր: Ուրեմն այս էր ծոն Փէնտըլթընի տունը. տուն մը՝ ուրկէ ներս տէրը միայն կը մտնէր. տուն մը՝ ուր կմախք մը կար պահուած....: Այս այսպէս ըլլալով հանդերձ Փոլիաննա ստիպուած էր ներս մտնել միս մինակ ու հեռաձայնով բժիշկ կանչել, մինչ տէրն անդին պառկած կ'սպասէր:

Փոլիաննա վախու ճիշով մը ներս վազեց ու շիտակ գնաց դէպի յիշուած սենեակին դուռը և բայցաւ զայն Սենեակն ալ բակին պէս մութ էր, բայց արեւն արեւմըտեան պատուհանէն ներս ոսկի ճառագայթի խուրձ մը նետեր էր: Այդ լոյսին մէջ հեռաձայնին պղնձէ կոթը ոսկիի պէս կը փալէր: Փոլիաննա շիտակ զործիքին քով գնաց:

Հասցէներուն ցուցակն իր տեղը չէր: Գետին ինկած էր: Սակայն Փոլիաննա գտաւ զայն ու մատովը մէկիկ մէկիկ կարդաց «Զ» ով սկսած անունները, մինչև որ Զիթըն անունը գտաւ: Քանի մը վայրկեան յետոց սկսաւ հեռաձայնով խօսակցիլ բժշկին հետ, և Պ. Փէնտըլթընի խօսքերն անոր կրկնեց: Բժիշկը կարգ մը արագ կտրուկ հարցումներ ըրաւ, որոնց ամէնուն ալ պատասխանեց Փոլիաննա: Յետոյ գործիքը տեղը կախելով այն շունչ մը առաւ: Բոսէ մը կեցաւ, շուրջը նայեցաւ: Արմիր վարագոյներ կային: Պատերն ալ զիրքերով

80

ծածկուած էին, ու ամէն կողմ փոյի, փոշի, փոշի գիզուած էր: Կային շատ մը դռներ, որոնց ուեւ մէկուն երեք կարելի է որ կը գտնուէր պահուած կմախքը: Աւ չկեցաւ Փոլիաննա ու շիտակ դուրս վազեց:

Վիրաւոր մարդուն համար անհաւատալիօրէն կարճ երեցաւ Փոլիաննայի երթալուն ու գաւուն տևողութիւնը: Ոհնչ եղաւ, չկրցա՞ր գործածել գործիքը:»

«Անշուշտ կրցայ: Ահա հոս եմ: Եթէ ըսածներուդ պէս ըրած չըլլայի, հոս կ'ըլլայի: Հիմա բժիշկը պիտի գայ: Բասւ թէ ո՛ւր ըլլալդ լաւ մը հասկցաւ: Ես ալ չկեցայ անոր ճամբայ ցուցնելու համար: Նախընտրեցի քովդ գալ:»

«Են, ճաշակիդ չեմ զմայիր: Ինձմէ աւելի հաճելի ընկեր կրնայիր գտնել:»

«Ինչու, միշտ դաժան ըլլալո՞ւդ համար այսպէս կ'ըսեսու:»

«Ծնորհակալ եմ անկեղծութեանդ համար: Այո:» Փոլիաննա մեղմիւ ինդաց:

«Միայն դուրսէն դաժան ես. ներսէն բնաւ այնպէս շես, դիտեմ:»

«Ինչ՞ն դիտես:» Ու մարդը ջանաց առանց մարմինը շարժելու գլուխը դարձնել:

«Շատ մը բաներէ դիտեմ. զոր օրինակ, շունին հետ վարմունքէց:» Ու Փոլիաննա մատովը ցուցուց շունիկը, որու գլուխը մարդն իր ձեռքով կը շոյէր: «Զարմանալի է որ շունիրն ու կատուները մարդոց ներսի կողմը աւելի աղէկ կը ճանչնան: Չէ, կեցիր,» ըսաւ յանկարծ. «Գլուխդ բռնեմ:» Մարդը ցաւէն քանի մը անգամ նեծեց, մինչ Փոլիաննա անոր գլուխը քարին վրայէն իր գիրկը փոխադրեց:

«Երաւ, այսպէս աւելի աղէկ է,» մրմնչեց մեղմիւ:

Աւ չխօսեցաւ ու Փոլիաննա մտածեց թէ արդեօք քնացա՞ծ էր: Բայց տեսաւ որ անոր չըթունքները տակաւ սեղմուեցան: Յայտնի էր որ մեծ ջանքեր կ'ընէր ինքնինք զավելու համար, որպէս զի ցաւէն չպոռայ: Փոլիաննա ինք ալ լալու փափաք զգաց, դիտելով մարդուն ու ժեղական մարմինը, որ անշարժ ինկեր մնացեր էր: Վերջապէս շունն ականջները անկելով թեթև մը հաչեց: Քիչ յետոյ Փոլիաննա ձայներ լսեց: Բանի մը ըռպէէն երեք մարդիկ երեցան որ կը բերէին պատգարակ մը և ուրիշ շատ բաներ:

Երեքին մէջ ամէնէն բարձրահասակը, որ ածիւլուած դէմքով, բարի աչքերով մարդ մըն էր, և որու Տոքթոր Զիլթըն ըլլալը Փոլիաննա գիտէր, յառաջ եկաւ:

«Ճեսնեմ, փոքր Օրիորդս: հիւանդապահի խաղ կը խաղաս:»

«Ոչ, պարսն, դեղ չտուի, միայն զլուխը գիրկս առի, այնչափ միայն: Ո՛րքան ուրախ եմ որ հոս էի:»

«Ես ալ այնպէս,» ալատախանեց բժիշկը և ուշադրութիւնը վիրաւորին դարձուց:



ՊԱՐԱԾՈՅԻ ՄԱՍԻՆ

Այս արկածէն շարաթ մը ետքը Փոլիաննա ըստ Օր. Փոլիի.

«Կը թոյլատրե՞ս, մօրաքոյր, որ այս շարթու պաշտամն փոխանակ Տիկին Սնոյի տանելու՝ ուրիշ մը տանիմ: Վասահ եմ որ Տիկին Սնօ պիտի չառարկէ:»

«Հիմա ի՞նչ զործի վրայ ես, Փոլիաննա, քեզի պէս տարօրինակ աղջիկ չեմ տեսած:»

«Երաւ, բան մը չկայ, մօրաքոյր: Խորհեցայ որ քանի որ կ'արտօնես զիս Տիկին Սնոյի պաղածոյ տանիլ, պիտի չառարկես եթէ այս անդամ ալ Մարդուն տանիմ: Կը տեսնես որ կոտրած ոտք ունենալն ուրիշ բան է, միշտ հիւանդ ըլլայն ուրիշ բան: Տիկին Սնօ նորէն ամէն բան կ'ունենայ:»

«Մարդը, կոտրած ոռքը, ի՞նչ կ'ըսես, Փոլիաննա:» Փոլիաննա զարմացած վեր նայեցաւ, յետոց հասկցաւ:

«Մոցայ, դուն չես զիտեր, հոս չէիր այդ բանին պատօնած օրը: Դուն բայցակայ էիր այն օրը, Անտառին մէջ գտայ զինք, ու զացի հեռածայնով բժիշկ կանչեցի: Ցետոյ գլուխը գրկիս մէջ բոնեցի, և այլն, և այլն, ու ետքն ալ ես տուն եկայ: Անկէ ի վեր տեսած չեմ զինք: Բայց, երբ Նանսի այս պաղածոն չինեց Տիկին Սնոյի համար, մտածեցի որ ի՞նչ աղէկ կ'ըլլար. Եթէ միայն այս մէկ անդամուն, փոխանակ անոր տանելու, Մարդուն տանէի: Թոյլ կու տա՞ս, մօրաքոյր, տանի՞մ:»

«Եաւ, լու, միայն թէ Մարդը ով է:»

«Մարդը՝ Պ. Ճննարլթըն ըսել կ'ուզեմ:»

Օր. Փոլի աթոռէն վեր ցատկեց,

«ՃՌՆ ՓԼՆՏԼԹԲՌՆ:»

«Այս, միշտ կը խօսէր ու կը ժառէր ինձի վերջերս: Միայն դուրսէն դաժան է, ներսէն բարի է: Հիմա երթամ տեսնեմ թէ Նանսի պատրաստէր է պաղածոն:»

«Փոլիաննա, սպասէ:» Օրիորդ Փոլիի ձայնն յանկարծ խստացեր էր: «Միտքս փոխեցի, կը նախընտրեմ որ Տիկին Սնոյի տանիս այսօր ալ, կրնաս երթալ:»

Փոլիաննա յուսախաբ մնաց:

«Ոհ, մօրաքոյր, անոր հիւանդութիւնը միշտ կը տեսէ: Կոտրած ոտքը միշտ կոտրած չմնար: Շարաթ մըն է որ ոտքը կոտրած է:»

«Այս, կը յիշեմ հիմա: Լսեցի թէ Պ. Ճննարլթըն արկած մը անցուցեր է: Ա. Ա. Ալարազարի մէջ բնաւ միտք չունիմ պաղածոյ զրկել անոր:»

«Կ'երեւայ որ չես սիրեր զինք,» ըստ Փոլիաննա: «Եթէ ուզես, չեմ բաներ թէ դուն զրկեցիր, կ'ըսեմ որ ես բերի: Ես շատ կը սիրեմ զինք, եթէ կարող ըլլայի, ուրախութեամբ պաղածոյ պիտի զրկէի անոր: Օր. Փոլի սկսաւ զլուխը շարժել, բայց յանկարծ չարցուց.

«Ո՛ւ ըլ ալդ զիտէ, Փոլիաննա:»

«Չեմ կարծեր, անունս ըստ եմ անոր, բայց զիս բնաւ անունսիս կոչած չունի:»

«Դիտէ՞ թէ ինձի հետ կը բնակիս:»

«Ոչ, բնաւ բան մը չեմ ըստ անոր:»

«Ուրեմն չը գիտեր որ իմ քրրոջս աղջիկն ես:»

«Չեմ կարծեր:»

Օր. Փոլի լոիկ Փոլիաննայի կը նայէր, բայց աշքերը զայն չէին տեսներ.

«Կրնաս, կրնաս պաղածոն Պ. Փէնտըլթընի տանիլ երբ քու նուէրդ: Հասկցա՞ր, ես չէ որ կը զրկեմ: Նայէ որ այսպէս չկարծէ:»

«Շատ ալէկ, ոչ: Շատ չնորհակալ եմ, մօրաքոյր: Փոլիաննա ուրախ զուարթ սինեակէն դուրս վաղեց:

ՏՈՒԹՅՈՒՆ ԶԻԼՅԱՆ

Պորշ քարէ ահագին տունը շատ տարրեր երկցաւ Փոլիաննայի այս իր երկրորդ ացցելութեան առթիւ։ Պատուհանները բաց էին։ Տարիքոտ կին մը ետևի պարտէցը լաթ փուելու վրայ էր։ Բժիշկին կառքն ալ կողմնակի զրան առջև կեցած էր։ Լաթ փուղ կինը եկաւ դուռը բացաւ։

«Բարի լոյս, մսի պաղածոյ րերի Պարոն Փէնալըւթընի։»

«Ծնորհակալ եմ,» ըստ կինը ու ձեռքը երկնցուց որ կողովն առնէ։ «Ո՞վ բերաւ, ըստմ։»

Բժիշկը, որ նոյն միջոցին գաւելի մտաւ, լսեց խօսակցութիւնը և գառնալով տեսաւ Փոլիաննայի յուսահաբ դէմքը։

«Բա՞ն մը բերեր ես, պաղածոյ, շատ լաւ, շատ լաւ։ Մեր հիւանդը տեսնել չե՞ս ուզեր։»

«Եյս, պարոն, կ'ուզեմ։» Փոլիաննայի դէմքն ուրախութեամբ փայլեցաւ։ Բժիշկը գլխու շարժում մը ըրաւ, և ասոր վրայ կինը մեծապէս զարմացած երևոյթով մը ներս առաջնորդեց պղտիկ աղջիկը։ Բժիշկին ետեւը երիտասարդ մը կայնած էր։ Հիւանդապահ մըն էր որ քաղաքէն եկեր էր մասնաւորապէս Պարոն Փէնալըւթընը խնամելու համար։

«Բայց Տոքթոր, չէ՞ որ Պարոն Փէնալըւթըն բացարձակապէս չուզեր ուեւէ մէկը տեսնել,» հարցուց ան-

«Եյս, բայց իմ հրամանս է։ Պատասխանատուութիւնը ես իմ վրաս կ'առնեմ։» Յետոյ ժամանակ ըստ, «Դուն չես զիտեր թէ այդ պղտիկ աղջիկը միշ մը զօրացուցիւ դեղէ աւելի լաւ է։»

«Ո՞վ է ան։»

Բժիշկը բոպէ մը լուռ կեցաւ ու յետոյ պատասխանեց։

«Մեր ամէնէն յաւ ճանչուած բնակիչներէն մէկուն քեռաղջիկը։ Անունը Փոլիաննա Հուիթիրը է։ Ես ... ես տակաւին փոքրիկ օրիորդը անձնապէս ճանչցած չեմ։ Բայց հիւանդներէս շատեր կը ճանչնան։»

Հիւանդապահը ժպտեցաւ։

«Ու այդ աղջկան հայթայթած զօրացուցիւ դեղն ի՞նչ բանէ կը բաղկանայ։»

«Ես ալ չեմ զիտեր։ Կոածիս նայելով կը բաղկանայ անյաղթելի, անասելի ու բախութենէ մը՝ ամէն բանի համար որ կը պատահի։ Երանի թէ կարող ըլլայի տուփ մը դիմանատի պէս ծախու առնել զինք, կամ հիւանդի մալ։ Ասով հանգերձ, եթէ անոր պէս շատ մարդ զանուէր, աշխարհիս վրայ գուն ու ես ժապաւէն ծախել եւ հող փորել պիտի ստիպուէինք հացերնիս ձարեւլու համար, վասն զի աշխարհ այլևս ոչ բժշկի և ոչ հիւանդապահի պէտք պիտի ունենար։» Աւ բժիշկը խնդալով կառքը մտաւ ու սանձերը ձեռք առաւ։

Նոյն մրջոցին Փոլիաննա, բժիշկին պատուէրին համաձայն, հիւանդին սենեակն առաջնորդուեցաւ։ Գրատունէն անցան ու Փոլիաննա ինքզինք ճօփ կերպով կահաւորուած անկողնարանի մը մէջ զտաւ։ Ապասունին վախցած ձախով մը ըստ հիւանդին։

«Եթէ հածիք, տէր իմ, պղտիկ աղջիկ մը եկաւ։ Պաղածոյ է բերեր ու... ու բժիշկը ըստ որ ներս բերմ զինք։» Եյսպէս ըստ ու անյացտացաւ, այնպէս որ Փոլիաննա մինակ մնաց սրդողած երեսյթով մարդուն հետ, որ անկողնին մէջ կանակին վրայ պառկած էր։

«Հոս նայէ, ես ձեզի չըսի որ... ո՞հ, զո՞ւն ես,»

բացագանձեց, երբ տեսաւ պզտիկ աղջիկը որ իրեն կը
մօտենար:

«Այս, ես եմ, Պարոն,» ըսաւ Փոլիաննա խնդալով:
«Սպասուհին ուզեց պաղածոն առնել ձեռքէս, ու զիս ներս
չէր ընդուներ: Բայց վերջը լժիշկը եկաւ ու զիս ներս
զրկեց: Ո՞րքան ուրախ եմ որ թող տուաւ որ գամ ձեզ
տեսնեմ:»

Մարդն ակամայ ժպտեցաւ, բայց միայն «Հըմ» ըսաւ:
«Քեզի պաղածոյ րերի, հորթի պաղածոյ, կը սիրե՞ս:»
Զայնը քիչ մը րարձրացուց Փոլիաննա:

«Ենաւ կերած չունիմ:» ըսաւ մարդը կտրուկ կեր-
պով, ու նորէն իր սովորական դաժան երևոյթն առաւ:
Պղտիկ աղջկան դէմքը վայրկեան մը յուսախարութենէն
մթնցաւ, սակայն դարձեալ զուարթացաւ:

«Կերած չե՞ս: Եաւ ուրեմն, եթէ չես կերած, սիրելու⁷
կամ չսիրելու ալ չես գիտեր: Եթէ գիտնայիր...»

«Աղէկ, աղէկ, մէկ բան կայ որ շատ լաւ գիտեմ:
Ան ալ աս է որ հոս այսպէս կոնակիս վրայ մնացեր եմ,
ու մինչև դատաստանին օրն ալ ոտք ելելիք չունիմ:»
Փոլիաննա աճարեկած մնաց:

«Ու-ուհ, ո՞չ. մինչև դատաստանին օրը չկրնար
ըլլալ, այսինքն մինչև այս օրը երբ Գարրիէլ հրեշտակ
իր փողը պիտի հնչեցնէ: Գիտեմ: Մուրը Գիրքը կ'ըսէ որ
կարելի է որ մեր կարծածէն շուտ զայ... վերջը...»
Մարդն յանկարծ խնդաց:

«Կեցիր, կեցիր, ըսածդ իրար խառնուեցաւ քիչ
մը, չէ:»

Փոքր աղջիկը խնդաց: «Կրնայ ըլլալ ըսել կ'ուզեմ
որ ոտքերն այսքան երկար չեն տեսեր, այսինքն կտրած
ոտքերն ըսել կ'ուզեմ: Անդամալոյց ըլլալու պէս չէ.
Տիկին Մնոյի պէս... ուրախ ըլլալու ես որ անոր հիւան-
դութիւնը չունիս:»

«Է՞ն, անշուշտ,» ըսաւ մարդը ծաղրական չեշտով:

«Ու յետոյ, միայն մէկ ոտքդ կոտրած ես, երկուքն
ալ կրնայիր կոտրել: Անոր համար ալ ուրախ ըլլալու ես:»

«Իրաւ, ինչ բաղդ,» շարունակեց մարդը ծաղրա-
կան կերպով: «Աս ըսածիդ համեմատ ուրախ ըլլալու
եմ որ հարիւրոտնեայ օճասանտը մը չեմ եւ յիսուն
ոտք չկոտրեցի, չէ:» Փոլիաննա մարեցաւ խնդալէն:

«Ա՞ն, շատ աղէկ ըսիր,» զոյեց Փոլիաննա զուար-
թութեամբ, ուր զեռ աւելին ալ կայ: Ուրախ կրնաս
ըլլալ որ ստակ ունիս, ինքզինքդ կը զրկես, և զրամդ
կուապաշտներուն կը պահես: Ես գիտեմ այդպէս ընելդ:
Նանսի ըսաւ ինծի: Անոր համար ըսի թէ ներսուանց
աւելի բարի ես քան թէ զրանց:»

Մարդուն բերանը զարմանքէն բաց մնաց:

«Նանսի ըսաւ որ ես ստակս կուապաշտներուն կը
պահեմ, ինչ Նանսին ո՞վ է:»

«Ծեր Նանսին, մօրաքոյր Փոլիի քով կ'աշխատի:»

«Մօրաքոյր Փոլի, ա՞ն ով է:»

«Օր. Փոլի Հարինկթըն է, ևս անոր հետ կը բնակիմ:»

«Օր. Փոլի... Հարինկթըն... զուն անոր հետ կը
բնակիմ...» կրկնեց մարդը չնչատ:

«Այս, անոր քրոջ աղջիկն եմ: Զիս իր քովը առաւ,
որ զիս մեծցնէ իմ մօրս սիրոյն համար,» բացատրեց
Փոլիաննա մեզմբւ: «Երբ հայրիկն ալ երկինք գնաց մայ-
րիկին ու միւսներուն քով, ես հոս վարը միստինակ
մնացի: Մինակ Տիկնանց Օժանդակը կար: Վերջը մօրա-
քոյրս զիս իր քովն առաւ:»

Մարդուն ու աչքերն երկար առեն սեւեռեցան
Փոլիաննայի դէմքին վրայ: Տարօրինակ ժպիտ մը փայ-
լեցաւ անոր ըլթունքին վրայ:

«Ինծի նայէ, ըսել չես ուզեր որ Օր. Փոլի Հարինկ-
թըն զրկեց ինծի այս պաղածոն:»

Փոլիաննա դող ելաւ:

«Ոչ, ոչ պարոն,» ըստ ան, «մօրաքոյրս յանձնաւ րարեց որ այսպէս կարծել չտամ քեզի թէ ինք զրկած է աս, միայն ես... ես...»

«Հա, ես ալ այդպէս կը խորհէի,» ըստ մարդը կտրուկ կերպով, ու գէմքը պատին դարձուց: Փոլիաննա կամացուկ մը զուրս ելաւ:

Դուրսը պատշգամին տակ բժիշկը տակաւին կառաքին մէջ կ'սպասէր: «Լաւ... Օրիորդ Փոլիաննա, կրնա՞մ հաճոյքը ունենալ քեզ կառքովս մինչեւ տուն տանելու: Քիչ մը սպած ճամբայ ելայ, բայց վերջը մտածեցի որ քիչ մը սպասեմ որ քեզ ալ հետս տանիմ:»

«Շնորհակալ եմ, պարոն բժիշկ, շատ կը սիրեմ կառք նստիլ,» գոչեց Փոլիաննա ուրախութեամբ:

«Երա՞ւ, շա՞տ կը սիրեմ,» ըստ բժիշկը ժպտելով: Ալածիս նայելով շատ բան կայ որ շատ կը սիրես, չէ՞»:

«Չեմ գիտեր,» ըստ խնդալով Փոլիաննա: «Երաւ անանկ է կարծես: Գրեթէ ամէն բան որ ապրիլ է՝ կը սիրեմ: Միւս բաներն այնչափ չեմ սիրեր: Բայց հոդ չէ, անոնք ապրիլ չեմ:»

«Այդ միւս բաներն ինչ են, ըսէ տեսնեմ:»

«Մօրաքոյրը կ'ըսէ որ անոնք ապրիլ սորովիլ են,» հառաջեց Փոլիաննա: Բժիշկը տիսրօքն ժպտեցաւ:

«Այդպէս կ'ըսէ: Երաւ ալ ճիշտ իրմէ կ'սպասուի այդպիսի խօսք:»

«Բայց ես չեմ հաւատար, ապրիլը սորվելու պէտք չունի, ես բնաւ չսորվեցայ: Արդէն գիտէի:» Բժիշկը խոր հառաջ մը արձակեց:

«Վախնամ թէ մեզմէ շատեր ուզեն չուզեն՝ սորվելու պէտք կ'ունենան, սիրելի պզտիկս,» ըստ: Փոլիաննա կամացուկ մը վեր բժիշկին երեսը նայեցաւ, ու տե-

սաւ թէ շատ տխուր է: Սիրտը յաւեցաւ ու փափաքեցաւ որ կարող ըլլար բան մը ընել անոր համար: Քիչ տաքը ըստ:

«Տոքթոր Զիլթըն,» կը մտածեմ թէ բժիշկի դրազումին չափ երջանիկ գործ չկայ աշխարհի վրայ, այնպէս չէ՞:»

«Երջանիկ, երբ ամէն մտած ելած տեղս տառապանքէ զատ ուրիշ բան չեմ տեսներ,» բացազանչեց բժիշկը:

«Անշո՛ւշտ, չէ՞ որ միշտ այդ տռապանքը թեթեւցնել կ'աշխատիս—անշուշտ, ուրախ ես որ կրնաս օգնել տառապողներու, այնպէս որ միշտ ամէնէն աւելի երջանիկ ես:»

Բժիշկին աչքերն յանկարծ տաք տաք արցունքներով իցան: Իր կեանքը շատ առանձին կեանք էր: Ոչ կին ունէր, ո՛չ ալ տուն, բացի վարձուած երկու սենեակէ: Իր գործը շատ կը սիրելը, ու հիմա երբ Փոլիաննայի փայլուն աչքերուն մէջ նայեցաւ, այնպէս զգաց թէ գլխուն վրայ զինք սիրող ձեռք մը կը զրուէր օրնելու համար: Զգաց թէ ասկէ ետքը օրուայ մը ծանր աշխատութիւնը կամ գիշերուայ մը երկար ու յոդնեցուցիչ անքնութիւնը միշտ իր միտքը պիտի բերեն Փոլիաննայի ներշնչչ խօսքերը:

«Աստուած օրնէ քեզ, աղջիկս,» ըստ գողզոյոն ձանով: Յետոյ իր փայլուն ժպիար փայլեցաւ գէմքին վրայ—այն ժպիար զոր իր հիւանդներն այնքան կը սիրէին: «Կը խորհիմ թէ բժիշկն ալ իր հիւանդներուն չափ զօրացուցիչ դերին պէտք ունի:» Փոլիաննա բնաւ չհասկցաւ թէ ինչ ըսել ուզեց ան, բայց չհամարձակեցաւ հարցնել:

Տոն հասնելէ ետքը Փոլիաննա ներս գնաց և մտաւ այն սենեակը ուր մօրաքոյրը նստած էր:

«Ո՞վ է այն մարդը, Փոլիաննա, որ մինչեւ պարտէզ
բերաւ քեզ կառքով,» հարցուց:

«Զե՞ս ճանչնար զի՞նք, մօրաքոյր, Տողթոր Զիլթընն էր:»
«Տողթոր Զիլթըն, հոս ի՞նչ բան ունէր:»

«Զիս տուն բերաւ, այդչափ: Եւ պաղածոն ալ պա-
րոն Փէնարլթընի տուի և...»

Օր. Փոլի յանկարձ շտկուեցաւ նստած տեղը:

«Փոլիաննա կը յուսամ թէ չկարծեց որ ես զրկեցի:»

«Ո՞չ, ոչ, ես ըսի իրեն որ դուն չզրկեցիր:» Օր. Փո-
լի կասկարմիր եղաւ:

«Բայիր իրեն որ ես չզրկեցի:»

Փոլիաննա աչքերը խոշոր խոշոր բացաւ՝ մօրաքրոջը
յանդիմանական ձախին աղդուած:

«Բայց, մօրաքոյր, դուն այնպէս բսիր, չէ:»

«Ես ըսի որ այնպէս կարծել չտաս թէ ես զրկեցի:
Բայց հարկ չէր բացէ ի բաց ըսել թէ ես չզրկեցի:»

«Ես մես մը չեմ տեսներ այս բանին մէջ» հառա-
չեց Փոլիաննա, մինչ կ'երթար գլխարկը կախել այն
մասնաւոր գամէն, որու վրայ միայն կախելու էր զայն,
իր մօրաքրոջ որոշ հրամանին համամատ:



ԳԼՈՒԽ ԺԶ

ԿՈՐՄԻՐ ՎԱՐԴԻՐ ԵՒ ՄԵՏԱՔՍԵԱՅ ՇՈԼԻ

Շաբաթ մը ետքը, անձրեւոտ կէսօրէ մը ետե, Օր.
Փոլի կառքով Տիկնանց Օժանդակի ժողովին գնաց: Երբ
վերադարձաւ, այտերն անուշ վարդագոյն եղեր էին ու
մազերն ալ խննաւ հովին քրքրուելով փոքրիկ զանգուր-
ներու վերածուեր էին գէմքին շուրջ: Փոլիաննա բնաւ
ազդքան գեղեցիկ տեսած չէր զայն:

«Ո՞հ, ո՞հ, ո՞հ, մօրաքոյր, զուն ալ ունիս, զուն ալ
ունիս, զուն ալ ունիս,» գոչեց ան մօրաքրոջ շուրջ
ցատկուելով, երբ այս վերջինը նստելու սենեակէն ներս
մտաւ:

«Ի՞նչ ունիմ, զարմանալի արարած:» Փոլիաննա տա-
կաւին կը ցատկուէր:

«Բնաւ չէի գիտեր որ զուն ալ ունիս: Ի՞նչպէս կ'ըլ-
լայ որ մարդ ունենայ ասոնք ու չերեւան: Ես ալ կրնամմ
ունենակ կ'ըսես:» Ու Փոլիաննա վար քաշեց ականջին
ետելն իր շիփ շտակ մաղերու խուրձերը, «Այսինքն
երկինք չգացած, ըսել կ'ուզեմ,» աւելցնելով:

«Ի՞նչ կ'ըլլաս, Փոլիաննա,» հարցուց Օր. Փոլի, զրւ-
խարկն հանելով ու ջանալով մազերը ձեռքերով շտկել:

«Ոչ, ոչ, մօրաքոյր, մի՛ ըներ,» աղաչեց Փոլիաննա.
«ատոնց համար է որ կ'ըսեմ, անուշիկ պղտիկ զանգուր-
ները: Զես զիտեր որչափ աղուոր կ'երեաս այդպէս:
Ի՞նչ կ'ըլլայ, մօրաքոյր, թոյլ տուր անգամ մը որ մա-
զերդ շտկեմ, և ծաղիկ մը դնեմ:»

«Փոլիաննա:» Օր. Փոլիի ձայնը խիստ էր, մանաւանդ
անոր համար որ ակամայ յուզուեր էր: Ո՞վ կը խորհէր

հիմա իր մազերուն ի՞նչպէս ըլլալուն վրայ: Ո՞վ զինքն հիմա աղուոր կոչած ունէր, և կամ որո՞ւ փոյթն էր թէ աղուո՞ր էր կամ ոչ: Անկարողութեան զգացումը նորէն իր վրայ եկաւ, ու ձեռքը կոկորդին տարաւ: Փոլիաննա դարձեալ ոտքերուն մատներուն վրայ ցատկաելով պարել սկսաւ:

«Մի ըներ չըսիր-չըսիր, չըսիր: Բայլ է թոյլ պիտի տաս: Հիմա կ'երթամ սանտրդ կը բերեմ:»

«Փոլիաննա, Փոլիաննա,» պասաց Օր. Փոլի անոր ետեւէն, ու անոր հետեւելով վեր վազեց:

«Վեր եկար,» ըսաւ Փոլիաննա, երբ Օր. Փոլի իր սենեակը մտաւ: «Աւելի աղէկ, նայէ, սանտրը հոս ձեռքս է: Հոս հայելիին առջև նստէ, եթէ հաճիս: Ի՞նչ ուրախ եմ որ թոյլ տուիր որ մազերդ շտկեմ:»

«Բայց... ես... ես...» Օր. Փոլի չմնցուց ըսելիքը: Ինք ալ զարմացաւ որածին վրայ: Բայց կարող չեղաւ մերժել ու նստաւ: Փոլիաննա արդէն իսկ անոր մազերը քակեր և ուսն ի վար թափեր էր: Իր ճարպիկ, փափուկ մատները գործի սկսեր էին:

«Ո՞չ, ինչ հիմանալի մազեր ունիս,» շատախոսեց. «Քեզ անպէս գեղեցիկ պիտի ընեմ, որ ամէն մարդ, քեզի նայիլ պիտի ուզէ:»

«Փոլիաննա,» բացագանչեց Օր. Փոլի մազերուն ներքեւն: «Ես ալ չեմ դիտեր թէ ինչու կը թողում որ այսպիսի խննդ բաներ ընկաւ:»

«Բայց, մօրաքոյր, չի՞ս ուզեր որ ամէն մարդ քեզի նայի ու հաճոյք զգայ: Չի՞ս սիրեր ազուրը բաներու նայիլ: Ես միշտ երջանիկ կ'ըլլամ, երբ գեղեցիկ անձի մը երեսը տեսնեմ: Միւսները սիրու կը ցաւցնեն:»

«Բայց... բայց...»

«Մազ շտկելը շատ կը սիրեմ,» շարունակեց Փոլի-

աննա: «Ո՞չ, մօրաքոյր, միտքս բան մը ինկաւ, բայց գաղտուկ է, չեմ ըսեր: Անա, հիմա մազերդ շտկելու գործը զրեթէ լինցաւ: Կեցիր, վայրկեան մը երթամ գամ: Բայց պիտի չշարժիս, խօսք տուր, խօսք տուր: Մինչև գամ, տեղէդ մի շարժիր: Հայելիին մէջ ալ մի նայիր:» Ու դուրս վազեց: Օր. Փոլի թէև բան մը չըսաւ, բայց մարէն կ'ըսէր որ անշուշտ անմիջապէս պիտի քակէ Փոլիաննայի ըրածը, ու մազերը վերստին առաջուան պէս պիտի շտկէ: Ճիշտ այդ բոպէին, կարծես դիպուածով մը, Օր. Փոլի ինքզինք հայելիին մէջ տեսաւ, ու իր տեսածը պատճառ եղաւ որ իր այտերն աւելի վարդադոյն ըլլան:

Իրաւ իր տեսած գէմքը, գեռահաս անձի մը գէմքը չէր: Բայց հիմա որ յուզուած էր, այսերը վարդադոյն էին ու աչքերը կը փայէին: Դուրսի խօնաւ օդէն մազերը տակաւին թաց էին և ծալքեր կազմեր էին ճակտին շուրջ և հոս հոս գանգուր մը կ'ինար: Հայելիին մէջ տեսածն այնքան զարմացուց Օր. Փոլին որ բոլորովին մոռցաւ իր որոշումը մազերը քակելու մասին, մինչև որ վերջապէս Փոլիաննա ներս մտաւ: Օր. Փոլի գես շարժելու կարող չէր եղած, երբ Փոլիաննա կակուղ բանով մը անոր աչքերը կագեց ետեւէն:

«Փոլիաննա, Փոլիաննա, ի՞նչ կ'ընես,» գոչեց ան: Փոլիաննա խնդաց:

«Ո՞չ, կը տեսնես որ աչքերդ կագեցի, որպէս զի չգիտնաս թէ ի՞նչ կ'ընեմ: Կեցիր, մի շարժիր: Հիմա կը տեսնես:»

«Փոլիաննա, վերցուր սա բանը աչքերուս վրայէն,» ըսաւ Օր. Փոլի և ջանաց ոտքի ելլել: Նոյն միջոցին զգաց որ Փոլիաննա կակուղ, փափուկ բան մը կը տեղաւորէր իր ուսերուն վրայ: Երբ աւարտեց իր գործը, Փոլիաննա

շատ գոհ մնաց իր ըրածէն։ Մօրաքրոջ ուսկրուն վրա ձգեր էր հիանալի մետաքսեայ շալ մը, զոր նաևսի հետ սնտուկները շտկած ատեն գտեր էր։ Մէկ պակաս միայն նշմարեց, և Փոլիաննա դռնէն դուրս ազակեպատ պատշգամին նայելով տեսաւ որ այդ պակամն ալ կրնար լրացնել. վասն զի պատշգամին վանդակորմին փաթթուած տեսաւ ուշ մնացած կարմիր վարդ մը։ Զեռքէն բռնկով տարաւ մօրաքոյրը մեղմիւ դէպ ի պատշգամ։

«Փոլիաննա, ուր կը տանիս զիս, չեմ զար,» ըստ Օր. Փոլի՝ ետ ետ քաշուելով։

«Հոս, մօրաքոյր, պատշգամը, վայրկեան մըն ալ, ու այլևս կը վերցնեմ աչքիդ ծածկոցը. կ'աղաջեմ։» Փոլիաննա փրցուց վարդն ու. Օր. Փոլիի մազերուն մէջ խոթեց։ Ապա անոր աչքերուն վրայ կապուած թաշկինակին կապը քակեց, և զայն մէկ կողմ դրաւ։

«Ոհ, մօրաքոյր, հիմա նայէ, աղուոր չեղա՞ւ,» Օր. Փոլի վայրկեան մը զինովի պէս մնաց. Յետոյ զուրս նայեցաւ, մեղմ ծիչ մը արձակեց ու ներս վալեց. Փոլիաննա դարձաւ զուրս նայեցաւ այն կողմը ուր մօրաքոյրը կը նայէր, և տեսաւ որ կառք մը կայնած էր զրան առջև։ Իսկոյն ճանչցաւ զայն վարող անձը։

«Տոքթոր Զիլթըն, Տոքթոր Զիլթըն,» կանչեց Փոլիաննա զուաթօրէն, «ես հոս եմ, զիս տեսնել կ'ուզես։»

«Այս,» պատասխանեց բժիշկը ժապագին, «կը հաճիս վար զալ։» Փոլիաննա վար իջաւ ու տեսաւ որ բժիշկը կառքին մէջ իրեն կ'սպասէ։

«Հիւանդիս համար քեզ յանձնարարեցի, և եկա որ գեղագիրս ջինել տամ,» ըստ ան։ «Կու զա՞ս։»

«Ի՞նչ ըսել կ'ուզես, դեղարա՞ն պիտի երթանք։»

«Ոչ, այդ ըսել չեմ ուզեր։ Պարոն Փէնտըլթըն քեզ տեսնել կ'ուզէ, և քանի որ անձրեւը դաղրեցաւ, կառքս

բերի որ անոր տունը տանիմ քեզ։ Ժամը վեցին վերըստին տուն կը բերեմ քեզ։»

«Անչուշտ գալ կ'ուզեմ։ Երթամ մօրաքրոջս հարցնեմ,» ըստ Փոլիաննա։

«Բանի մը բոպէէն վերադարձաւ գլխարկը ձեռքը։ Բայց գէմքը լուրջ էր։ Երբ ճամբայ եւան, բժիշկն հարցուց, «Ի՞նչ կայ, մօրաքոյրդ չուզեց որ զաս։»

«Այս,» հառաչեց Փոլիաննա. «բայց կարծես թէ չափազանց զօրաւոր կերպով ուզեց որ զամ։ Երբ արտօնութիւն խնդրեցի, «Աղէկ, աղէկ, զնա, զնա, երանի՛ թէ առաջ երթայիր,» ըստ բժիշկը ջանաց ժամփիլ, բայց աչքերը շատ լուրջ էին. Քիչ ետքը հարցուց.

«Քիչ մը առաջ՝ վերը՝ գեղի հետ եղող անձը մօրաքոյրդ էր— պատշգամին մէջ տեսածու։»

«Այս, կ'երեւի թէ անոր համար բարկացաւ։ Ճիշտ նոր հագուեցուցեր էի զինք ու շան ալ վրան տուեր էի, և մազերուն մէջ վարդ մը խոթեր էի։ Շիտակ ըսէ, հիանալի չէ՞ր երեւար։»

Բժիշկը վայրկեան մը չպատասխանեց ու յետոյ հազիւ լսելի ձայնով ըստ։

«Այս, Փոլիաննա. ինձի ալ այնպէս երեւցաւ։»



ԳԼՈՒԽ ԺԷ

“ՎԵՐԻ ՊԵՍ ԲԱՆ ՄԸ”

Այս անգամ ձո՞ն Փէնտըլթըն ժպտով ողջունեց Փուաննան:

«Իրաւ, Օրիորդ Փոլիաննա, շատ ներողամիտ փոքրիկ անձնաւորութիւն մ'ես, եթէ ոչ՝ այսօր զիս տեսնել չէիր գար»:

«Ինչո՞ւ այլպէս կ'ըսէք, Պարոն Փէնտըլթըն: Մեծ ուրախութեամբ եկայ, ինչո՞ւ ուրախ ըլլայի»

«Վասն զի չափազանց անհամբոյր գտնուեցայ քեզի հանդէպ անցեալ անգամ, մանաւանդ զիս անտառը զտած օրդ, և տակաւին չնորհակալ անգամ եղած չեմ քեզի այն օրը ինծի ըսածներուդ համար Հիմա դուն ալ ինծի համամիտ չե՞ս որ այսքան ապերախտ գտնուելէս ետքը քու ինծի այցելելդ ներողամիտ ըլլալուդ ապաշոյց է»:

«Բայց ես ուրախ եմ որ քեզ զտայ այն օրը անտարին մէջ, այսինքն ոչ թէ ոտքդ կոտրած ըլլալուն... այլ...»

«Լաւ, լաւ,» ըսաւ ձո՞ն Փէնտըլթըն խնդալով, «լեզուդ երբեմն սխալ կ'ըսէ ըսելիքներդ, այնպէս չէ: Ասով հանդերձ կ'ուղեմ հիմա չնորհակալ ըլլալ քեզմէ ու ըսել որ այն օրը շատ քաջութեամբ վարուեցար: Նաև բերած պաղածոյիդ համար շատ չնորհակալ եմ:»

«Աղուո՞ր էր,» հարցուց Փոլիաննա:

«Շատ աղուոր էր: Այսօր ալ պաղածոյ բերի՞ր ինծի, զոր մօրաքոյր Փոլի չղրկեց,» յարեց ու խնդաց:

«Ո—ոչ, Պարոն,» պատասխնեց փոքրիկը վարանելով ու կարմրելով. «Կ'աղաչեմ, Պարոն: Այն օրը որ ըսի թէ

մօրաքոյրը չղրկեց, անքաղաքավար ըլլալու նպատակ չունէիւ»

Ճո՞ն Փէնտըլթըն չպատասխնեց: Աչքերն հեռուն յառած էր, կարծես ու ըիշ ըան կը դիտէր: Քիչ յետոյ երկար հառաչ մը արձակեց, և ապա դարձաւ Փոլիաննայի լաւ, լաւ, ես քեզ հոս կանչել չտուի որ առ ըսաւ, ռէւաւ, լաւ, ես քեզ հոս կանչել չտուի որ առ չեւզ տիրիմ: Ինծի նայէ, գնա այն սենեակը ուր հեռածայնը կը զանուի: Հոն քանդակուած տուփ մը պիտի զանիս մեծ պատահանին վարի դարակին վրայ: Գէթ զանիս մեծ պատահանին վարի դարակին վրայ: Գէթ զանիս ըլլալու է, եթէ այդ անտանելի սպասուհին վերցուցած չէ: Այդ տուփի հոս ինծի միբ: Ծանր է, բայց կրնաս վերցնել կարծեմ:»

«Այս, ես շատ ուժով եմ,» ըսաւ Փոլիաննա զուարթօրէն, և զուրս վազեց: Վայրկեան մը ետքը տուփը բերաւ: Ամէն կերպով հետաքրքրական կէս ժամ մը անցուց Փոլիաննա: Տուփը լիցուն էր տեսակ տեսակ զանձերով, զոր ձո՞ն Փէնտըլթըն իր տարիներու ճամբորդ ւթեանց միջոցին հաւաքած էր: Հաւաքածոյին ամէն մէկ կտորն անտարի բերուած շարք մը ոււունք, կամ թէ սև սաթի կտոր մը Հնդկաստանի մէջ գտնուած: Այս այցելութիւնը Փոլիաննայի համար ծայրէ ծայր հաճելի եղաւ: Բայց միՓոլիաննայի համար ծայրէ ծայր հաճելի եղաւ: Բայց մի այն տուփին մէջ գտնուած բաներուն վրայ չխօսեցան: Փոլիաննա ամէն բան պատմեց: Ան խօսեցաւ Նանսիի, իր արդի կետնըին, նոյն իսկ իր հեռաւոր տան ու հոն իր ապրած կետնըին վրայ երբ մեկնելու ժամանակն եկաւ, մարդը դարձաւ Փոլիաննայի ու ըսաւ ճայնով մը, զոր տակաւին բնաւ լսած չէր:

«Սիրելի պղտիկս, կ'ուզեմ որ յաճախ ինծի այցելութեան գաս կու գա՞ս: Տես, ես միսմինակ եմ ու ընկերանդ կարօտ: Այս ալ ըսեմ որ երբ անցեալ օր ո՞վ բութեանդ կարօտ: Այս ալ ըսեմ որ երբ անցեալ օր ո՞վ

ՔԱՅԱԴ հասկցայ, չուզեցի այլևս քեզ տեսնել։ Պատճառը այն է որ դուն ինձի յիշեցուցիր ինչ որ ես տարիներէ հետէ մոռնալ կը ջանամ։ Անոր համար ամէն անգամ որ բժիշկը կ'ուզէր որ գաս զիս տեսնել, ես կը մերժէի թիչ տեսնէն տեսայ որ քեզ տեսնելու փափաքս այնքան բուռն է որ, փոխանակ մոռնալ ուզածս մոռնալու, ա՛ տեղի կը յիշեմ։ Ուստի հիմա այլևս կ'ուզեմ յաճախ տեսնել քեզ։ Կու գա՞ս, փոքրիկս։»

«Ոհ, այս, անշուշտ, Պարոն Փէնտըլթըն,» ըսա-
Փոլիաննա, փայլուն ու կարեկցութեամբ լի աչքերով
նայելով տիսուր մարդուն։

«Ծնորհակալ եմ,» մրմիջեց մարդը մեղմիւ,
Երեկոյեան ճաշէն ետքը Փոլիաննա, խոհանոցին
սեմին վրայ նստած, Նանսիի պատմեց ձոն Փէնտըլթընի
քանդակազարդ տուփին ու անոր մէջ գտնուած բանե-
րուն վրայ։

«Զարմանալի բան է որ այդ մարդը ցուցուց քեզի
այդ ամէնը և անոնց վրայ խօսեցաւ, քանի որ ուէ մէ-
կու հետ չխօսիր բնաւ։»

«Ոհ, ոչ, Նանսի, ինք բնաւ դաժան չէ. միայն
երեսյթն այնպէս է,» ըսաւ Փոլիաննա։ «Չեմ հասկնար
թէ ինչո՞ւ ամէն անձ գէշ մարդու տեղ դրած է զայն։
Եթէ մարդիկ ձանչնային զինք, վսահ եմ որ աւրբեր
կարծիք պիտի ունենային։ Կարծեմ մօրաքոյրս ալ շատ
չսիրեր։ Միտքդ է որ այն օրը պաղածոն չուզեց զրկել։»

«Եհ, կարծեմ պատճառն այն է որ՝ պարտակա-
նութիւն՝ չէր համարեր այդ բանը։ Սակայն չեմ հասկը-
նար թէ ինչպէս եղաւ որ այդ մարդն այդպէս սէր կա-
քեց քեզի։ Ըսել չեմ ուզեր թէ սիրուելիք մէկը չես,
բայց պլտիկի երես նայող մարդու չնմանիր, անոր համար
կ'ըսեմ։»

«Զիս կը սիրէ,» ըսաւ Փոլիաննա ժպտելով, «միայն
թէ ոչ միշտ։ Այսօր ըսաւ թէ ատեն մը եղաւ երբ զիս
բնաւ տեսնել չէր ուզեր, քանզի իր մոռնալ ուզած մէկ
բանը կը յիշեցնեմ եղեր։»

«Ի՞նչ ըսիր, ի՞նչ ըսիր,» հարցուց Նանսի ականջնե-
րը սրած։

«Զըսաւ թէ ի՞նչ էր այդ բանը,» ըսաւ Փոլիաննա։
«Գաղտնիքն է,» մրմնչեց Նանսիր։ «անոր համար
քեզ առաջին անգամ տեսնելուն պէս սիրեց։ Վէպի պէս
բան մը։ Ես շատ վէպեր կարդացած եմ, ուր գաղտնիք-
ներու վրայ կը խօսուի։ Անոր ամէն խօսքերը պատմէ
տեսնեմ։»

Փոլիաննա պատմեց։ Երբ լմնցուց, Նանսի երկայն
շունչ մը առաւ։

«Հիմա ամէն բան հասկցայ,» եզրակացուց յալթա-
կան շեշտով, և միենոյն ատեն վախով ետին նայելով։
«Մտիկ ըրէ, ձոն Փէնտըլթըն ժամանակին Օր. Փոլին
սիրած և անոր հետ նշանուած ըլլալու է։»

«Բայց, Նանսի, չկրնար ըլլալ. մօրաքոյրս հիմա
բնաւ չսիրեր զայն։»

«Անշուշտ, ոչ,» ըսաւ Նանսի արհամարհանօք. «իսրն-
գիրը հոս է արդէն։ Յետոյ իրարու հետ աւրուած ըլլա-
լու են։» Փոլիաննա դեռ չէր հաւատար, ու Նանսի
պկաւ աւելի մանրամանօրէն պատմել։

«Մտիկ ըրէ որ ըսեմ. սապէս եղած ըլլալու է։
Քու գալէդ քիչ առաջ Պարոն Թովմաս ըսաւ ինձի թէ
Օր. Փոլի ատենօք նշանած մը ունէր։ Այս ատեն ես
չհաւատացի, բայց Պարոն Թովմաս ըսաւ որ այդ մարդը
հոս քաղաքին մէջ կ'ապրի։ Հիմա հասկցանք անշուշտ։
Զէ՞ որ Պարոն ձոն Փէնտըլթըն զաղտնիք մը ունէ
կեանքին մէջ։ Զէ՞ որ այդ շքեղ առւնին մէջ փակուած

նոտած է ու մարդու հետ չխօսիր: Զէ՞ որ յուզուեցաւ երբ ըսկիր թէ զուն Օր. Փոլիի քրոջն աղջիկն ես, և հիմա ալ խոստովանեցաւ թէ մոռնալ ուզած մէկ բանը կը յիշեցնես իրեն, Ո՞վ ալ ըլլայ՝ կրնայ հասկնալ թէ այդ մոռնալ ուզածը Օր. Փոլին է: Գիտես որ Երիորդն ալ անոր պաղածոյ դրկել չուզեց: Երեսիդ վրայի քթիդ չափ որոշ է ամէն բան, այնպէս չէ:»

«Օ՛-օ՛-օ՛ն,» շնչեց Փոլիաննա, «բայց, Նանսի, եթէ երեմն իրար սիրած ըլլային, հաշտուած կ'ըլլային յետոյ ուրախ պիտի ըլլային հաշտուելու, այնպէս չէ:» Նանսի արհամարհական շեշտով մը ըստւ.

«Դուն իրար սիրոզ նշանածներու վրայ բնաւ բան չես գիտեր: Դեռ պղափիկ են, գիտցիր որ եթէ կայ դասակարգ մը անձերու որ այդ քու ուրախութեան խաղդ չեն կրնար խաղաւ, այն ալ իրարու հետ գժառուած զոյգերն են: Զէ՞ որ միշտ դաժան ու խոժոս է մարդը, ու Օրիորդն ալ...» Յանկարծ լոեց Նանսի, երբ յիշեց թէ պղտիկ աղջկան մօրաքրոջ վրայ կը խօսէր:

«Եթէ կրնաս այնպէս շտկել գործը որ անոնք ալ այդ խաղդ խաղան, քիչ գործ տեսած չես ըլլար: Բայց վախնամ աշխատութիւնդ պարապը երթայ:»

Փոլիաննա չպատասխանեց, բայց երբ քիչ մը ետքը ներս գնաց, շատ խոհուն դէմք մը ունէր:

ԳԼՈՒԽ ԺԸ

ՀԱՏՈՒԱԾԱԿՈՂՄԵՐԸ

Օդոստոսի տաք օրերը կ'անցնէին: Փոլիաննա յանախ բլուրին վրայի մեծ տունը կ'այցելէր, և սակայն զոհ չէր իք այցելութիւններէն: Իրաւ, Ճռն Փէնտըլթըն իր հետ կը խօսակցէր, ու շատ զարմանալի ու գեղեցիկ բաներ կը ցուցնէր, ու ինք ալ Փոլիաննայի խօսակցութիւնը սիրով մտիկ կ'ընէր: Բայց շատ անգամ խօսելու մրջոցին յանկարծ վեր կը նայէր Փոլիաննա, և կը տեմսէր որ մարդը ցաւագին ու տժգունած գէմքով աշխարը զոց պառկած էր: Ուստի տարակոյսի մէջ կը մնար թէ արդեռք իր խօսակցութիւնն էր որ այդ վշտագին արտայայտութիւնը կը պատճառէր:

Փոլիաննա կ'ու զէր Պարոն Փէնտըլթընի ալ պատմել ուրախ ըլլալու իր խաղը, բայց մինչեւ հիմա բնաւ առիթ չէր եղած այդ մասին խօսելու: Այս բնաւ տարակոյս չունէր թէ այս մարդը իր մօրաքրոջ նախկին նշանածն էր: Ուստի սիրալից սրտին բոլոր ուժովը կը վափաքէր որ կարենար բան մը ընել, որպէս զի երկուքն ալ փոխանակ այսպէս միայնակ ու տիսուր ապրելու, երջանիկ ըլլային: Թէ ի՞նչ կրնար ընել, չէր գիտեր տակաւին: Յաձախ իր մօրաքրոջ վրայ կը խօսէր Ճռն Փէնտըլթընի, և ան քաղաքավարօրէն մտիկ կ'ընէր: Սակայն յայտնի կերպով կը սրտնեղէր, ու երեմն ծալըական ժպիտ մը կ'ունենար: Ուրիշ ատեններ կը ջանար Ճռն Փէնտըլթընի վրայ խօսիլ իր մօրաքրոջ: Սակայն այս վերջինը մտիկ ընել անգամ չէր ուզեր, և միշտ կը փոխէր խօսքը: Բայց Օր, Փոլի սօվորութիւն ըրած էր այսպէս նիւթը փոխել:



երբ Փոլիաննա ուրիշներու վրայ խօսէր: Զոր օրինակ, երբ խօսէր Տօքթ. Զիլթընի վրայ, իրօք կարծես Օր. Փոլի մասնաւոր հակառակութիւն մը կը ցուցնէր Տոքթ. Զիլթընի դէմ: Օր մը, երբ Փոլիաննա հարբուխ եղած էր, Օր. Փոլի ըստ,

«Եթէ մինչև իրիկուն աւելի աղէկ չըլլաս, բժիշկ կանչել պիտի տամ:»

«Իրա՞ւ, ուրիմն չեմ աղէկնար. վասն զի Տոքթ. Զիլթընը շատ կը սիրեմ:» Մօրաքրոջ դէմքը տարօրինակ արտայայտութիւն մը տուաւ:

«Ոչ, Փոլիաննա, Տոքթ. Զիլթըն պիտի չգայ,» ըստ խստօքն, «ան չէ սեր ընտանեկան բժիշկը եթէ հարբուխտ գէշնայ, Տոքթ. Ուարըն պիտի գայ:»

Փոլիաննայի հարբուխը չգէշցաւ ու Տոքթ. Ուարըն ալ չեկաւ:

«Գոստուի վերջերն առտու մը Փոլիաննա Պարոն Փէնտըլթընի այցելութեան դացած էր, երբ նշմարեց որ անկողնին բարձին վրայ հիանալի գոյներ ունեցող ճառագայթներ թափուէր էին ոսկեգոյն. կապոյտ ու կանաչ՝ եղերուած բոցավառ կարմիրով ու մանիշակագոյնով: Խօսքը կիսատ թողուց ու ապշած հիացումով դիտել սկսաւ այս գեղեցիկ երեսոյթը:»

«Պարոն Փէնտըլթըն, իրական ծիրանի գոտի մէ այս, փոքրիկ ծիրանի գոտի մը, որ քեզի այցելութեան եկեր է,» բացագանչեց, մեղմիւ ձեռքերը ծափելով, ոբայց ինչպէս կրնայ ներս մտած ըլլալ:»

Ճոն Փէնտըլթըն, որ այդ առտուն մասնաւորապէս ախուր ու անհամբոյր էր, խնդաց:

«Կ'երեսի թէ սա պատուհանին քով կախուած ջերմաչին ապակիին անկիւնին ներս եկած է: Պէտք չէ որ արեին մէջ կախուի ան, բայց առաւօտներն արե կու գայ անոր վրայ:»

«Ի՞նչ, արեւը կը շինէ ասիկա: Եթէ ջերմաչափն իմս ըլլար, մինչև իրիկուն արեին մէջ կը կախէի, որպէս զի ծիրանի գոտի շինէ:»

«Ջերմաչափն ի՞նչ օգուտ պիտի ունենար այն ատեն,» ըստ մարզը ինդալով: «Օգին որչափ տաք կամ պաղ ըլլալն ի՞նչպէս կը հասկնայիր, եթէ ջերմաչափը միշտ արեին մէջ ըլլար:»

«Ասոր համար հոգ պիտի չընէի բնաւ,» պատասխան ց Փոլիաննա: «Օգին տաք կամ պաղ ըլլալը բնաւ տարբերութիւն չըներ, եթէ մարդ միշտ ծիրանի գոտիի մէջ ապրի:»

Մարզը դարձեալ ինդաց, ու երբ Փոլիաննայի երջանիկ զէմբը տեսաւ, կարծես նոր բան մը ինկաւ միտքը ու իր քովի զանգակն հնչեցուց:

«Նորա՛,» ըստ երբ տարիքուն սպասուհին սեմին վրայ երեւցաւ, «հիւրանոցի մհծ պղնձէ մոհակալներէն մէկը ինծի բեր:»

«Շատ աղէկ, Պարոն,» ըստ կինը զարմացած: Վայրկեան մը ետքը փերազարձաւ, ու ներս մտած ատեն քաղցր հնչիւն մը լսուեցաւ: Այդ ձայնը մոմակալին շուրջ կախուած ապակիէ հատուածակողմերէն կու գար, որոնք չարժելով իրար կը զարնուէին:

«Ծնորհակալ եմ, հոս սեղանին վրայ դիր,» ըստ մարզը, «Թեկ մը դերձան առ ու պատուհանին մէկ կողմէն միւսն հաստատէ: Հիմա վարագոյրը քաշէ: Կը բաւէ, չնորհակալ եմ, լաւ է,» ըսելով վերջացուց խօսքը երբ կինն հնապանդեցաւ: Ս կասուհին գուրս ելաւ, ճոն Փէնտըլթըն ժպտուն դէմքով Փոլիաննայի դամնալով ըստւ: «Հիմա կը հաճիս սա մոմակալը հոս բերել:» Փոլիաննա երկու ձեռքերով զգուշութեամբ բանեց և տարաւ: Մարզը մէկրէ մէկիկ հանեց հատուածակողմերն ու շարաց վերմակին վրայ:

«Հիմա, սիրելիս, ասոնք մէկիկ մէկիկ տար կախէ Նորայի հաստատած դերձանին վրայ, Քանի որ ծիրանի

գօտի մէջ ապրիլ կը փափաքիս, ունչք ալ պէտք է ծի
րանի գոտի մը շինենք քեզի համար:»

Փոլիաննա հազիս երեք հատուածակողմ կախեր էր
զերձանին վրայ, երբ սկսաւ տեսնել ինչ որ պիտի պա-
տահէր և այնքան իրար անցաւ ուրախութենէն որ մատ-
նելն սկսան դողալ ու հազիս կրցաւ մնացածները կա-
խել երբ աւարտեց իր այդ գործը, երջանկութեա
ճիչ մը արձակեց, ու ես ես գնաց որ աւելի աղջկ տես-
նէ հանալի երեսյթը: Շքեզօրէն կահաւորուած խոշո-
քայց տխուր սենեսակը պարիկներու աշխարհ մը դարձե
էր: Ամէն կողմէ կը փայլէին ծիրանի գօտիները, գոյնզգոյն
կանաչ, կապուտ, կարմիր:

«Օհ-օհ-օհ, ինչ հիմուալի է,» չչնչից Փոլիաննա և
ապա յանկարծ խնդաց գոչելով, «կարձես արեն անզամ
մեր խաղը խաղալու ելեր է:»

«Ի՞նչ ըսել կ'ուզես:»

«Ոհ, մոռցայ որ ես ատկաւին քեզի բան մը չեմ
ըսած ուր խաղին վրայ:»

«Ուրեմն, ըսէ տեսնեմ:»

Եւ դարձեալ Փոլիաննա պատմեց ամէն բան պուպ-
րիկին աեղ եկած անթացուպերէն սկսեալ: «Այս է ամէ-
նը,» ըսաւ հառաչելով, երբ փերջացուց: «Ա՛լ հիմա զիտես
թ է ինչ ըսել ուզեցի, երբ ըսի որ արեն ալ մեր խաղը
կը խաղայ:»

Վայրկեան մը լուս մնացին, յետոյ անկողնէն ցած
ու դողդոջուն ձան մը ըսաւ,

«Ես կը խորհիմ թէ ամէնէն գեղեցիկ հատուածա-
կողմը դուն ես, Փոլիաննա:»

«Ոհ, բայց ես այսպիսի գեղեցիկ դոյներ չեմ ցուցներ,
ոչ կարմիր, ոչ ալ կապոյտ: Արեւն իմ վրաս ծագելով
միայն ցաներս կը շինէ: Մօրաքոյրս ըսաւ որ արել կը
ինէ զանոնք:»

Մարդը քիչ մը խնդաց: Բայց Փոլիաննա զարմանու-
քով նշմարեց որ խնդուքը շատ նման էր հեկեկանքի:

ԳԼՈՒԽ ԺԹ

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԲՈՆ ՄԸ

Սեպտեմբեր ամսուան մէջ Փոլիաննա սկսաւ դպրոց
յաճախել: Փոլիաննա իր նոր զբաղութիւններուն բերմամբ
առաջուան չափ ժամանակ չէր գտնիր այցելութիւններ
տալու համար, և սակայն իր հին բարեկամները չմոցաւ:
Ամէնէն աւելի դժգոհ մնացողը ձն Փէնտրլթըն էր: Շա-
բաթ կէսօրէ մը ետքը յանկարծ ըսաւ ան,

«Ինձի նայէ, Փոլիաննա, այս օրերս երեսդ տեսած
չունիմ: Ասանկ չըլար, կ'ուզեմ գալ հետս բնակիր» Փոլիաննա խնդաց: «Աս ինչ զարմանալի մարդ է,» ըսաւ
ինքնիրեն:

«Ես այնպէս զիտէի որ գուն քու շուրջդ մարդ
չես ուզեր,» ըսաւ, Մարդը գէմքը փոխեց և ըսաւ,

«Այս, ատենօք այնպէս էր, երբ զեռ սորված չէի
այս հիմանալի խաղդ: Հիմա մարդ կ'ուզեմ քովս:»

«Ոհ, զուն բնաւ լաւ չես խաղար խաղը: Դուն ալ
տես, բանի մը համար ալ իրապէս ուրախ չես,» զան-
ատեցաւ Փոլիաննա: Ձն Փէնտրլթընի գէմքն յանկարծ
րջացաւ:

«Անոր համար է որ քեզի պէտք ունիմ, պղտիկս,
որ խաղդ խաղալ սորվիմ, չի՞ս զար ինձի,» ըսաւ, Փոլի-
աննա զարձաւ և անոր երեսը նայեցաւ զարմացած:

«Պարոն Փէնտրլթըն, իրօք, իրան ըսել կ'ուզես:»

«Բայց անչուշտ իրաւ կ'ըսեմ, քեզ քովս ունենալ
կ'ուզեմ, կու զամանա:»

Փոլիաննա դող ելաւ:

«Պարոն Փէնտրլթըն, չեմ կընար — գուն ալ զիտես

որ չեմ կընար, ես-ես իմ մօրաքրոջս եմ» Մարդուն
գէմքին գրայէն անցաւ ստուեր մը որ Փոլիաննայի հա-
մար անհասկնալի էր, և տպա կատաղի շարժումով մը,
զլուխր վեր առաւ ու ըսաւ,

«Բնաւ իր չես,» ու յետոյ աւելի մեզմ ձայնով
յարեց: «Կարելի է ան թոյլ կու տայ որ գաս: Եթէ ան ուզէ,
այն ատեն կու գաս:» Փոլիաննա սկսաւ խորուսկ խորհիլ:

«Մօրաքոր Փոլի ինծի նկատմամբ շատ բարի գըտ-
նուած է: Գիտե՞ս, երբ մէկը չունէի, ան զիսներս առաւ:»

Դարձեալ նոյն մութ ստուերն անցաւ Փէնաըլթընի
երեսին վրայէն: Բայց այս անգամ, երբ խօսիլ սկսաւ,
իր ձայնը շատ ցած ու շատ տխուր էր:

«Փոլիաննա, երկար տարիներ առաջ մէկը կար զոր
շատ կը սիրէի: Յոյս ունէի որ օր մը զինք այս տունս
կընամ բերել: Բայց չկրցայ Անկէ ի վեր այս գորչ քա-
րերու ահազին կոյտը միայն շնչք մը մնաց, տուն մը
չեղաւ բնաւ: Կնոջ մը ձեռքն ու սիրտը պէտք են, կամ
տղու մը ներկայութիւնը, որպէս զի շնչք մը տուն ըլլայ:
Փոլիաննա, ես ոչ մէկն ունեցած եմ և ոչ միւսը: Աւ
հիմա որ քեզի ըսի ասոնք, կու գաս ինծի, սիրելիս:»

Փոլիաննա վեր ցատկեց. գէմքը կը ճառագայթէր:

«Պարոն Փէնաըլթըն, ըսել կ'ուզես որ մինչև հիմա
կ'զգա՞ս թէ երջանիկ պիտի ըլլայիր, եթէ ունեցած ըլ-
լայիր այդ կնոջ ձեռքն ու սիրտը:»

«Ա-ա-անցուշ, Փոլիաննա:»

«Ո՛րշափ ուրախ եմ, հիմա ամէն բան շտկուեցաւ,»
շնչեց փոքրիկ աղջիկը: «Երկուքս միասին կ'առնես, կը
լմնայ կ'երթայ, և ա զա մինչև վերջը երջանիկ կ'ալլամք:»

«Երկուքդ ալ,» կրկնեց մարդը ապլած:

Տարակոյսի ստուեր մը անցաւ Փոլիաննայի դէմքին
վրայէն:

«Արդար տակաւին մօրաքոյր Փոլի հաշտուած չէ,
բայց գտահ եմ որ եթէ ճիշտ ինծի ըսած բառերովք
պարզես անոր ինչ որ սրտիդ մէջ կայ, կրնաս շահի

զայն: Ու յետոյ երկուքս մէկտեղ կու գանք քեզի, չըլլա՞ր:»
Մարդուն աչքերը սարսափով յեցուեցան:

«Մօրաքոյրդ հոս գայ,» գոչեց ան: Փոլիաննա լայն-
լայն բացաւ աչքերը:

«Դ՞ո՞ւն հոն գալ կ'ուզես,» հարցուց ան տիրաւ, անոր-
տունը ասոր չափ գեղեցիկ չէ, բայց աւելի մօտ է...»

«Փոլիաննա, ի՞նչ բանի վրայ կը խօսիս,» հարցուց-
մարդը մեղմութեամբ:

«Պարզապէս կը խօսիմ այն տան վրայ ուր պիտի-
բնակինք,» պատասխանեց Փոլիաննա զարմացած:

«Նախ կարծեցի թէ այս տան վրայ կը խօսէիր: Հսիր
թէ հոս էր որ կ'ուզէիր ունենալ մօրաքրոջս ձեռքը և
սիրտը, որպէս զի քեզի համար տուն մը ըլլար այս-
կ....» Մարդն անհասկնալի բացազանչութիւն մը արձա-
կեց ու տժգունած՝ կոթնեցաւ բարձերուն:

«Բժիշկը եկաւ, Պարոն,» ըսաւ գոնէն սպասուհին-
ճիշտ նոյն բոպէին:

Փոլիաննա անմիջապէս ոտքի ելաւ: Մարդը տենդու-
շարժումով մը աղջկան դարձաւ ու ըսաւ,

«Փոլիաննա, երկինքի սիրոյն, ըսածներուս վրայ մէ-
կուն բան մը չըսես:»

Փոլիաննայի այտերը փոսիկ փոսիկ եղան, երբ ժըպ-
տելով ըսաւ,

«Անշուշտ ոչ, այդչափ խելք չունի՞մ որ չգիտնամ-
թէ դուն ինքդ կ'ուզես ամէն բան անձամբ ըսել իրեն:»
Եւ դուրս վազեց:

Ճոն Փէնաըլթըն թուլացած՝ նորէն աթոռին բարձե-
րուն վրայ նետեց ինքպինք:

«Ի՞նչ կայ, ի՞նչ եղար,» հարցուց լմիչկը մատներն
հիւանդին տարօրինակօրէն արագ նետող բազկերակին-
վրայ գնելով: Ճոն Փէնաըլթըն ժ գտեցաւ ու ըսաւ.

«Բան չկայ, կ'երեւի թէ յանձնարարած զօրացուցիչ
զեղէդ չափէն աւելի առի,» ըսաւ խնդալով ու աչքերով՝
հետեւելով Փոլիաննայի, որ պարտէզէն դուրս կ'ելէր:

ԳԼՈՒԽ Ի

ԱԼԵԼԻ ԶՈՐՄԱՆԱԼԻ ԲԱՆ ՄՅ

Յաջորդ Կիրակի օր, Փոլիաննա Կիրակոսորեայ գըպրոցէն տուն կը զառնար երբ Տօքթ. Զիլթըն, որ կառքով նոյն ճամբէն կ'անուէր, անոր հանգիպեցաւ ու կառը կեցուց:

«Եկուր կառքս, քեզ տուն տանիմ,» առաջարկեց ան. «արդէն քեզ տեսնել կու զայի: Պարոն Փէնտըլթըն յատուկ լուր զրկեց որ այս կէսօրէ վերջ անպատճառ իրեն ացցելես: Շատ կարեւոր ըսելիք ունի եղեր:»

«Այս, գիտեմ, կ'երթամ,» ըսաւ Փոլիաննա երջանիկ ժպիտով: Բժիշկը զարմանքով նայեցաւ անոր երեսը և ըսաւ ժպտագին,

«Կեցիր նայիմ, կարելի է հրաժան չտամ որ երթաս: Երէկ փոխանակ հանգարտեցնելու ա'լ աւելի յուղեր էիր զայն:»

Փոլիաննա խնդաց:

«Յանցանքն իմս չէր, մօրաքրոջս էր:»

«Մօրաքրոջդ.» բացագանչեց բժիշկը ցնցուելով:

Փոլիաննա նորէն խնդաց: «Այս, աղուոր վէպի նման պատժութիւնմ'է, . . քեզի, քեզի կ'ըսեմ,» ըսաւ յանկարձ: «Պարոն Փէնտըլթըն ինծի ըսաւ որ մարդու մը բան չըսեմ, բայց անչուշտ ըսել ուղեց որ մարաքոյրս չիմանայ: Քու գիտնալդ հոգ չէ:»

«Մօրաքրոյրդ:»

«Այս, անշուշտ. ինք կ'ուզէ անձամբ ըսել անոր ամէն բան, Զիրար սիրողներն այնպէս կ'ընեն:»

«Զիրաք սիրողները, զոչեց բժիշկը, և այնպէս քաշեց սանձերը որ ձիերը վեր ցատկեցին:

«Այս,» ըսաւ Փոլիաննա, «ես չէի գիտեր, մինչև որ նանսի ամէն բան ինծի պատմեց: Ան ըսաւ որ մօրաքոյրս տարիներ առաջ նշանած մը ունէր, որուն հետ կոիւ ըրած էր: Առաջ չէինք գիտեր թէ Պարոն Փէնտըլթընն է: Դուն գիտէրո՞ր:» Բժիշկն հանգարտեցաւ յանկարձ և խաղաղ ձայնով մը ըսաւ,

«Ոչ, չէի գիտեր:»

Փոլիաննա շարունակեց խօսիւ: Այլեւս տունին մօտենալու վրայ էին:

«Այս, ես շատ երջանիկ եմ, ամէն բան շտկուելու վրայ է: Երէկ Պարոն Փէնտըլթըն ըսաւ ինծի թէ տեսնոք կնոջ մը սիրտն ու ձեռքը ուղած էր: Յետոյ իմացայ որ հիմա ալ զեռ կ'ուզէ ատոնք, ու քանի որ կ'ուզէ հաշտուիլ, այլեւս ամէն բան շտկուած կը սեպուի: Կամ մենք կ'երթանք հոն բնակիլ, կամ Պարոն Փէնտըլթըն կու զայ հոս Մօրաքրոյր Փոլիի ու ինծի հետ ապրիլ: Երաւ, տակաւին մօրաքրոջս բան մը չենք ըսած, ու կարգադրուելիք շատ բան կայ, և կ'երեւի թէ այդ պատճառով զիս տեսնել կ'ուզէ:» Բժիշկը խորհրդաւոր կերպով մը ժպտեցաւ:

«Այս, իրաւ ես, հասկցայ, բնական է որ անպատճառ քեզ տեսնել կ'ուզէ,» ըսաւ և կառքը կեցուց զրան առջև:

Կէսօրէ ետքը, երբ Փոլիաննա ձոն Փէնտըլթընի սենեակը մտաւ, տեսաւ որ ջղագրզիս զիձակ մը ունէր:

«Փոլիաննա՛,» սկսաւ ան անմիջապէս, «բոլոր գիշերը չանացի հասկնալ թէ ի՞նչ ըսել ուղեցիր երէկ, երբ ըսիր որ մօրաքրոյդ ձեռքն է որ կ'ուզէի: Ուրկէ հանցիր այդ զաղափարը:»

«Չէ՞ որ ատենօք գուր նշանածներ էիր: Շատ ուրախ կայ, որ զպացումներդ տակաւին փոխուած չեն:»

«Եղանաձներ... Մօրաքոյրդ և ե՞ս...»

«Բայց անանկ չէ, Պարոն Փէնտըլթըն, Նանսի այնպէս ըստաւ»

Մարդը խնդաց:

«Իրա՞ւ, վախնամ Նանսի չգիտեր եղեր—այդչափուա
«Ուրեմն զիրար չէ՞ք սիրեր» Փոլիաննայի դէմքի
արտայատութիւնն ու ձայնը ողբերգական էին:

«Երբեք:»

«Ես ալ կարծեցի որ վէպի պէս պիտի ըլլայ ամէն
քանի»

Մարդը պատասխան չտուաւ:

«Ոհ, աւա՛ղ, ես ալ ուրախացեր էի որ անոր հետ ես
ալ քովդ պիտի դայի:»

«Խոկ, հիմա՞ չե՞ս գար,» հարցուց մարդն առանց
գլուխը դարձնելու:

«Անշուշտ ոչ, ես մօրաքոյրինն եմ:» Այս անգամ
մարդը կատաղի շարժումով մը անոր դարձաւ:

«Փոլիաննա, գեռ անորը չեղած՝ դուն քու... մօրդ
էիր, այնպէս չէ: Տարիներ առաջ ես քու մօրդ ձեռքն
ու սիրոն է որ կը խնդրէի:»

«Մայրիկի՞նս:»

«Այո, բնաւ միտք չունէի քեզի ըսելու. բայց թե-
րեւս վերջապէս հիմա պէտք էր որ ըսէի:» Ճոն Փէնտըլ-
թընի դէմքը ճեփ ճերմակ եղեր էր, և յայտնի էր որ
դժուարութեամբ կը խօսէր: «Ես սիրեցի... մայրդ... բայց
ան զիս... չսիրեց... ժամանակ մը վերջը ան զնաց...
հօրդ հետ գնաց: Այն ատեն հասկցայ միայն թէ... որ-
քան կը սիրեմ եղեր զինք: Կարծես բոլոր աշխարհը
սեւցաւ ինծի համար... բայց հիմա ձգենք այդ: Երկար
տարիներ դաժան, բարկացոտ, անհամբոյր, չսիրուած ծե-
րացած մարդու մը կեանքով ապրեցայ... թէեւ տակա-

շին յիսուն ալ չեմ: Եւ ահա օր մը դուն, Փոլիաննա,
քու սիրած հատուածակողմերուգ պէս երեւցար կեան-
քիս ճամբուն վրայ, ու իմ մութ աշխարհս գունաւորե-
ցիր քու երջանիկ ոգիիդ կարմիրովն ու կապայտովչ
թիչ մը ետքը, երբ հասկցայ թէ ո՛վ էիր, այեւս տեսնել
չուզեցի քեզ: Յթիւն չէի ուզեր իմ վիշտա: Յետոյ միտքս
փոխեցի. իսկ հիմա այլեւս միշտ իմ քովս կ'ուզեմ ու-
նենալ քեզ: Փոլիաննա, հիմա որ ամէն բան իմացար,
չե՞ս դար ինծի:»

«Բայց, մօրաքոյրս...»

Փոլիաննայի աչքերն արցունքով լի էին:

Մարդն անհամբեր շարժում մը ըրաւ:

«Հապա ե՞ս, ինչպէս կ'ուզես որ ուրախ ըլլամ
որևէ բանի համար: Չե՞ս հասկնար, Փոլիաննա, որ միայն
քեզ ճանչնալէս ետև է որ ողջ ըլլալուս համար ան-
գամ սանկ քիչ մը ուրախութիւն կ'զգամ: Եթէ դուն
գաս իմ փոքրիկ աղջիկս ըլլալ, այն ատեն ամէն բանի
համար ալ ուրախ պիտի ըլլամ, իսկ քեզի համար ամ-
բողջ կրցածս պիտի ընեմ որ երջանիկ ըլլաս Ունեցած
ստակիս ամէն մէկ փարան այդ նկատակին պիտի զոր-
ծածեմ: Ոհ, փոքրիկս, առանց քեզի չեմ կրնար ապրիլ:
Եթէ երբեք... երբեք կ'ուզես որ քու ուրախ ըլլալու
խաղդ խաղամ, Փոլիաննա, պէտք է որ դուն դաս ու
հետս խաղաս զայնու:

Փոքր աղջիկը շուարած մնաց:

«Բայց մօրաքոյրս շատ բարի եղած է ինծի,» սկսու-
ըսել: Մարդը կտրուկ կերպով ընդմիջեց զայն.

«Անշուշտ բարի գտնուած է, բայց կ'ապահովցնեմ
քեզ թէ ան ինծի չափ պէտք չունի քեզի:»

«Ինչո՞ւ այսպէս կ'ըսես, վատան եմ որ ուրախ է
որ...»

«Ուրախ», կրկնեց մարդը, ա՛լ համբերութիւնը հատած: «Գրաւ կը գնեմ որ Օր. Փոլի որևէ բանի համար ուրախ ըլլալ չգիտեր: Գիտեմ, ամենայն հաւատարմութեամբ կը կատարէ իր պարտականութիւնները: Շատ պարտաճանաչ կ'ու է. փորձառարար տեղեակ եմ իր պարտաճանաչութեան: Իրաւ, կ'ընդունեմ որ վերջին տամնքինդ տարիները շատ տեսած չունիք զինք, բայց առաջ լաւ ճանչցած եմ և ուրախ տեսակն չէ ան: Փոլիաննա, չգիտեր ի՞նչպէս ուրախ ըլլալու է: Իսկ քու ինձի հետ բնակելու խնդրին գալով՝ զնա հարցուր իրեն և տես թէ կ'ուզէ որ զաւ եւ, ա՛ն, փոքրիկո, իմ անուշիկ փոքրիկո, շատ պէտք ունիմ քեզի,» ըսելով վերջացուց դոզդովուն ու յուզուած ձայնով:

Փոլիաննա խոր շունչ մը տուաւ և ոտքի ելաւ:

«Աղէկ,» ըսաւ ան, «կերթամ կը հարցնեմ անոր: Բաել չեմ ուզեր որ չեմ ուզեր զալ և քովդ կենալ: Շատ կ'ուզեմ, բայց...» լոեց ու բոպէ մը ետքը աւելցուց. «Աղէկ որ երէկ բան մը չըսի իրեն, քանի որ երէկ կը կարծէի թէ զայն ալ կ'ուզեն:»

«Այս, Փոլիաննա, շատ պէկ ըրիր որ բանմը չըսիր:»

«Միայն Տոքթորին բախ, բայց այն նոզ չէ:»

«Տոքթորին,» բացազնչեց ձօն Փէնտրլթըն ցնցուած, «Տոքթոր Զիլթընի:»

«Այս, անո՞ր, այսօր երբ զիս բերել եկաւ... այն ատեն ըսի:»

«Ո՞ս, տալէ աւելի...»

Յանկարծ ելաւ նստաւ: «Բաէ, նայիմ, Տոքթորին ի՞նչ ըսաւ, հարցուց աշխուժիւ:

«Չեմ յիշեր, կարծես թէ բան մըն ալ չըսաւ: Կեցիր, ըսաւ որ կրնար երեւակայել թէ ինչու այսօր այնքան աճապարանօք զիս տեսնել կ'ուզէիր:»

«Այդպէս ըսաւ,» և Փոլիաննա չհասկցաւ թէ ի՞նչու Պարսն Փէնտրլթըն յանկարծ խորհրդաւոր կերպով մը խնդաց:

ԳԼՈՒԽ ԻՍ.

ՀԱՐՑՈՒՄԻ ՄԲ. ՊԱՏԱՍԽԱՆՈՒՅԻ

Երբ Փոլիաննա ձօն Փէնտրլթընի տունէն ելաւ, սկսաւ ըլու ըն ի վար ածապարելով քալել, վասն զի երկինքը կ'ամպոտէր և մօտալուտ փոթորիկի մը նշանները կ'երեւէին: Կէս ձամբան անոր զիմաց ելաւ նանսի, որ իրեն հովանոց կը սերէր, Բայց ամպերն սկսան ցրուիւ:

«Կարծես թէ հովն հիւսիսի կը զանայց,» ըսաւ նանսի, աչքը երկինք յառած: «Այսպէս ըսի Օրիորդին, բայց նորէն մտահոգ եղաւ քեզի համար:»

«Իրա՞ւ,» ըսաւ Փոլիաննա՝ երկինք նայելով: «Ա՞ն, գուն, չես համար ի՞նչ կը նշանակէ ըսել թէ Օրիորդ Փոլի մէկու մը համար մտահոգ է:»

«Ի՞նչ պիտի նշանակէ, պարզապէս մտահոգ ըլլալ կը նշանակէ:»

«Կեցիր որ քեզի ըսեմ թէ ի՞նչ կը նշանակէ: Կը նշանակէ թէ քիչ մը մարդկութիւն եկեր է անոր վրայ, կը նշանակէ թէ միայն պարտականութեան վրայ չէ ո՞ր կը խորհի:»

«Նանսի, գոչեց Փոլիաննա յանդիմանական չեշտով, մօրաքոյրս միշտ իր պարտականութիւնը կը կատարէ: Շատ պարտաճանաչ կին է:»

«Այս, պատասխանեց նանսի խնդալով, աշխակ ես, շատ պարտաճանաչ է: կեանքին սկիզբէն ի վեր այնպէս եղած ըլլալու է, բայց զալէդ ի վեր փոխուեցաւ: Կարծես թէ պարտաճանաչ ըլլալէ աւելի բան մը ըլլալու վրայ է:»

Փոլիաննայի արտայայտութիւնը փոխուեցաւ: «Ես ալ ձիշտ այդպէս կը խորհի, նանսի: Ի՞նչ

Կը կարծես որ մօրաքոյրս ուրախ է իմ հոս իր
քով ըլլալուս համար: Եթէ ուրիշ տեղ երթամ, հոգը
պիտի ընէ կը կարծես:»

«Ուրախ է քեզ իր քով ունենալուն: Ահա հասկցնել
ուղածս ճիշտ այդ է: Հիմա այդ պզտիկ ամազը տեսնե-
լուն պէս, զիս փաղցուց որ հովանոց բերեմ: Զէ՞ որ
վարի աղուոր սենեակը տուաւ քեզի: Եթէ կրնաս յիշել
թէ առաջ ինչպէս կ'ատէր...» Նանսի ճիշտ ժամանակին
լոեց ու հազար, և յետոյ չարունակեց. «Ամէն բան մէ-
կիկ մէկիկ չեմ կրնար ըսել: Բայց ամէն մէկ պղտիկ
շարժումէն կը հասկնամ որ քու գալդ է որ փոխեց
զինք ու քաղցրացուց անոր բնաւորութիւնը: Շատ մը
բաներու մէջ կ'երեւի այս փոփոխութիւնը: Խնձի հետ
խօսուածքին մէջ, չունի, կատուի ներս առնուելուն մէջ
ևալն: Ասկէ ետքը, եթէ քովին զատուիս, զիտեմ թէ
ինչ պիտի զգայ:

«Ա՛ ինչ որ ըլլայ՝ չեմ բամնուիր իրմէ,» խորհեցաւ
Փոլիաննա ինքնիրեն, մինչ տանը սանդուխներէն վեր
կ'ելլէր: «Ես միշտ մօրաքրոջս հետ կենալ ուղեր եմ,
բայց մինչև հիմա վատահ չէ որ ինք զիս կ'ուզէ թէ ոչ:»

Գիտէր թէ դժուար զործ պիտի ըլլար իր վերջնա-
կան որոշումն հաղորդել ձոն Փէնտրլթընի: Շատ կը սի-
րէր զայն, ու կը խոջար անոր վրայ, երբ միտք կը
ըերէր անոր միայնակ ու անհրապոյր կեանքը: Մանա-
ւանդ որ այս ամէնուն պատճառն իր մազրիկն եղած էր:
Երանի թէ բան մը ընել կարող ըլլար: Ճիշտ այդ մի-
ջոցին միտքը բան մը ինկաւ որ ուրախութենէն վեր
ցատկեցուց զինք: Կրցածին չափ չուա Պարոն Փէնտրլ-
թընի տունը վագեց: Գրատունը նստած էր ան:

«Բաէ, տեսնեմ, Փոլիաննա, այլւա պիտի կրնա՞մ
բոլոր կեանքիս մէջ քու խաղդ խաղալ,» հարցուց ան
մեղմիւ՝ աղջկան ներս մտնելուն պէս:

«Այո, այո,» ըստե Փոլիաննա, «միտքս շատ աղուոր»
ըստ մը ինկաւ որ կրնաս ընել, և . . .:»

«Քե՞զի Հեծ,» մէջ մտաւ մարդք լրջօրէն:

«Ուոչ, բայց . . .:»

«Փոլիաննա, ըսել է կը մերժե՞ս ինծի հետ բնակիլ,»
ըստ մարդք վշտացած:

«Ուզեմ չուզեմ՝ այնպէս ընելու եմ, իրաւ կ'ըսեմ-
մօրաքոյրս . . .:»

«Ի՞նչ, ան իրապէս մերժե՞ց որ քովս դաս:»

«Չը... չարցուցի անոր,» կակազեց Փոլիաննա:

«Փոլիաննա՞»

Փոքք աղջիկը անդին դարձաւ, չէր կրնար իր վեց-
տացած բարեկամին երեսը նայիլ:

«Մինչև անդամ չհարցուցի՞ր:»

«Չէի կրնար, իրաւ կ'ըսեմ, չէի կրնար,» պատաս-
խանեց Փոլիաննա սղաչական շեշտով: «Իրեն չարցու-
ցած հասկցայ որ կ'ուզէ որ իր քով կենամ, ու-ու ես
ալ կ'ուզեմ իր քով մնալ, յարեց՝ բոլոր քաջութիւնը
ժողվելով: «Չես զիտէր թէ որքա՞ն բարի է ինծի հան-
գէպ ու երբեմն ալ այնպէս կը խորհիմ որ, կարծես
թէ, ան ալ սկսաւ ուրախ ըլլալ եղածներուն մասին
Քանի՛ քանի անգամներ տեսայ, դուն ալ ըսիր որ ուրախ
ըլլալ չէր զիտէր: Ահ, Պարոն Փէնտրլթըն, ա՛ ասկէ ետքը
չեմ կրնար ձգել մօրաքոյրս: Երկար լուռթենէ մը ետեւ
մարդն իր խոնարհած զլուխը վեր առաւ ու ըստ,

«Ոչ, Փոլիաննա, հասկցայ. այլւա չես կրնար ձգել
մօրաքոյրք: Ա՛ ասկէ ետքը չեմ ստիպեր քեզ:» Հազիւ
լուելի ձայնով կը խօսէր:

«Բայց ես գեռ ամէն բան չըսիր,» ըստ Փոլիաննա
աշխութիւ, «շատ աղուոր բան մը կայ որ կրնաս ընել:»
«Ե՞ս, ոչ. ա՛ ինծի համար ուրախութիւն չկայ,»
մըմնջեց մարդք:

«Այս, Պարոն, քեզի համար, դուն ըսիր ինծի անցաւալ որ որ կնոջ մը ձեռքն ու սրտը և կամ տղու մը ներկայութիւնը պէտք է, որպէս զի տուն մը երջանիկ ըլլայ: Լաւ, ես քեզի համար տղու ներկայութիւն մը դայայ: Ես չէ, բայց ուրիշ մը:»

«Ես քեզմէ դատ ուրիշ մէկը չեմ ուզեր,» պատամիանեց մարդը սրտմտած:

«Բայց երբ անդամ մը ըսեմ թէ ո՛վ է, պիտի ուզեր, շատ բարի սիրու մը ունի:»

«Հսածդդ ո՞վ է:»

«Ճիմի Պինն է՝ տղու ներկայութիւն՝ ըսածա: Անցեալ շաբթու ստիպուեցայ ըսել անոր թէ նոյն իոկ իմ հեռաւոր քաղաքիս Տիկնանց Օժանդակը չուզեց առնել զինք: Ասոր վրայ շատ տիրեցաւ: Բայց հիմա երբ քու մասիդ լոէ, պիտի ուրախանայ:»

«Իրա՞ւ, բայց ես պիտի չուրախանամ: Հասկցա՞ր, Փոլիաննա, պարապ խօսք չուզեր:»

«Հաել կ'ուզես թէ չես առներ զայն:»

«Այս, ճիշտ ատ ըսել կ'ուզեմ:»

«Բայց շատ աղու որ տղու ներկայուքին մըն է» Թոթովեց Փոլիաննա: «Եթէ քովդ ըլլայ, բնաւ մինակ պիտի չզգաս:»

«Կրնայ Ըլլաւ,» ըսաւ մարդը, «բայց կը նախընտրեմ մինակ ըլլալ:»

Ասոր վրայ Փոլիաննա նանսիի մէկ խօսքը յիշեց, և զարձաւ ու կէս վատացած շեշտով ըսաւ Պր. Փէնտըլթընի:

«Կարելի է կը խորհիս թէ կենդանի տղայ մը այդ քու պահած կմախքէդ աղէկ չէ:»

«Կմախք:»

«Այս, նանսի ըսաւ որ պահարանիդ մէջ կմախք մը պղահած ունիս:»

«Ի՞նչ:» Յանկարծ ձոն Փէնտըլթըն գլուխը ետին նետնց ու սկսաւ խնդալ: Այսքան երկար ու սրտագին խնդաց որ Փոլիաննա սկսաւ լալ: Երբ մարդը տեսաւ Փոլիաննայի լալը, անմիջապէս լւեց ու լրջացաւ:

«Փոլիաննա, վախնամ իրաւունք ունիս,» ըսաւ մեղմիւ: «Ես ալ գիտեմ թէ կենդանի պզտիկ տղայ մը կմախքէն աղէկ է, բայց նորէն մենք կը դառնանք մեր հին կմախքներուն, և անոնց կը յարինք ինչևէ, պատմետեսնեմ սա քու աղուոր պզտիկ տղուդ վրայ:» Եւ Փոլիաննա ամէն բան պատմեց:

Կամ այդ սրտագին խնդալն էր որ մթնութիւնը մաքրեր էր և կամ ձիմիի ախուը պատմութիւնն էր որ մարդուն արգէն կակուզցած սրտին դպաւ: Իրողութիւնն ամէն պարագայի մէջ սա էր որ երբ Փոլիաննա տուն վերադառնաւ, իր հետ տարաւ մասնաւոր հրաւէր մը ձն Փէնտըլթընէ ուզուած ձիմիի, որ յաջորդ Շաբաթ օր իրեն հետ այցելէ Պարոն Փէնտըլթընի:

«Շատ ուզափս եմ,» շնչեց Փոլիաննա՝ մնաք բարով ըսելու ատեն, «բոլոր սրտավս կը փափաքէի որ դանեմ մէկը որ ձիմին ներս առնէ:»



ՔԱՐՈԶ ՊԱՏՐՈՍՄԵԼ

Այն օրը երբ Փողիաննա Ճիմիի մասին կը խօսէք Պարսն Փէնտըլթընի, Վերապատռելի Պօղոս Թորտ Փէնտըլթըն ըլուրը մազցելով եկեր էր շրջադաշիլ Փէնտըլթընի անտառակին մէջ, յուսալով որ Բնութեան զեղեցկութիւնները կրնային խաղաղեցնել իր փոթորկալից սիրտը, զոր մարդոց որդիներն յուզեր էին:

Պատուելի Թորտի սիրտաը վշաացած էր: Այս անցնող տարուան մէջ իր հօտրն գործերն ամսէ ամիս կարծես ա' և աւելի գէշցեր էին: Ալևս ո'ր կողմ գառնար՝ ուրիշ բան չէր տեսներ, բայց միայն կոփւ, բամբասանք, գայթակղութիւն ու նախանձ, եկեղեցին սարկաւագներէն երկուքն իրարու դէմ թշնամացած էին ոչինչ խնդրոց մը համար: Տիկնանց Օժանդակի անդամներէն երեքը պաշտօնէ քաշուեր էին, պարզապէս վասն զի բամբասանքէ սկսած ինդիր մը գայթակղութիւն տեղի տուեր էր: Երգիչ խումբին անդամներն իրենք իրենց մէջ կոտուեր ու ցրուեր էին, վասն զի կը խորհէին թէ մեներգներ երգել աշառութեամբ կը յանձնուէր նախընտրուած մէկ անդամի միայն, Քրիստոնէական Զանից ժողովը անդամ յուղուեր էին: Վասն զի անդամներէն երկուքը քննադատ և երկու ուսուցիչներուն հրաժարականներն յարդի աճ շիւղերն էին որ հովուին վշտի բաժակին յորդելուն պատճառ եղեր էին: Վերապատռելին յուսահատ ինքնքինք այդ անտառը նետեր էլ աղօթելու ու խորհրդածելու համար:

Մառերուն կանաչ շուքին տակ վեր. Թորտ խնադանեց կացութիւնը: Բան մը ընելու էր, որոշ էր այդ, Կարելի չէր որ այս վիճակը շարունակուէր: Եկեղեցին ամերող գործունէութիւնը կանգ առած էր: Գիտէր թէ ինք, իբր Աստուծոյ ծառան, և եկեղեցին և քաղաքը և Քրիստոնէութիւնը, ամէնն ալ քիչ թէ շատ պիտի տուժէին այս կացութենէն: Անպատճառ բան մը ընելու էր: բայց ինչ . . .

Յամբորէն երէցն իր գրպանէն հանեց իր յաջորդ կիրակի օր տալիք քարոզին յուշագրերը, և բարձրաձայն ու ազգու կիրազով կարդաց հետեւեալ բնաբանը զոր ընտրած էր.

«Վայ ձեզի, կեղծաւոր զպիրներ ու փարիսեցիներ, որ երկինքի թագաւորութիւնը մարդոց առջեւ կը գոցէք. քանզի դուք չէք մաներ և մտնողներն ալ չէք թուքուր որ մանեն:

«Վայ ձեզի, կեղծաւոր զպիրներ ու փարիսեցիներ, որ որբեւարիներուն տուները կ'ուտէք ու մարդոց երեւնալու համար աղօթքը կ'երկնցնէք. անոր համար աւելի դատապարտութիւն պիտի ընդունիք . . .

«Վայ ձեզի, կեղծաւոր զպիրներ ու փարիսեցիներ, որ անանուխին ու սամրթին և չամանին տասանորդը կը վճարէք, ու կը ձգէք օրէնքին ծանր ծանր բաները, դատաստանը և ողորմութիւնը ու հաւատքը. ասոնք պէտք էր ընել և զանոնք չգկլ:»

Ինչ ահաւոր յանդիմանութիւն էր այս: Կարող էր կարդալ զայն իր ժողովրդին, կը հարձակէ՞ր: Քանզի կարդալ զայն իր ժողովրդին իսկ, լոկ բնաբանը ամենա առանց իր խօսքերուն իսկ, Երկայն ժամանակ աղօթեր խիստ աղղարարութիւն էր: Երկայն ժամանակ աղօթեր էր, եռանդազին առաջնորդութիւն ինդրեր էր Սստուծուն: Բոլոր իր սրտով կը փափաքէր սիսալ քայլ չառնել այս

տագնապի վայրկեանին: Իսկ այս քարո՞ղը—սխա՞լ քայլն էր թէ շիտակ: Երէցը դարձեալ յամրօբէն ծալեց իր թուզթերն ու զրպանը դրաւ: Յետոյ հառաջանքով մը, որ զրեթէ հեծեծիւն էր, ինքզինք երեսի վրայ նետեց ժառի մը տակ ու դէմքը ձեռքերուն մէջ թաղեց, Փոլիաննա տուն վերադառնալու պահուն հոն տեսաւ զայն, ու ահարեկ աղաղակով անոր քով վազեց:

«Ոչ, Պատուելի Ֆորտ, դ՞ն ալ ոտքդ կոտրեցիր, ի՞նչ եղար»:

Երէցը զլուխը վեր առաւ ու ջանաց ժպտիլ:

«Ոչ, սիրելիս, բժիշկի դարմանելիք բան չէ կոտրածը, բան չկայ, հանգչի կը ջանամ:» Վերջին խօսքերը շատ ցած ձայնով ըսեր էր: Բայց Փոլիաննա լոեց ու աչքերը կարեկցութեամբ փայլեցան:

«Հասկցայ, բան մը կայ որ սիրտդ կը մաշեցնէ: Իմ հայրիկս ալ շատ անգամ այսպիսի երեւոյթ կ'առնէր: Երէցներն այսպէս են, ընդհանրապէս: Շատ մեծ բեռ կայ անոնց ուսերուն վրայ:»

Վեր. Ֆորտ զարմացած՝ Փոլիաննայի դարձաւ ու ըսաւ,

«Քու հայրդ երէց էր, Փոլիաննա:»

«Այս, Պատուելի,» ըսաւ Փոլիաննա:

Երկար լուութիւն մը յաջորդեց: Երէցը կարծես մոռցեր էր Փոլիաննայի ներկայութիւնը: Այս վերջինը, սակայն, կարեկցութեամբ զայն կը դիտէր:

«Ի՞նչ աղուոր . . . աղուոր օդ է, այնպէս չէ:» Համարձակեցաւ ըսել վերջապէս: Երէցը բոպէտ մը երկուք՝ պատասխան չտուաւ, յետոյ զլուխը վեր առաւ և ըսաւ,

«Է՞ն . . . ի՞նչ . . . այս . . . շատ աղուոր օդ է:»

«Թէև չոկտեմբեր է, բայց բնաւ ցուրտ չէ:» աւել-ցուց Փոլիաննա յուսալից ձայնով: Այս անգամ բնաւ

պատասխան չառաւ: Երբ բաւական սպասեց, Փոլիաննա ջանաց խօսիլ նոր նիւթի մը վրայ:

«Ուրա՞խ ես երէց ըլլալուդ համար,» հարցուց: Այս անգամ մարդը չուտ մը վեր նայեցաւ:

«Ուրա՞խ եմ—ի՞նչ տարօրինակ հարցում—ի՞նչո՞ւ հարցուցիր:»

«Ոչինչ, միայն թէ հայրիկիս պէս կ'երեւաս: Ան ալ այդպիսի երեսոյթ կ'առնէր շատ անգամ:»

«Իրա՞ւ:» Երէցին ձայնը քաղաքավար էր. բայց աչքերն արդէն անդին դարձեր էին:

«Այս, ու ամէն անգամ կը հարցնէի թէ ուրա՞խ է քարոզիչ ըլլալուն համար:»

«Բայ տեսնեմ, ի՞նչ պատասխան կու տար,» հարցուց մարդը տիպուր ժպիտով:

«Միշտ Ա.յո,» կ'ըսէր անշուշտ: Բայց միշտ ալ կ'աւելցնէր թէ, կթէ Ուրախութեան Համարները չըլլային, վայրկեան մը իսկ չէր կրնար քարոզիչ մնալ:»

«Ի՞նչե՞րը!» Երէցին աչքերը Փոլիաննայի դարձեր էին նորէն:

«Դիտեմ: Աստուածաշունչին մէջ այդպիսի անուն չունին անոնք—հայրիկը այդպէս կը կոչէր զանոնք,» ըսաւ Փոլիաննա խնդալով: «Ուրախութեան Համարներ կ'անուանէր այն համարները որ կ'սկսին սա տեսակ բառով: Ցնծացէր և ուրախ եղէք, Ուրախ եղէք Տէրոջմով, Ուրախութիւնով աղաղակեցէք, ևալլն Ա.յոպիսի շատ համարներ կան: Օր մը հայրիկը սովորականէն աւելի տիրած ըլլալով նստեր համբեր էր այդ համարները, և ըսաւ որ այդպիսի ութ հարիւր համար կայ Սուրբ Գիրքին մէջ:»

«Ութ հարիւր:»

«Այս . . . այն համարներէն որ կ'ըսէն. Ուրախ եղէք

ու ցնծացէք, Անոր հայրար հայրիկը Ուրախութեան Համար դրած էր անոնց անունը»

Վերապատուելիին դէմքը խորհրդաւոր արտայայտութիւն մը առաւ: «Բու հայրդ կը սիրէր այդ համարները այնպէս է,» հարցուց:

«Այս,» ըստ Փոլիաննա: «Այն օրը երբ այդ համարներն համրեր էր, ըստ որ, Կթէ Աստուած մեղի ութ հարիւր անգամ ըսեր է որ ցիծանք և ուրախ ըլլանք, ըսել է թէ կ'ուզէ որ անպատճառ ուրախ ըլլանք: Այսպէս հայրիկս ամօթ կ'զգար որ աւելի հաւատարմութեամբ ի գործ չէր դներ ուրախ ըլլալու այդ հրամանը: Այդ օրէն սկսեալ մեծ միխթարութիւն եղան այդ համարները: Ամէն անգամ որ սխալ բաներ պատահէին, օրինակի համար, երբ Օժանդակին մէջ կոիւ ըլլար, այսինքն ըսել կ'ուզեմ, երբ անհամաձայնութիւն ծագէր,» ըստ Փոլիաննա աճապարանօք շիտկելով: «Ու յետոյ այդ համարներն էին որ հայրիկին միտքը ձգեցին մեր խաղը: Իրաւ, ինձի հետ խաղալն անթացուպերէն սկսաւ: Բայց անկէ առաջ այդ համարներէն թելազրուեր էր անոր այդ խաղը:»

«Ի՞նչ խաղ:»

«Խաղը այն է որ ամէն պատահած բանի մէջ ուրախ ըլլալու պատճառ մը գտնենք: Ինչպէս ըսի, անթացուպերէն սկսաւ խաղը, և...» Փոլիաննա անգամ մը ևս պատճեց իր պատմութիւնը, այս անգամ մարդու մը, որ մտիկ կ'ընէր սիրալիր աշքերով և ըմբռնող ականջներով:

Այդ երեկոյ վեր. Ֆորտ իր աշխատութեան սենեակին մէջ նստած կը խորէէր: Իր գրասեղանին վրայ քանի մը թերթ թուղթ կար որ քարոզին յուշագրերն էին, իսկ ձեռքին տակ ձերմակ թերթ մը թուղթ իր քարոզին համար: Բայց չէր խորհեր իր գրածին կամ զբելիքին վրայ: Երեակացութեանն առջև պատկերացած էր հեռաւու

արևմտեան քաղաքին մէջ գործող միսիոնար քարոզիչը — աղքատ, հիւանդ ու միայնակ, — որ սակայն իր Աստուածաշունչը կը թղթատէր եռանդով և կը ջանար համրել թէ իր Տէր Աստուածը քանի անգամ հրամայերէ «ցնծալ և ուրախ ըլլալ:»

Քիչ մը ետքը անոր խորհուրդներն ու զզուեցան ներկային, և իր առջև գտնուած թուղթին վերև զրեց մատիտով: «Աւետարան ըստ Մատթէոսի. Գլ. իդ. 43, 44, 23:» Յետոյ անհամբեր շարժումով մը մատիտը ձեռքէն նետեց ու առաւ ամսորեայ հանդէս մը զոր իր կինը ձգեր էր սեղանին վրայ, և սկսաւ զայն թղթատեղի իր յոզնած աչքերը մեքենաբար չարժեցան յաջորդական պարբերութիւններու վրայէն, մինչև որ հանդիպեցան հետեւեալ բառերուն, զորս սկսաւ ուշադրութեամբ կարգաւ:

«Գիւղի մը զպրոցին մէջ քանի մը տղաք որոշեր էին փայտ չկրել դպրոցասրահին ջերմոցին համար: Վարժուէին այդ տղոցմէ մէկուն զառնալով ըստ. Վստահ եմ որ ձոն ուրախութեամբ պիտի երթաց քիչ մը փայտ բերել, ու ձոն գնաց փայտը բերաւ: Ինչո՞ւ: Վասն զի վարժուէին ցուցուցեր էր որոշապէս թէ ինք կ'ակնկալէ որ ձոն յօժարութեամբ պիտի ընէ ինչ որ ուղիի է: Եթէ ըսած ըլլար, «ձոն, ամօթ քեզի, զնա անմիջապէս, ու փայտ բեր,» վստահարար այդ օրը սրահը պաղպիտ մնար:» Երէցը շարունակեց կարդալ բառ մը հոս, նախադասութիւն մը հոն:

«Մարդոց պէտք եղածը քաջալերութիւն է, վերացում, յոյս: Անոնց դիմազրաւելու կարողութիւնը պէտքէ ամրացուի, յառաջ քշուի...: Փոխանակ միշտ խօսելու մարդու մը պակասութեանց վրայ, պէտք է խօսիլ անորառագինութեանց վրայ: Զանա զայն յուսահասութեանց

փոսէն վեր հանել: Յուցուր անոր բուն իր անձը, իր լաւագոյն եսը,—իրական եսը,—որ կարող է մեծ բաներ ընել կամ քաջարար յադթեր... Յուտալից, քաղցր, օդներու պատրաստ նկարազրի մը ազդեցութիւնը տարափոխիկ է, երբեմն ամբողջ միջավայր մը յեղափոխելու պատճառ կ'ըլլայ: Առանց զգալու կ'արտայայտենք մեր մտքի վիճակը, մեր զգացումները...: Եթէ դժւախտութեան սպասենք, ամէն վայրկեան դժբախտութիւնը պիտի հասնի մեր վրայ: Իսկ եթէ բարիին է որ կը սպասենք, բարին պիտի զայ: Ըսէ ձռնի թէ վատահ ես որ ուրախութեամբ պիտի կատարէ իր գործը, ու աեսթէ ինչ արագութեամբ գուրս պիտի վազէ փայտը բերել:»

Երեցը ձգեց հանդէսը ու աշխոյժ շարժումով մը վեր առաւ զլուխը: «Այս պիտի ըլլայ իմ ընելիքս Աստուծոյ օգնութեամբ:» մրմնչեց մեղմիւ: «Ես ալ ի բոլոր ձռներու պիտի ըսեմ թէ վատահ եմ իրենց վրայ: Գործ պիտի տամ իրենց, գործ, ու այնպէս պիտի լեցնեմ անսնց ժամանակը որ ժամանակ չգանեն իրենց աչքերն ուրիշներու թերութիւններուն վրայ դարձնելու:» Առաւ իր քարոզին յուշագրերը և մէջտեղէն պատուելով գետին նետեց, այնպէս որ աթուին մէկ կողմը ինկան «վայ ձեղ» ու միւս կողմը «գպիրներ» ու փարիսիցներ բառերը,» և ինք մէջտեղը նստած կրակի արագութեամբ զրել սկսաւ:

Ահա այս պատճառով էր որ Վեր. Ֆորտի յաջորդ կիրակի օրուան քարոզը մեծագու և ազգու կոչ մը եղաւ ամէն մէկ մարդու, կնոջ և աղու լաւագոյն եսին ուղղուած: Բնարանն ալ Փոլիաննայի յիշած ութ հարիւր համարներէն մէկն էր:

«Ով արգարներ, Տէրոջմով ուրախ եղէք ու ցնծացէք, ցնծութեամբ երգեցէք դուք ամէնպէտ որ սրտով ուղիղ էք:»

ԳԼՈՒԽ ԻԳ.

ԱՐԿԱԾ ՄԸ

Օր մը Տիկին Անօ ինդրեց Փոլիանայէ որ Տոքթ Զիլթընի դրասենեակը երթայ և հարցնէ գեղի մը անունը զոր Տիկինը մոռցեր էր: Փոլիաննա տակաւին բնաւ Տոքթորին բնակարանը գացած չէր:

«Երեք տունդ եկած չէի,» բացագանչեց զու արթօրէն, «աս քու տունդ է, այնպէս չէ:»

«Այս, բաց տուն չէ այս, այլ միայն սենեակներ,» պատասխանեց բժիշկը տիսուր մալիտով:

«Այս, գիտեմ,» ըստ Փոլիաննա, իմաստունի հովով մը զուկը շարժելով: «Տուն մը կազմելու համար կնոջ մը ձեռքն ու սիրտը պէտք են, կամ տղու մը ներկայութիւնը:»

«Ի՞նչ:

«Պորոն Փէնտըլթըն ըստ ասիկա: Դուն ինչո՞ւ կը նոջ մը ձեռքն ու սիրտը չես առնեք:» Բժիշկը զապուած կերպով ինդաց քիչ մը ու նորէն զրասեղանին դարձաւ:

«Վայ, մոռցայ,» ըստ Փոլիաննա յանկարծ, «քեզի ըսել: Գիտեմ, Պարոն Փէնտըլթըն իմ մօրաքոյրս չէ որ կը սիրէ եղեր, այնպէս որ... այնպէս որ... ա՛լ հոն բնակիլ պիտի չերթանք մենք երկուքս: Ախալմունք է եղեր, Յուտամ մէկուն բան մը չըսիր,» աւելցուց անձակականից:

«Ոչ, Փոլիաննա, բնաւ մէկուն բան չըսիր,» ըստ բժիշկը տարօրինակ ձախով:

«Բայց ըսէ, Տոքթ, Զիլթըն, ինչո՞ւ կնոջ մը ձեռքն ու սիրտը չես առներ:»

Վայրկեանի մը լուսւթենէ ետեւ մարդը լրջութեամբ
պատասխանեց.

«Պղտիկ ազջիկս, միայն իմ ուղեռվա կարելի չէ որ
ձեռք ձգեմ ըսածդա: Փոլիաննա մտածեց քիչ մը:

«Բայց կը խորհիմ թէ դուն կրնաս շատ դիւրու-
թեամբ» Բժիշկն հասկցաւ որ փաղաքշական էր պղտիկին
ըսածը: Խնդաց ու ըսաւ,

«Ենորհակալ եմ, ու աւելի լրջօրէն յարեց. «Վախ-
նամ թէ քու աւելի մեծ քոյրերդ ըսածիդ պէս չեն
մտածեր: Գէթ ակներեւ է որ այդքան բարեսիրտ չեն
դժնուած:»

Փոլիաննա աչքերը խոչոր խոչոր լսացաւ:

«Ո՞հ, Տոքթ. Զիլթըն, ըսել չես ուղեր որ զուն ալ
ատենուք Պ. Փէնարլթընի պէս կնոջ մը սիրան ու ձեռքը
շահիլ չանացիր ու չյաջողեցար:» Բժիշկը ոտքի ելաւ:

«Ե՛, Է՛, Փոլիաննա, կը բաւէ: Առ այս երկառողը և
Տիկին Սնոյի տար: Իր գեղին անունն ալ և առնելու
կերպն ալ գրած եմ:»

Սրկածը պատահեցաւ Հոկտեմբերի վերջին օրին
Փոլիաննա դպրոցին տուն դառնալու պահուն փորձեց
փողոցին մէկ կողմէն միւսն անցնիլ: Հեռուէն ինքնա-
շարժ կառք մը կու գար, բայց տակաւին շատ հեռու էր:

Թէ ճիշտ ինչպէս պատահեցաւ՝ մարդ չզիտցու:
Սակայն, ժամը ճիշտ հինգին, Փոլիաննա անզգայ ու կի-
սամեռ տուն բերուեցաւ: Հոն մօրաքոյրը, որ ճեփ ճեր-
մակ եղած էր, ու Նանսի որ կուլար, զուրգուրանոք
հանուեցուցին զայն ու անկողին դրին, մինչ Տոքթ. Ուա-
րըն իր ինքնաշարժ կառքին բոլոր արագութեամբ դէպի
Հարինիթըններու տունը կը սուրար:

«Բաւական էր անոր մօրաքրոջ երեսը նայիլ, համոզ-

ու ելու համար թէ միշտ պարտականութիւն չէր ըներ իր
ըրածը, ըսաւ նանսի հեկեկալով դուրսը պարտէզը ծե-
րուկ թումասի: «Մարդու մը ձեռքը չգողար ու աչքերը
մահուան հրեշտակին հետ պատերազմելու երեսիթ չեն
առներ, նթէ միայն իր պարտականութիւնն է որ կը կա-
տարէ: Շիտակ չէ ըսածու:»

«Նատ գէշ վնասուած է:» Ծերուկին ձայնն ալ կը
դողար:

«Զեմ գիտեր, այնպէս գեղնած ու թուլցած էր որ
մեռածի պէս էր: Բայց Օր. Փոլի ըսաւ թէ մեռած չէ:»
«Ո՞ր տեղը վնասուած է:»

«Զեմ գիտեր,» ըսաւ նանսի լալով: «Պղտիկ վերք մը
կայ զիսուն վրայ: Ատիկա բնաւ բան մը չէ, բայց Օր.
Փոլի ըսաւ որ կը վախնայ թէ ներ... ներքին վնաս
մը կայ:»

«Պական ըլլան այդ ինքնաշարժ կառքերը,» մրմռաց
թումաս:

Բժիշկին զալէն ետև ալ շկրցաւ նանսի լուր մը
տալ: Ոսկոր հայն կոտրած չէր, զիսուն վերքն ալ
բան մը չէր: Բայց բժիշկը շատ լուրջ կերպով դուխը
շարժեր էր, և ըսեր էր որ ժամանակն յայտնի պիտի ընէ
թէ ինչ առտիճան վնասուած է Փոլիաննա:

Յաջորդ օրն էր որ Փոլիաննա ինքնինքին եկաւ, ու
աչքերը բացաւ:

«Մօրաքոյր, առտու եղեր է, ինչու չեմ ելլեր,»
բացազանչեց ան. «Մօրաքոյր, չեմ կրնար ելլել,» հե-
ծեց, երբ ջանաց շարժիլ ու չկրցաւ: «Բայց ի՞նչ եղայ,
ինչու չեմ կրնար ելլել:»

«Երէկ ինքնաշարժ կառքէն վնասուեցար, անուշո-
չիմա նորէն քնացիր, կ'ըլլայ:»

«Վնասուեցայ... այս... վաղեցի:» Փոլիաննա սար-

սափած աչքերը բացաւ ու ձեռքը զլիսուն տարաւ: «Գը-
լուխս կապե՞ր են, կը ցաւի՞»:

«Այս, սիրելիս. հիմա քնացիր, հոգ չէ. կ'անցնի՞»:
«Բայց, մօրաքոյր, աարօրինակ զգացում մը ունիմ՝

դէշ կ'զգամ. ոտքերս բնաւ չեն զգարի»:

Օր. Փողի ալղաչական ակնարկով հիւանդապահուհին
նայեցաւ, ու այս վերջննն յառաջ եկաւ ու ըսաւ.

«Կեցիր, քիչ մ'ալ ես խօսիմ» սկսաւ ըսել զուար-
թօրէն. «ա՛ ժամանակ է որ զիրար ճանչնանք: Անունս
Օրիորդ Հընդ է. եկայ որ քեզի հոգ տանեւու մասին մօ-
րաքրոջ օգնեմ: Հիմա ամէն րանէ առաջ սա փոքրիկ
դեղահատները կուլ տուր տեսնեմ»:

Փողիաննայի աչքերն սկսան սարսափ արտայայտել:

«Բայց ես չեմ ուզեր որ ինձի հոգ տանին—ոչ—
տակաւն—ելլել կ'ուզեմ. զգրոց պիտի երթամ. վաղը
կրնամ երթալ»:

«Վա՞զը», կրկնեց հիւանդապահուհին զուարթու-
թեամբ, «նայինք, կարելի է արդափ շուտ չթողում որ
երթամ: Հիմա սա դեղահատները կուլ տուր որ տեսնեմ
թէ որչափ շուտ պիտի աղէկնասա:»

«Ճատ աղէկ» ըստու Փողիաննա, «բայց վազը չէ միւս
օր անպատճառ զգրոց երթաւու եմ: Գիտէ՞ս, այն օրը
քննութիւնները կ'ակսին»:

Վայրկեան մը ետքը դարձեալ խօսեցաւ: Խօսեցաւ
դպրոցին վրայ, ինքնաշարժ կառքին վրայ, զլուխի ցաւին
վրայ, մինչև որ վերջապէս փոքր դեղահատներուն ազդե-
ցութեան տակ հանդարտիկ քնացաւ:

ԳԼՈՒԽԻ ԵՐ

ՃՈՆ ՓԵՆՏՈՂԹՈՂՆ

Փողիաննա ոչ ռվազը, ոչ ալ «միւս օրը» դպրոց
զնաց: Ժամանակին մեծ մասն անզգայ էր: Երբեմն միայն
խելքը զլուխը կու գար, և այն ատեն շարունակ հարցում-
ներ կ'ուզզեր շուրջիններուն: Շաբաթի մը չափ այսպէս
անցուց: Ավելա տեսնդն անցաւ, ցաւերը քիչ մը պակսե-
ցան և ա՛ զգայազիրկ չեղաւ: Այն ատեն ստիպուեցան
ամէն բան նորէն պատմել անոր:

«Աւրեմն հիւանդ չեմ, այլ վեստուած: Գոնէ ատոր
համար ուրախ եմ:»

«Աւ—ու բանի, Փողիաննա, կրկնեց մօրաքոյրը, որ
անկողնին քոյ նստած էր:

«Այս, շատ աւելի կ'ընտրեմ կոտրած ոտք ունենալ
քան թէ ամրող կեանքիս մէջ հիւանդ ըլլալ Տիկին
Սնոյի պէս:»

Օր. Փողի, որ բնաւ կոտրած ոտքի վրայ բան մը
ըսած չէր, լուս մնաց: Դեփ զեղին եղած էր, և վիշտէն
դէմքը կծկուած էր: Փողիաննա կը դիտէր ձեզունին
վրայ պարող գոյները որ պատուհանին մէջ կախուած
հատուածակողմէն գոյացեր էին:

«Աւրախ եմ որ սւնեցածս ծաղկախտ չէ որ ցանէ
աւելի դէշ նշան կը ձգէ: Եւ ուրախ եմ որ կապոյտ
հազ ալ չէ—ես կապոյտ հազ եղած եմ, զիտեմ ինչ ան-
տանիլի բան է, նաև ուրախ եմ որ հարսանիթ ալ չու-
նիմ կամ աղետապ. անոնք տարափոխիկ են—գոնէ հար-
սանիթը այսպէս է—ու թող պիտի շտային որ դուք
Քովս կենասաւ:



«Շատ մը բաներու համար ուրախ ըլլալ կ'երեիս,
այրելիս,» ըսաւ Օր. Փողի, ձեռքը կոկորդին տանելով,
իբր թէ օձիքը զի՞նք կը սեղմէր:

Փողիաննա խնդաց:

«Այո, ծիրանի գօտին դիտելու ատենս անոնց վրայ
կը խորհէի: Շատ ուրախ եմ որ Պ. Փէնտըլթըն այդ
հատուածակոզմերը ինծի նուիրեց: Դեռ ուրիշ շատ բա-
ներու համար ալ ուրախ եմ, վնասուելուս համար անգամ
գրեթէ ուրախ եմ:»

«Փողիաննա՞»

Փողիաննա նորէն մեղմիւ խնդաց ու իր փայլուն
աչքերը մօրաքրոջ դարձուց:

«Ինչո՞ւ, գիտե՞ս, վնասուելէս առաջ ինծի բնաւ
սիրելիս չէիր ըսեր. վնասուելէս վերջը սկսար: Շատ
կը սիրեմ իմիններէս սիրելիս կոչուիլ: Տիկնանց Օժան-
գակէն ոմանք ալ ինծի սիրելիս կ'ըսէին, բայց քեզի
վերաբերող անձէ մը այդպէս կոչուիլն ուրիշ բան է: Ոհ,
մօրաքրոյր, շատ ուրախ եմ որ դուն իմս ես: Օր. Փողի
չկրցաւ պատասխանել: Ձեռքը նորէն կոկորդին վրայ էր
և աշքերն արցունքով լեցուն: Երբ հիւանդապահը ներս
մտաւ, ինք աճապարանօք դուրս ելաւ:

Այդ կէսօրէն ետքը նասնի գաղեց Պ. Թովմասի
քով, որ պարտէզը ձիւն համեստը կը մաքրէր:

«Պարոն Թոմ, Պարոն Թոմ, կռահէ թէ ի՞նչ պատա-
հեցաւց» հետ ան: «Ո՞վ կը կարծես որ ներսը հիւրա-
նոցը նստած է այս վայրկեանիս. ըսէ, ո՞վ:»

«Ի՞նչ գիտնամ,» ըսաւ ծերուկը գլուխը շարժելով:

«Ըսէմ, ձն Փէնտըլթըն:»

«Իրա՞ւ, իւաղ կ'ընես ինծի:»

«Ոչ երեք, ես ներս առի զայն, անթացուակերով
միասին:»

«Ե, աղէկ. ինչո՞ւ չէ,» ըսաւ մարդն հիմա քիչ մը
պանեղած:

«Իբր թէ չես գիտեր ինչո՞ւ, չէ՞»

«Ե՞ս:»

«Ե՞ս, ատանկ սուրբի ձեւ մը առներ,» ըսաւ նանսի
սատաելով. «Կուն ըսիր որ ատենօք Օր. փողի նշանած
մը ունէր, ուրիշ բան ալ իմացայ ու հասկցայ որ Պ.
Փէնտըլթըն էր այդ մարդը:»

«Պարոն Փէնտըլթըն,» գոչեց ծերունին շակուելով:

«Այո—ոհ, գիտեմ որ ան չէր, վերջը իմացայ որ առ
հրեշտակ աղջկան մայրն է եղեր Պ. Փէնտըլթընի սի-
րածը,» վրայ բերաւ. «Ճիշտն գիտեմ որ ան և Օր. Փողի
քնաւ աղէկ չեն իրարու հետ, և թէ օրիսորդը թոյնի պէս
կ'ատէ զայն, վասն զի տասնըութը տարու եղած ատեն-
ները, այս երկուքին վրայ խօսուած է եղեր:»

«Կը յիշեմ,» հաստատեց Թովմաս. «Օր. ձէնիի միւս
մարդուն հետ ամուսնանալէն և երթալէն ետքն էր: Օր.
Փողի ամէն բան գիտեր անշուշտ, և ցաւեցաւ Պ. Փէն-
տըլթընի համար ու ջանաց յարեկամութիւն ցոյց տալ
անոր, և թերեւ քիչ մը չափն անցուց: Բայց բուն
պատճառն այն էր որ Օր. Փողի կ'ատէր քարոզիչը որու
հետ ամուսնացեր էր իր քոյրը: Ասոր վրայ աս ու ան
խօսք հանեցին թէ Պ. Փէնտըլթընի ետիւէն ինկած է, և
անշուշտ Օր. Փողիի պէս աղջկի մը չէր կրնար տանիլ
այդպիսի խօսք մը: Ատոր վրայ իր իրական նշանածին
հետ անհամաձայնութիւն ունեցաւ և ատկէ վերջ ոստրէի
պէս ինքն իր վրայ զոցուեցաւ: Մարդու չէր երևնար և
մարդու հետ չէր խօսեր. կարծես սիրտն իր ներսիդին
զառնացաւ:»

«Այո, գիտեմ:» Անոր համար երբ գուռը բացի և
Պարոն Փէնտըլթընը տեսայ, խելքս գլխէս թուաւ: Ինչ ու-

Է, հիւրանոց տարի նստեցուցի զայն, ետքն ալ դաշի վեր, Օրիորդին լուր տուի:»

«Ի՞նչ ըստ,» հարցուց Թովմաս՝ շունչը բոնած:

«Առաջ լուր կեցաւ, ետքը հանդարտութեամբ ըստ դնա ըսէ թէ Օրիորդը հիմա կու զայ: Ես ալ դացի այնպէս ըսի, ետքն ալ եկայ քեզի պատմել: Նաև վերջացուց խօսքը՝ աչքը ետքն ուղղելով:

«Հըմ,» մրմուց Թովմաս վերսկսելով իր գործը:

Հարինկթըններու տան շքեզօրէն շիտկուած հիւրանոցին մէջ հազիւ քանի մը բռպէ սպասեր էր Պարու Փէնտըլթըն, երբ արագ քայլերու մօտենալը լսեց, ու Օր Փողի ներս մտաւ: Մարդը ջանաց ռաքի ելլել, բաց Օր Փողի ձեռքի շարժումով մը արդիկեց: Զեռք չթոթուեց սակայն, և իր գէմքին արտայայտութիւնը պաղ էր ու վերապահ:

«Փոլիաննայի մասին տեղեկութիւն առնելու համար եկայ,» ըստ մարդն անմիջապէս կարուկ կերպով:

«Շնորհակալ եմ, նոյն վիճակին մէջ է,» ըստ Օր Փողի:

«Ես... կ'աղաչեմ, ձմարտութիւնը ըսէք ինձի:» Մարդուն ձայնը կը զողար:

«Ես ալ չեմ զիտեր, երանի թէ զիտնայի,» ըստ Օրիորդը վշտազին դէմքով:

«Զէք զիտե՞ր:»

«Այս, չեմ զիտեր:»

«Բայց, բժիշկը:»

«Տոքթոր Ուարըն ինք ալ չկիտեր վստահօրէն: Ճիշտ այս միջոցին նիւ Եորք բնակող մասնագէտի մը հետ թղթակցութեան մէջ է այս մասին: Անմիջական խորհրդակցութեան պէտք կայ:»

«Բայց, ի՞նչ վստառած է, ա՞ն ալ չէք զիտեր:»

«Թեթեւ ձեզքուած մը ունի գիտուն վրայ, մէկ երկու ձեզքուածք, և... և ոզնայարը վստառած է, և այդ պատճառաւ կէս մէջքէն վրա անդամակոյծ է:»

Մարդը վշտադին բացագանչութիւն մը արձակեց, և բռպէ մը լուր մնաց: Յետոյ խոպոտ ձայնով մը հարցուց:

«Իսկ Փոլիաննա՞», ինք, ի՞նչպէս կը տանի այս ամէնը:»

«Ճակաւին չզիտեր եղածը: Ես ալ չեմ կրնար ըսել իրեն ու...»

«Բայց գէթ բան մը կը կասկածի, անչուշտ:»

«Ո՞հ, այս, պիտի թէ չկրնար շարժիլ բայց կը կարծէ թէ ոտքերը կուարած են: Կ'ըսէ թէ ուրախ է որ ձեզի պէս կուարած ոտքեր ունի, և ոչ թէ Տիկին Մնայի պէս մշտնջնակալոն հիւանդութիւն: Անընդհատ այսպիսի խօսքեր կ'ընէ, մինչեւ... որ... ալ չեմ կրնար... դիմանաւ:»

Մարդը ինքն ալ իր արցունքներուն մէջն զիտեց զիմացի կծկուած և վիշտէն գոզգոչուն զէմքը ու յիշեց Փոլիաննայի խօսքերը. «Ա՛լ տակէ վերջ չեմ կրնար բաժնութիլ մօրաքրոջմէսւա Այս խորհուրդը կակզացուց ձայնը, երբ գարձաւ խօսեցաւ ու ըստ,

«Արգեօք զիտէք, Օրիորդ Հարինկթըն, թէ ո՛քան ջանացի համոզել Փոլիաննան որ գայ և ինձի հետ բնակի:»

«Զեզի հետ, Փոլիաննան:» Այս բացագանչումին առջև մարդը բռպէ մը ընկրկեցաւ, բոց երբ շարունակեց, պաղարիւնը գտաւ:

«Այս, ուղեցի որդեգրել զինք, օրինաւորապէս, անշուշտ: Խմ ժաւանգս ընել ուղեցի զինք:»

Կին յանկարծ թուլացաւ, վայրկեանի մը մէջ ըմբռունեց թէ Փոլիաննայի համար ո՛քան փակուն ապազայ կը նշանակէր այս մարդէն որդեգրութիլ և սկսաւ վախնալ թէ արգեօք Փոլիաննա երթալ պիտի ուղէ՞ր:

«Շատ կը սիրեմ Փոլիաննան թէ՛ իր անձին համարք և թէ... իր... մօրը սիրոյն համար: Պատրաստ էի անոր նուիրել այն սէրը զոր—քսանըհինդ տարիէ ի վեր ամբառ բեր եմ:»

Ո՞ւր. Օր. Փոլի յանկարծ յիշեց թէ ինք ի՞նչ զգացումներով իր տունն ընդուներ էր իր քրոջ աղջիկը: Յիշեց Փոլիաննայի խօսքերը զոր քիչ առաջ ըսած էր. ակուզեմ որ իմ ազգականներս զիս սիրելիս կոչեն: Եւ այս սիրոյ ծարաւի աղջկան էր որ քսանըհինդ տարուան մնե սէր մը կ'առաջարկուէր: Սիրան բնկճուեցաւ, երբ մտածեց թէ ի՞նչ մութ պիտի ըլլար իր ապագան առանց Փոլիաննայի ներկայութեան:

«Հաւ, յետո՞յ:» Մարդն հասկցաւ թէ զիմացինն ի՞նչպէս կը զսպէր իր զգացումները, ու ախրօրէն ժըպտեցաւ...»

«Մերժեց զալ ինծի հետ բնակիլ,» պատասխանեց: «Ի՞նչո՞ւ:»

«Զեզմէ բաժնուի չուզեց: Բաւ թէ զուք միշտ շատ լարի եղած էք իրեն հանդէպ, և թէ կուզէր ձեզի հետ կինալ, և թէ կը կարծէր որ զուք ալ զինք կ'ուզէք:» Բաւ ու ոսքի ելաւ: Առանց նայելու տան տիրուհին վրայ՝ դէպի գուոր զարձաւ ու պատրաստուեցաւ զուրս ելել: Օր. Փոլի արագ քայլերով անոր քով վազեց ու ձեռքը երկնցուց:

«Երբ մասնագէտը զայու որոշ բան մը դիտնամ, ձեզի լուր կը զրկեմ,» ըսաւ զողովուն ձայնով: «Երթաք բարով, չնորհակալ եմ որ եկաք, Փոլիաննա շատ պիտի ուրախանայի:»



ԳԼՈՒԽ ԻԵ

ՍՊՈՒՄԵԼՈՒ ԽԱՂԻ

Ճոն Փէնտըլթընի այցելութեան յաջորդ օրը Օր. Փոլի ջանաց Փոլիաննայի միտքը պատրաստել մասնագէտին այցելութեան համար:

«Փոլիաննա, սիրելիս,» սկսաւ ան քաղցրութեամբ, «որոշեցինք որ Տոքթոր Ուարընէ զատ ուրիշ բժիշկ մըն ալ քննէ քեզ: Թերեւս նոր զարման կը թիւազրէ և այսպէս աւելի չուտ կ'աղէկնաս:» Աղջկան զէմքն ուրախութենէն փայլեցաւ:

«Տոքթոր Զիլթըն. ոհ, մօրաքոյր, շատ պիտի ուզէք որ Տոքթ. Զիլթըն զայ:»

Օր. Փոլի տժգունեցաւ: Յետոյ կարմրեցաւ, յետոյ դարձեալ տժգունեցաւ:

«Ոչ, ոչ, Տոքթ. Զիլթըն չէ եկողը, այլ նիւ եորք բնակող շատ անուանի բժիշկ մը, որ քեզի նման հիւանդներու մասին շատ բան դիտէ:» Փոլիաննա յուսախալք եղաւ:

«Բայց, մօրաքոյր, Պարոն Փէնտըլթըն Տոքթ. Զիլթընի ձեռքով աղէկցաւ: Եթէ շատ տարբերութիւն չըներ, կ'առաջեմ, Տոքթ. Զիլթըն զայ:»

Օր. Փոլի գարձեալ կարմրեցաւ ու բոպէի մը լուութենէն վերջ քաղցրութեամբ լայց հասաւատամը-տութեամբ ըսաւ:

«Տարբերութիւն կ'ընէ, Փոլիաննա: Ամէն ուրիշ ուզած ընելու պատրաստ եմ, անուշս, բայց չեմ կրնար Տոքթ. Զիլթընը կանչել, Արդէն ամէն պարագայի տակ անիկա զալիք մասնագէտին շափ բան չգիտեր:»

Փոլիաննա չհամոզուեցաւ: «Բայց, մօրաքոյր, եթէ Տոքթ. Զիլթընը սիրէիր:» «Ի՞նչ կ'ըսես, Փոլիաննա:» Օր. Փոլիի ձայնը խըստացաւ:

«Կ'ըսեմ թէ, եթէ Տոքթ. Զիլթընը սիրէիր ու միւսը չսիրէիր, այս ալ տարբերութիւն կ'ընէ աղէկնալուդ մասին, այնդէս չէ: Ես Տոքթ. Զիլթընը կը սիրեմ:»

Այդ վայրկեանին հիւանդադահը ներս մտաւ, և Օր. Փոլի աճապարանօք ոտքի ելաւ:

«Կը ցաւիմ, Փոլիաննա,» ըստու քիչ մը կտրուկ կիրագով. «այս անգամ ձգէ որ ես որոշեմ: Արդէն փաղուան մասնադէտին զալը որոշուած է:»

Եւ սակայն այնպէս պատահեցաւ որ յաջորդ օրն անուանի բժիշկը չեկաւ: Հեռագիր եկաւ թէ հիւանդ է և աղէկնալուն պէս պիտի գայ: Ասոր վրայ Փոլիաննա նորոգեց իր աղաչանքը որ Տոքթ. Զիլթըն բերուի: Բայց Օր. Փոլի հաստատ մնաց իր որոշման վրայ:

«Ոչ, սիրելիս, կ'ըսէր ան, «ուրիշ ի՞նչ կ'ուղեա՝ ուզէ ատկէ զատոյ»

Սպասումի օրերը մէկիկ մէկիկ անցան, և իրու կարծես թէ Օր. Փոլի գիշեր ցերեկ կ'աշխատէր Փոլիաննայի հաճոյք պատճառել:

«Ե՛, իրաւ որ աչքիս չեմ կրնար հաւատալ,» ըստու նանսի ծերուկ Թովմասի: «Կարծես թէ օրուան ամէն մէկ բոպէն բան մը կը վնասուի ընելու, որպէս զի անմեղ դառնուկն ու բախացնէ: Անցեալ օր, ի՞նչ տեսայ, կը կարծես. Օրիորդն անկողինին քով նստեր էր: Հիւանդապահն ալ անոր մազերը կը շակէր: Իսկ Օր. Փոլիաննա պառկած տեղէն հրահանգներ կու տար, ըսելով, Սամկ շտկէ: Ասկէ աւելին կայ, այդ օրէն ի վեր Օր. Փոլի մագերը Փոլիաննայի ըստձին պէս կը շտկէ:» Թովմաս

փնտաց և ըստու, «Իմ կարծիքովս Օր. Փոլի գէշ չկրենար իր ճակտին վրայի այդ գանգուրներով:» Յանկարծ աշքերը տիրեցան նորէն, երբ հարցուց, «Իսկ աղջի՞կն ի՞նչպէս է այսօր:»

«Անոր վիճակը ի՞նչ որ էր՝ ան է, Պարոն թուր, ընաւ տարբերութիւն չեմ տեսներ: Առաջուան պէս պառկած է, քիչ մը կը քնանայ, քիչ մը կը խօսի, քիչ մը կը ժապան ու կը ջանայ որ ուրախ ըլլայ արեւին մարը մտնելուն, կամ լուսինին ելլելուն և կամ այդպիսի բաներու համար, մինչեւ որ մարդուս սիրու կտոր կտոր կ'ըլլայ:»

«Այս, գիտեմ այդ իր խաղն է, Աստուած օրնէ զինք,» ըստու ծերունին:

«Քեզի ալ պատմած է այդ խաղին վրայ:»

«Ոյս, որ մը առանձին կը զանգատէի որ ծոեր մնացեր եմ: Փոլիաննա վրայ հասաւ, և ի՞նչ կ'ուղես որ ըսէ: Ուրախ ըլլալու ես որ ծոած ես. խոտ ժողված ատենդ, արդէն ծոած ըլլալուդ համար, շատ ծոելու պէտք չես ունենար, ըստու:»

Նանսի ինդաց տիրօրէն:

«Զեմ զարմանար, միշտ բան մը կը գտնէ: Մենք իր հաս զալէն ի վեր այդ խաղը կը խաղանք,» ըստու նանսի և ոտք ելաւ որ ներս երթայ:

Այդ սպասումի օրերը գմնդակ օրեր էին: Հիւանդապահնեմին կը ջանար գուարթ երեկի միշտ, բայց աշքերը վրդոված արտայացութիւն մը ունէին: Բացայայտ էր որ բժիշկը ջզայնացած էր ու անհամբեր: Օր. Փոլի լուս էր: Բայց, հակառակ իր թող ու վէտ վէտ շակուած մազերուն և վիզին շուրջի գեղեցիկ ժանեակներուն, օրէ օր յայտնի կերպով կը նիհարնար ու կը տժունէր: Իսկ Փոլիաննա պահ մը չունը կը շայէր, պահ մը կատուն գ'զմայլէր իրեն զրկուած մազեկներուն վրայ, կ'ուտէր

զրկուած պտուղներն ու տեսակ տեսակ պաղածոները և
շատ մը սիրալիր պատասխաններ կը զրկէր իրեն հազոր-
դուած կարեկցական խօսքերուն համար: Բայց ինք ալ
օրէ օր կը տժգունէր ու կը նիհարնար ու, փոխանակ իր
առաջուածն արագաշարժ փոքրիկ ոտքերուն, իր բարակ
պղտիկ թևերն էին որ անընդհատ կը շարժէին:

Գալով իր խաղին, Փոլիաննա շարունակ կ'ըսէր
Նանսիի թէ շատ ուրախ պիտի ըլլար երբ նորէն զալրոց
երթալ սկսէր, երբ նորէն Պարոն Փէնալլթընի ացցելէր,
երբ Տիկին Մնոն տեսնել երթար, երբ Տոքթ. Զիլթընի
կառքով պտոյտի երթար: Ինք չէր նշմարեր որ այս
ամէն բաներն ապագային մէջ ըլլալիք բաներ էին: Բայց
Նանսի կ'ըմբռնէր կացութիւնն ու յաճախ ինքնիրեն
յորդ արցունք կը թափէր:



ԳԼՈՒԽ ԻԶ

ԿՈՍԱՐԱՅ ԴԱԼԻՌԸ

Նախապէս սպասուած ժամանակէն շարաթ մը եռքը-
Տոքթ. Միտ եկաւ: Բարձրահասակ: լայն ուսերով մարդ-
մը, բարի, մոխրագոյն աչքերով ու զուարթ գէմքով: Փո-
լիաննա զայն տեսնելուն պէս սիրեց ու այնպէս ալ
ըսաւ անոր:

«Ինչու որ,» յարեց, «իմ բժիշկիս շատ կը նմանիս:»
«Քու բժիշկի՞դ:» Տոքթ. Միտ նայեցաւ Տոքթ. Ուա-
րընի որ քիչ մը անդին կայնած հիւանդասահին հետ կը
խօսէր: Տոքթ: Ոււարըն փոքրահասակ, սեւաչեայ մարդ-
մէր, սրածայր թուխ մօրուքով: Փոլիաննա հասկցաւ
բժիշկին միտքէն անցածք:

«Ոհ, ան չէ իմ բժիշկո,» բսաւ. «ասիկա մօրա-
քրոջս բժիշկն է, իմ բժիշկս Տոքթ. Զիլթընն է:»

«Օ՞հ,» մրմոաց Տոքթ. Միտ և գարձաւ: Օր. Փոլիի, որ
կաս կարմիր եղաւ, մինչ բժիշկը դարձեալ լուրջ գէմքով
մը նայեցաւ Տոքթ. Ուարընի կողմը:

Ամէնն ալ ըսին որ կատուին գործն էր այդ: Արդա-
րե եթէ կատուն Փոլիաննայի սենեակին գուռը դունչովք-
հրած բացած չըլլար, հիւանդ աղջիկը կարող եղած պիտի-
չըլլար իր մօրաքրոջ խօսքերը լսել:

Դուրս զաւիթին մէջ երկու բժիշկները, հիւանդա-
պահն ու Օր. Փոլի կը խօսակցէին: Ճիշտ այդ բոպէին-
Ֆլլֆի, կատուիկը, Փոլիաննայի սենեակին ներս սպրե-
ցաւ և անկողինին վրայ ցատկեց: Բացուած դոնէն լը-
ուեցաւ Օր. Փոլիի սրտակտուր լացագանչութիւնը.

«Մի ըսեր, Տոքթուր, մի ըսեր. կարելի՞ բան է որ խեղճ պղտիկը ա՛լ բնաւ քալելու կարող չըլլայ:»

Թետոյ ամէն բան իրար անցաւ: Նախ լսուեցան Փուլաննայի սարսափանար դոչերը: «Մորաքոյր, մօրաքոյր,» ու երբ Օր. Փոլի աեսաւ որ անկողնարանին դուռը բաց էր, և թէ Փոլիաննա լսեր էր իր խօսքերը, սոսկումի ձիչ մը արձակեց ու կեսարքին մէջ առաջին անգամ ըւլալով մարեցաւ ինկաւ:

Հիւանդապահուհին «Աղջիկը լսեց» մրմուց ու ներս յազեց, ուր տեսաւ կատուիկը որ ի զուր կը ջանար սարսափած ու վախին դողդոջուն աղջնակին ուշադրութիւնը գրաւել:

«Օր. Հընդ, մօրաքոյր կ'ուզեմ, հիմա, հիմա. կ'աղաչեմ,» ըսաւ Փոլիաննա:

«Անմիջապէս չկրնար զար, սիրելիս, քիչ մը ետքը կուզայ: Ի՞նչ կ'ուզես, ըսէ,» ըսաւ հիւանդապահը՝ դուռը դոցելով ու յառաջ գուլու:

«Ոչ, զինքը կ'ուզեմ, կ'ուզեմ որ զայ ըսէ ինձի թէ ըսածը սոււտ է թէ իրաւ: Լսեցիր ըսածը, թող զայ, ըսէ որ սոււտ է, սոււտ:»

Խեղճ կինը չկրցաւ պատասխանել և անոր գէմքին արտայայտութիւնն աւելի վախցուց Փոլիաննան:

«Օրիորդ Հընդ, դուն ալ լսեցիր—ըսել է իրԱ.ի է, ըսել է որ ա՛լ չեմ կրնար քալել:»

«Լոէ, լոէ, անուշիկս, մի յուզուիր: Հաւանական է որ սիւալեցաւ ըժիշկը, զես շատ մը բաներ կրնան ըւլալ: Ըսաւ հիւանդապահը, ջանալով հանդարտեցնել իր հիւանդը:

«Բայց մօրաքոյրս ըսաւ որ ան զիտէ, թէ ան ուրիշ մարդոցմէ շատ աւելի բան գիտէ իմինիս պէս կոտրած ատքերու մասին:»

«Այո, զիտեմ. բայց ամէնէն մեծ բժիշկներն անգամ կը սխալին երբեմն—ա՛լ մի խորհիր ատոր վրայ:»

Փոլիաննա բ ուռն շարժումով մը թեւերը տարածեց և հեկեկալով ըսաւ, «Հապա ի՞նչ բանի վրայ խորհիմ, ի՞նչպէս կրնամ չխորհիլ: Սոանց քալելու ի՞նչպէս պիտի ապրիմ: Ոչ դպրոց կրնամ երթալ, ոչ Պարոն Փէնտըլլթընի, ոչ ալ Տիկին Մնոյի տունը: Եւ սկսաւ լալ. «Եթէ... կարող... չըլլամ... քալել... ես... ի՞նչպէս որեէ... բանի համար կրնամ ուրախ ըլլալ:»

Օրիորդ Հընդ «իսաղէն» տեղեկութիւն չունէր, բայց զիտէր որ իր հիւանդը պէտք էր հանդարտ մնալ: Ուստի, հակառակ իր յուզուած ըլլալուն. Փոլիաննայի անկողնին մօտեցաւ հանդարտեցնող փոշին ձեռքը բռնած և ըսաւ:

«Լաւ, լաւ, հիմա ա՛ռ սա. երբ քիչ մը հանգչիս, կը նստինք, ամէն բանի վրայ կը խորհրդակցինք: Գիտես, սիրելիս, շատ անգամ բաները երևցածին չափ գէշ չին ըլլար:»

Փոլիաննա հիւանդապահին ձեռքէն առաւ փոշին, բերանը դրաւ ու վրայէն ալ քիչ մը ջուր խմեց:

«Գիտեմ, հայրիկիս ըսածին պէս բաներ կ'ըսես,» ըսաւ Փոլիաննա արտասուալից աչքով. «ան ալ միշտ կ'ըսէր թէ ամէն բանի մէջ աղէկ բան մը կայ: Բայց կարծեմ օր մէկը իրեն ըսած չէր թէ ա՛լ անգամ մ'ալ պիտի չկրնար քալել: Ասոր մէջ ուրախ ըլլալիք ի՞նչ բան կայ—ասկէ գէշ ի՞նչ կրնայ ըլլալ:» Օրիորդ Հընդ չպատասխանեց. զան զէ հիշտ ալդ միջողին չէր կրնար խօսիլ:



ԳԼՈՒԽ ԻԵ

ԱՅՑԵԼՈՒՆԵԲՐ

Օր. Փողի Նանսին՝ զրկեց որ երթայ Պարոն Փէնտրլթընի իմացնէ Տռթ. Միտի վճիռը: Եթէ ուրիշ ժամանակ ըլլար, Նանսի մեծապէս ուբախ պիտի ըլլար ոք վերջապէս մեծ տան ներսի կողմը տեսնելու մասին իբ հատաքրքրութիւնը պիտի գոհանար: Բայց այսօր իր վիշտն այնքան մեծ էր որ տունէն ներս մտնելէն հաղիւթէ չորս կողմը նայեցաւ:

Երբ Պարոն Փէնտրլթըն երկցաւ, Նանսի ոտք ելաւ ու յարգանօք ըսաւ. «Ես Նանսին եմ, աէք իմ, Օր. Փողի զիս զրկեց որ ձեզի տեղեկութիւն տամ Օր. Փողիաննայի վրայ:»

«Լաւ:» Հակառակ մարդուն կարուկ ոճին, Նանսի նշմարեց անոր անձկութիւնը:

«Լաւ չէ, Պարոն Փէնտրլթըն, մրմնջեց ան:

«Ի՞նչ ըսել կ'ուզես, ըսաւ և խօսքը կիսաս թողուց, մինչ Նանսի զլուխը խոնարհեցուց:

«Այս, Պարոն, մասնագէտն ըսաւ որ... այլևս... քնաւ... քալելու կարող պիտի ըլլայ:» Լուսթիւն տիրեց սենեակին մէջ. յետոյ մարդը դողդղացող ձայնով մը ըսաւ,

«Ի՞նչ զմ... փոքրիկ... խեցնձ... փոքրիկ:»

Նանսի վեր նայեցաւ, բայց չուտ մը անդին դարձաւ նորէն: Բնաւ մտքէն չէր անցըներ թէ ձոն Փէնտրլթընի պէս մէկուն դէմքն այդ արտայայտութիւնը կրնար առնել:

«Ի՞նչ անդութ ճակատագիր, այլևս արևին մէջ չպարէ պիտի իմ պղտիկ հատուածակողմ աղջնակս:» Քիչ յետոյ հարցուց. «Ի՞նք բան մը չգիտեր անշուշտ. այնպէս չէ:»

«Ոչ, վիտէ, և հեկեկաց Նանսի. «գետնին տա՛կը անցնի ան կատուն: Ներողութիւն, Պարոն, աւելցուց չուտ մը: «Բայց կատուն հրեր բացեր էր դուռը ու այսպէս Օր. Փողիաննա դուքսը խօսուածն իմացեր էր:»

«Անեղն պղտիկ, և կրկնեց մարդք:

«Այս, Պարոն, իրաւունք ունիք խեղճ կոչելու զինքը Դեռ նոր իմացած է ու միտաքը շարունակ բաներ կ'իյնանե լաներ զոր այլևս կարող չէ ընել: Ամէնէն աւելի անոր սիրար կոտրած է անոր համար որ այլևս իր ուրախութեան խաղը պիտի չկրնայ խաղալ—բայց դուք չէք զիտեր իր խաղը:»

«Այս, այս, ինձի ալ խօսած է անոր վրայ:»

«Անապէս է, կ'երեխ թէ ամէն մարդու ըսած է: Հիմա զիշեր ցորեկ սիրար կը համար, վասն զի կը խորհի թէ այլևս չկրնար խաղալ այդ խաղը: Կ'րոէ թէ այլևս ուրախ ըլլալիք բան չմնայ:»

«Անշուշտ,» պատասխանեց մարդը գրեթէ կատազորէն:

«Ես ալ նախ այնպէս մտածեցի, բայց յետոյ խորհեցաւ թէ աւելի աղեկ կ'ըլլայ, եթէ խաղայ իր խաղը. և մինչև իրեկուն կը ջանամ ուրախ ըլլալու բան մը ձգել իր միացը:»

«Ի՞նչ կրնաս գտնել միտքը ձգելու, և հարցուց Պարոն Փէնտրլթըն անհամբեր:

«Կ'ըսեմ թէ ի՞նչպէս ինք ուրիշներուն ուրախ ըլլալ սորվեցած է: Իր բոլոր ուժով թող ջանայ ուրախ ըլլալ անոր համար որ ուրիշներ իրեն պէս չեն, բայց տակաւին շատ գուռար կը գտնէ ուրախ ըլլալ:»

Նանսի լոեց և սակայն մարդը չխղեց լուսւթիւնը: Իր ձեռքերովն աշքերը ծածկած էր:

«Ետքը ջանացի որ միտքը ձգեմ թէ ինք կ'ըսէր որ

ո՞րչափ գժուար ըլլայ՝ այնչափ հետաքրքրական կ'ըլլայ
խաղը: Բայց իմ խօսքս մեծ ազդեցութիւն մը չըրաւ: Ալ
հիմա երթալու եմ,» ըստ Նանսի և ոտքի ելաւ, մինչեւ
զուոը յառաջացաւ, ու հոն վարանած կանգ առաւ, ու
երկչուորէն հարցուց.

«Արդեօք կրնամ ըսել Օր. Փոլիաննայի թէ վերջերս
ձիմի Պինը տեսած էք:»

«Ի՞նչպէս կրնաս ըսել այդպէս, երբ տեսած չունիմ
այդ տղեկու: Յետոյ աւելցուց, «Ի՞նչու հարցու ցիր:»»

«Ոչինչ, Պարոն, այօինքն այդ ալ անոր սիրտը մտ-
շեցնող բաներէն մէկն է: Կ'ըսէ թէ մէկ անդամ միայն
կրցաւ բերել այդ տղան ձեզի, ու այն օրը լաւ տպաւո-
րութիւն ըրած չէր ան ձեր վրայ: Անոր համար կը
վախնայ որ զուք չկարծեցիք թէ ձիմի ադսուու տղու ներ-
կալութիւն մը կրնայ ըլլալ ձեզի համար: Կարելի է զուք
կը հասկնաք թէ ի՞նչ ըսել կ'ուզէ այսպէս ըսելով, բայց
ես չեմ հասկնար:»

«Այս, գիտեմ ի՞նչ ըսել կ'ուզես:»

«Շատ աղէկ, Պարոն, ըսել ուզեցի որ ան կ'ուզէր
անդամ մըն ալ ձեզի բերել ձիմին: Բայց քանի որ ալ
չկրնար քալել, չկրնար իր այդ ուզածն ըսել: Ախ, ես ի՞նչ
ըսեմ այդ ինքնաշարժին. ներողութիւն, Պարոն,» ըստ
Նանսի և դուրս վազեց:

«Շատ քիչ ժամանակ ետքը Պելտինկվիլի մէջ ամէն
մարդ գիտէր թէ նիւ եորքէ եկած անուանի մասնա-
գէտն ըսեր էր թէ Փոլիաննա անդամալոյծ պիտի մնար: Երբեք
պատահած չէր որ ամբողջ քաղաքն այդքան
տրտում ըլլար: Ամէն մարդ տեսած էր այդ սիրուն, ցա-
նոտ, պղտիկ դէմքը, ու այն ժափար զոր ան ունէր ամէ-
նուն համար: Խորհիլ թէ այլիս առաջուան պէս զուար-

թօրէն փողոցները պիտի չերևար, անհաւատալի աննե-
րելի, անգութ բան կը թուէր:

Խոհանոյներու մէջ, նստելու սենեակներու մէջ,
տուներու, գաւիթներու մէջ, ամէն տեղ կիսերն այս
նիւթին վրայ կը խօսէին, և չէրն ծածկեր իրենց ար-
ցունքները: Փողոցներու անկիւնները և հանրակառքերու
մէջ այլերն ալ նոյն նիւթերուն վրայ կը խօսէին, թէն
անոնց վիշան աւելի գապուած էր: Երբ Նստարէ իմացան
որ Փոլիաննայի ամէնէն շատ ցաւ ազգող բանն այն է
որ այլևս իր խաղը չէ կարող խաղալ, ա'լ աւելի յուղ-
ուեցան:

Այս միջոցին Հարինկթըններու տան տիրուհին
սկսաւ այցելութիւններ ընդունիլ: Այցելութիւններ կու
տային անձեր զորս կը ճանչնար ու նաև անձեր զորս
բնաւ չէր ճանչնար: Ոմանք կու գային և հինգ տասը
վայրկեան կը նստէին, ուրիշներ - արերը - զբան առջեւ
քանի մը խօսք կ'ընէին: Ոմանք զիրք մը կը բերէին կամ
փունջ մը ծաղիկ կամ համազամ խորափկ մը: Ոմանք
բացէ ի բաց կու լային, ոմանք իրենց կանակը կը դարձը-
նէին ու իբր թէ իրենց քիթը բերանը կը սրբէին: Բայց
ամէնն ալ մեծ անձկութեամբ պղտիկ աղջկան վիճակին
վրայ տեղեկութիւն կ'ուզէին և կարեկցական խօսք կը
ձգէին անոր հաղորդելու համար: Նախ Պ. Փէնտըլթըն
եկաւ, այս անգամ առանց անթացուալի:

«Ըսելու պէտք չունիմ թէ ո՞րքան ցնցուած եմ
բան մը չենք կրնար ընել,» ըստ: Օր. Փոլի յուսահաւա-
շարժում մը ըրաւ և ըստ:

«Տոքթ. Միտ քանի մը գեղեր ու դարմաններ յանձ-
նարարեց և անշաւաշ Տոքթ. Ուարըն կէտ առ կէտ կէ-
նետնի անոր հրահանգներուն, բայց որեւէ յոյս չկայ:»

Ճոն Փէնտըլթըն ոտք ելաւ յանկարծ, թէն տակու-

«Ին նոր եկեր էր: Դէմքը ճեփ ճերժակ եղեր էր, ու շըրթունքները խստօքէն կծկուած էին: Երբ դրան մօտեցաւ, նո դարձաւ:

«Հսկիք մը ունիմ Փոլիաննայի,» ըստ: «Համեցէք թմ կողմէս ըսել իրեն թէ նորէն տեսայ ձիմի Պինը, և թէ ասկէ ետքը զայն քովս պիտի առնեմ որպէս զի իմ պղտիկ տղաս ըլլայ: Հսկիք իրեն թէ խորհեցայ որ ուրախ պիտի ըլլայ, երբ իմանայ ասիկա: Հաւանական է որ որգեգրեմ այդ տղիկը: Բովէ մը Օր. Փոլի իր պաղարիւնը կորսնցուց:

«Ճիմի Պինը պիտի որդեգրէք,» ըստապանչեց ան Մարդն իր կզակր քիչ մը վեր ցցեց և ըստ:

«Այս, Փոլիաննա պիտի հասկնայ: Մի մասնաք ըսել որ խորհեցայ թէ ուրախ պիտի ըլլայ ասոր համար:»

«Ան . . . անշուշտ,» կակազեց Օր. Փոլի:

«Շնորհակալ եմ,» ըստ: Պ. Փէնտըլթըն ու խոնարհելով դուրս ելաւ:

Օր. Փոլի սհնեակին մէջտեղ կայնած մնաց, և անոր ետեւէն նայեցաւ: Ականջին լսածին չէր հաւատար- ձո՞ն Փէնտըլթըն ձիմին որդեգրէ՝ ձո՞ն Փէնտըլթըն — հարուստ, անկախ, դամօթ ագանը, վերին աստիճան անձնասէր մարդը տղայ մը որդեգրէ: ան ալ Ճիմի Պինը: Քիչ մը ապշած դէմքով շիտակ Փոլիաննայի սհնեակը ելաւ:

«Փոլիաննա, Պարօն Փէնտըլթըն հիմա հոս էր: Խընդրեց որ քեզի ըսեմ թէ Ճիմի Պինը իր քով պիտի առնէ: Քր պղտիկ տղան ընելու համար զայն: Հստ թէ կը կարծէ որ ուրախ պիտի ըլլաս՝ ասիկա իմանալով:» Փոլի աննայի տիտուր պղտիկ դէմքը ճառապայթեց:

«Ուրաշի . . . ուրաշի . . . Անշուշտ ուրախ եմ: Ամբողջ սրտովս վախաքած եմ Ճիմիի տեղ մը դանել, ասկէ

աղէկ տեղ ո՞ւր կրնաց ըլլալ: Ատկէ զատ Պարօն Փէնտըլթընի համար ալ ուրախ եմ: ա'լ հիմա ինք ալ տղու ներկայութիւն ունի:»

«Ահ, հասկցայ,» մը մնջեց Օր. Փոլի: Իրաւ ալ հասկըցէր էր: Աչքին առցիւ րերաւ այս սիրալիր ճնշումը զոր ծո՞ն Փէնտըլթըն ի գործ դրած ըլլալու էր համզելու համար Փոլիաննան որ ինք դայ ու այդ տղու ներկայաւքիւն ըլլայ: «Հասկցայ,» կրկնեց աչքերն արցունքով լեցուն: Փոլիաննա, վախնալով որ մօրաքոյըը Փէնտըլթընի տան մասին վերստին չուարեցուցիչ հարցում մը կ'ընէ, խօսակցութեան նիւթը փոխել ջանաց:

«Տոքթ. Զկլթըն ալ այնպէս ըստ - գիտե՞ս - ըստ թէ կնոջ մը ձեռքն ու սիրտը կամ տղու մը ներկայութիւնն են որ տուն մը իրօք տուն կը շինեն:» Օր. Փոլի ցնցուեցաւ:

«Տոքթոր Զկլթըն, ինչչն գիտես:»

«Ինք ըստ — որ մը ըստ որ ինք սհնեակիներու մէջ կ'ապրի սիրայն և ոչ թէ տան մէջ:»

Օր. Փոլի չպատասխանեց: Պատուհանէն դուրս կը նայէր:

«Ես ալ հարցուցի թէ ինչո՞ւ կնոջ մը ձեռքն ու սիրտը չառներ որ տուն մը ունենայ:»

«Փոլիաննա:» Օր. Փոլի ասդին դարձաւ, այտերը կասկարմիր եղած:

«Հարցուցի, վասն զի շատ տխուր էր — ինչ կ'ըլլայ —:»

«Ի՞նչ պատասխանեց,» հարցուց Օր. Փոլի: թէւ ամբողջ ուժովը ջանաց չընել այս հարցումը:

«Քիչ մը ատեն բան մը չըստ: յետոյ հազիւ լաելի ձայնով մը ըստ: որ ամէն մարդ չկրնար ունենալու հակառակ վախաքելուն: Ես գիտեմ որ հիմա ալ կ'ուզէ ունենալ կնոջ մը ձեռքն ու սիրտը:»

ախնչէն զիտես որ կ'ուզէ, Փոլիաննա:

«Վասն զի ետքը, ուրիշ օք մը, ուրիշ բան մը ըստւ:
Կամաց ըստւ, բայց տակաւին լսեցի: Հսաւ թէ բոլոր
աշխարհը կու տար, եթէ իրեն ծանօթ կնոշ մը ձեռքն ու
սիրտը ունենար: Ի՞նչ եղար, մօրաքոյր:

Օր. Փոլի ելեր ու պատուհան վազեր էր:

«Ոչինչ, սիրելիս, այս հատուածակողմը ասողին կը
դարձնեմ,» ըստ Օր. Փոլի, որուն գէմքը բոլորովին
բոցալառ էր:



ԳԱՐԻՒԹ ԻԸ

ԽԱՂԱ ԵՒ ԶԱՅՆ ԽԱՂԱՅԱՂՆԵՐԸ

Ճոն Փէնարիթընի երկրորդ այցելութենէն բաւական
ետք էր, երբ որ մը Միլի Մնօ եկաւ այցելել Հարինկ-
թըներու բնակարանը: Ամէնալէն սկսաւ կարմրիլ, երբ
Օր. Փոլի ներս մտաւ:

«Եկայ որ պզտիկ ազնկան որպիսութիւնը հարցնեմ,»
կակագեց:

«Շատ ազնիւ ես, նոյն վիճակին մէջ է: Մայրդ ի՞նչ-
պէս է:»

«Անոր համար եկայ, մայրս ուզեց որ Օր. Փոլիան-
նալի ըսէք որ,» շարունակեց անհասկնալի կերպով իրար
խառնելով իր բառերը: «Շատ գէշ զգացինք ամէնս ալ
երբ իմացանք որ ալեւս չկրնար քաղեր: Միզի համար
ինչեր ըրած է, այսինքն, մօրս համար: Ինք էր որ խալը
սորվեցուց անոր, ևայն: Հիմա ալ կ'ըսեն թէ ինք չկըր-
նար խաղալ իր խաղը: Մտածեցինք որ եթէ ըսենք իրեն
թէ ինք ո՛րքան օգնած է մեղի, ուրախ պիտի ըլլայ,
զոնէ քիչ մը ուրախուց:

Միլի շուարած կեցաւ ու սպասեց որ Օր. Փոլի
ըսան մը բաէ, ու թէեւ այս վերջինս քաղաքավարութեամբ
մտիկ ընել ջանացեր էր, բայց շուարած երեւոյթ մը
ունէր:

«Վախինամ թէ շատ աղէկ չհասկցայ ըսածդ, Միլի,»
ըսաւ ան: «Ճիշտ ի՞նչ է որ կ'ուզես որ ըսեմ քեռալջկանսա:»

«Այսո, ըսել կ'ուզեմ...» մէջ մտաւ նորէն Միլի
տեսդոտ կերպով, «ըսէք իրեն թէ մեծապէս օգնած է
մօրս ու ինծի, ես ալ կը ջանամ հիւա իր խաղը խա-

զալ:» Օր. Փոլի ուղեց հարցնել թէ ի՞նչ խաղ ըսել կ'ու-
զէր, բայց Միլի ժամանակ շտուաւ, շարունակելով սապէս:

«Գիտէք թէ ի՞նչպէս առաջ մայրս բնաւ բանէ մը
դո՞ւ չէր ըլլար, միշտ եղածէն տարբեր բան մը կ'ուզէր:
Բայց հիմա փոխուած է: Կը թողու որ վարագոյրները
բանամ ու սկսած է իր անձին ու երեւոյթին հոգ տա-
նիլ: Նաեւ սկսաւ բուրդէ պատիկ բաներ հիւսել հիւան-
դանոցներու համար, և այլն, և շատ ուրախ է որ կրնայ
ընել: Օր. Փոլիանայի գործն է անշուշտ այս: Ան ըսեր
է մօրս որ ուրախ ըլլալու է որ թեւերն ու ձեռքերը
կրնայ գործածել: Անկէ ետքը մայրս հիւսել սկսաւ: Զէք
կրնար երեւակայել թէ ի՞նչ տարբեր սենեակ է հիմա իր
սենեակը: Հոն են գոյնզգոյն բուրդերը ու Օր. Փոլիան-
նայի հատուածակողմերը: Այն գէս որ անոր սենեակէն
ներս մտնելը հիմա ուրախութիւն կը պատճառէ մար-
դուս: Առաջ ներս մտնել կը վախնայի, սենեակը միշտ
մութ էր ու մայրս ալ միշտ ապերջանսիկ: Ուստի, եթէ
հաճիք, կ'ուղենք որ ըսէք իրեն թէ մեզի ո՛րքան օգաւա-
կար եղաւ մեր զինք ճանչնալը և կարելի է ինք ալ
քիչ մը — քիչ մը ուրախ կ'ըլլայ մեր զինքը ճանչցած
ըլլալուն համար: Ըսելիքս այս էր:» Ու մեծ շունչ մը առ-
նելով Միլի սոքի ելաւ և յարեց: «Կ'ըսէք, այնպէս չէ:»
«Անշուշտ,» մրմիջնեց Օր. Փոլի, խորհելով թէ արդ-
եօք այս տարօրինակ ճառը որչափ կրնար միտքը պահել
Փոլիանայի կրկնելու համար:

Ճոն Փէնտըլթընի և Միլի Մնոյի այցելութիւններն
իրենց տեսակին մէջ միակը չէին: Եւ այցելողները կը
խնդրէին որ շարունակ Փոլիանայի հաղորդուէին զար-
մանալի խօսքեր զորս Օր. Փոլի չէր կրնար հասկնալ:
Օր մը ևս որբեւարի Տիկին Պէնդըն եկաւ: Ամէնուն

խօսքին նայելով քաղաքին ամէնէն ախուր կինն էր անչ
Միշտ սև կը հագնէր: Այսօր սակայն կապոյա ժապաւէն
մը զրած էր վիզը նախ, իր ցւաւակցութիւնն յայտնեց
պատահած արկածին համար, և յետոյ երկչուութեամբ
փափաք յայտնեց Փոլիանան տեսնելու:

«Կը ցաւիմ,» ըսաւ Օր. Փոլի վլուխը շ րժելով. «Այց
տակաւին բնաւ հիւր չընդունիր, քիչ ատենէն կարելի է:»

Տիկին Պէնդըն աչքերը սրբեց, ու ելաւ մեկնելու
համար: Դուրս ելլելէն ետքը դարձեալ ես եկաւ ու
աղաչելով ըսաւ, «Օրիորդ Հարինկթըն, կարելի է... կը
հաճիք իմ կողմանէս բան մը ըսել անոր:»

«Անշուշտ, Տիկին Պէնդըն, ամէնայն հաճութեամբ»
Վայրկեան մը վարանեցաւ կինը, ու յետոյ ըսաւ:

«Եթէ ըսէք իրեն թէ այս կապոյս ժապաւէնը կը
կրեմ, պիտի հասկնայ: Պղտիկը բաւական ատենէ ի վեր
ետեւէս ինկած էր որ սև չհագնիմ: Կ'ըսէք թէ մրէտին
ուրախ պիտի ըլլար, եթէ գունաւոր բան մը հագնիմ:
Թող գիտնայ որ ա՛լ սկսայ ուրիշ գոյներ ալ գործա-
ծել...: մրէտին միայն ունիմ, միւսները բոլոր...» Զիրնալով լմիցնել իր խօսքը՝ փութաց հեռանալ:

Նոյն օր աւելի ուշ ատեն ուրիշ որբեւարի մը եկաւ:
Էսաւ թէ անունն էր Տիկին թարպէլ: Օր. Փոլի չկրցաւ
երեւակայել թէ Փոլիանա ի՞նչպէս կրնար ճանչցած
ըլլալ այս կինը, քանի որ ինք բնաւ չէր տեսած զայն:

«Չեզի անծանօթ եմ, անշուշտ,» սկսաւ ան, «բայց
ձեր փոքրիկ քեռաղջիկը կը ճանչնայ զիս: Ես պանդոկը
ամարանոց եկած եմ, և ամէն օր ստիպուած եմ առող-
ջութեանս համար երկար պայտմներ ըներ Այս պտոյա-
ներուս միջոցին ճանչցայ Փոլիանան, ո՛րքան անուշիլ
պղտիկ մ'է: Երանի թէ կարող ըլլայի հասկնել ձեզի
թէ ո՛րքան մեծ ազգեցութիւն ունեցած է իմ վրաս:

Նրբ եկայ, միայնակ էի ու շատ տիսուր: Փոլիաննայի գուարթ, քաղցր բնաւ որութիւնը իմ մեռած պղտիկ աղջկա յիշեցուց ինձի: Երբ անոր պատահած արկածը լսեցի, մեծապէս ցաւեցաց: Բայց երբ ա՛լ չքալելուն լուրը առի, չեմ կրնար լացատրել իմ զգացած վիշտու. չկրցայ չգալ:»

«Շատ բարի էք,» մրմնջեց Օր. Փոլի:

«Ոչ, կ'ուզեմ որ գուաք ինձի բարիք մը ընէք: Պիտի ազէի որ իմ կողմանէս բան մը բաէիք անոր, եթէ հաճիք:»
«Անշուշտ:»

«Կը հաճիք ըսել թէ Տիկին Թարպէլ հիմա այլևս ուրախ է: Օչ, գիտեմ, շատ տարօրինակ կը հնչէ և չէք հասկնար, բայց եթէ կը ներէք, չբացատրիմ:» Տիտուր դիմեր երեցան տիկնոջ ըերնին շուրջ ու աչքերը տրիս-բեցան: «Չեր քեռաղջկը պիտի հասկնայ ըսել ուզածս, վստահ եմ, Շնորհակալ եմ: կը ներէք այս այցելու-թեանս համար,» ըսաւ տիկինը և դնաց:

Հանհլուկը կը կնծոռաէր Օր. Փոլիի համար: Շի-տակ վեր Փոլիաննայի քով գնաց:

«Փոլիաննա, Տիկին Թարպէլ անունով կին մը կը ժանչնայ:»

«Այս, շատ կը սիրեմ Տիկին Թարպէլը: Հիւանդ է և շատ գմբախտ: Պանզոկը կը կենայ և երկար պատոյտ-ներ կ'ընէ: Մէկտեղ կ'երթանք. . . , այսինքն կ'երթայինք . . . » Հոս Փոլիաննայի ծայնը մարեցաւ, և երկու խոռ արցունք գլորեցան այտերէն վար:

«Հիմա հոս էր ան, սիրելիս, և ինպրեց որ քեզի քսեմ թէ ինք այլևս ուրախ է: Չըսաւ թէ ինչ ըսել կ'ուզէ, դուն պիտի հասկնաս եղիր:»

Փոլիաննա մեղմիւ ձեռքերը ծափեց:

«Իրա՞ւ, այդպէս ըսաւ. ո՞հ, ո՞րքան ուրախ եմ:»

«Ի՞նչ ըսել ուզեց, Փոլիաննա:»
«Մեր խաղն է և. . . » Փոլիաննա խօսքը կտրեց ու լուց:

«Ի՞նչ խաղ:»

«Ո. . . չինչ, բան մը չէ, մօրաքոյր, չեմ կրնար ըսել առանց չուզած բաներուդ վրայ խօսելու: Լաւ է որ ընաւ չըսեմ:»

Թէի Օր. Փոլի կ'ուզեց տակաւին հարցաքննել աղջկը, բայց երբ տեսաւ որ այս վերջինն անհանգիստ կ'ըլլայ, լուց:

Տիկին Թարպէլի այցելութենէն քիչ ետքը հանելու-կին կնծոռատութիւնն իր զագաթնակէտին հասաւ: Այս եղաւ երիտասարդ կնոջ մը այցելութեան առթիւ: Կին մ'էր ան, որու այտերը չափազանց վարդագոյն էին և մազերն անբնականօրէն ոսկեգոյն, որ բարձր կրունկ-ներով կօշիկներ հագած էր և աժաննոց գոհարներ կր կրէր: Օր. Փոլի լսած էր այս կնոջ մասին և անոր իր տան մէջ ներկայութեանն համար անզամ բարկացաւ:

Երբ Օր. Փոլի սենեակէն ներս մտաւ, ձեռք չթոթ-ուեց, նոյն իսկ քիչ մը ետ քաշուեցաւ: Կինն անմիջապէս սաքի ելու: Աչքերը կարմրած էին: Յալտանի էր թէ լա-ցած էր: Քիչ մը խրոխտ շեշտով խնդրեց վայրկեան մը տեսնել Փոլիաննան: Օր. Փոլի կտրուկ կերպով «Ոչ» ըսաւ: Բայց երբ տեսաւ կնոջ աչքերուն պաղատանքը, աւելցուց թէ Փոլիաննա գեռ ոչ մէկ այցելու ընդունած է: Վայրկեանի մը վարանումէ ետև. կինն սկսաւ խօսիլ.

«Իմ անունս Տիկին Բէյզըն է — Տիկին Թում Բէյզըն — կարելի է գուաք ալ ուրիշներու պէս լսած էր իմ մա-սիս. . . կարելի է ամէն լսածնիդ ճշմարիտ չէ: Հիմա ձգենք այդ: Ես պղտիկ աղջկան համար եկայ: Իմաց ոմ

պատահածը ու խելքս դիմէս գնաց: Զեմ կարծեր ու
զիտէք դուք, բայց ես շատ յաճախ կը տեսնէի փոքրիկը:
Մենք Փէնալթըն բլուրին ձամբուն վրայ կը յանկինք:
Անկէ անցած ատեն Փոլիաննա յաճախ ներս կու գար և
աղօց հետ կը խողար, և իմ հետո կը խօսէր, ամուսի-
նիս հետ ար, եթէ տունն ըլլար: Կարծես թէ մեզի գալ
կը սիրէր, ու զիս ալ կը սիրէր: Զէր զիտէր թէ իր
զասակարգի մարդիկ մեր գասակարդի մարդոց չեն
այցելեր: Եթէ այցելած ըլլային, կարելի է ինձինմաներ
ալ այսշափ շատ չին գանուեր, . . . : Ինչ որ է . . . ան
կու զար մեզի և անոր այցելութիւնն իրեն վեաս մը
չէր ըներ, իսկ մեզի շատ օգտակար կ'ըլլար: Ինք չգի-
տեր թէ ինչ մեծ ազդեցութիւն ունեցած է մեր վրայ:
Եթէ զիտնար, ուրիշ բաներ ալ պիտի գիտնար, որոնք
չեմ ուզեր որ զիտնայ: Ամէն տեսակէտէ մեզի համար
գիտնակ տարի մը եղաւ այս վերջին տարին: Ամուսինս
ու ես յուսահատած էինք և ամէն բան ընելու պատ-
րաստ: Միաքերնիս դրած էինք ամուսնալուծուի: Զէինք
զիտեր սակայն թէ տղաքն ուր պիտի ձգէինք: Բայց
ամէն պարագայի սէջ բաժնուիլ որոշած էինք, երբ այս
արկածը պատահեցաւ և իմացանք թէ Փոլիաննա ա՛լ
պիտի չքալէ: Այն ատեն սկսոնք յիշել թէ ի՞նչպէս կու-
զար ինք և զրան առջե կը նստէր ու խնդալով խաղա-
լով աղոց հետ ժամանակ կ'անցընէր: . . . և միշտ ուրախ
էր: . . . միշտ ուրախ ըլլալու բան մը կը գտնէր: Օր մըն
ալ բացատրեց մեզի իր խաղը: Գիտէք անշուշտ — և
համոզեց մեզ որ մենք ալ խաղանք զայն Ասոր համար
եկաց որ բայմ իրեն թէ — դուք բսէք իրեն թէ — մենք
ալ պիտի խաղանք իր խաղը և պիտի չբաժնուինքիրար-
մէ: Զեմ զիտեր թէ ի՞նչպէս պիտի ընենք, բայց պիտի
ընենք: Եթէ իմացնէք իրեն, կարելի է ուրախ կ'ըլլայ—

ըսէք թէ իր սիրոյն համար պիտի չանանք — կ'ըսէք:
«Այս, կ'ըսեմ,» վասիսաց Օր. Փոլի, յետոց յանկար-
ծական շարժումով մը յառաջ եկաւ ու ձեռքը կնոջ՝
երկնցնելավ:

«Ենորհակալ եմ որ եկար,» ըսաւ պարզ կերպով:

Կնոջ խրոխտ երկոյթը գնաց, չրթունքները զողա-
ցին, իրեն երկնցուած ձեռքը թոթվեց ու փախաւ գնաց:
Հազիւ գուար զոցուեր էր անոր ետեչն, Օր. Փոլի՝
փասակ խոհանոց վաղեց.

«Եանսի:»

Օր. Փոլիի ձայնը խիստ էր: Այս անհատնում հա-
նելուկ այցելութիւնները, մանաւանդ այս վերջինը, ա-
նոր ջիղերը ծայրաւեզօրէն զրգուեր էին:

«Նանսի, ըսէ ինձի, ինչ է աս խաղ ըսուածը որուն-
վրայ ամբողջ քաղաքը կը խօսի: Ինչո՞ւ ամէն մարդ լուր-
կը զրկէ Փոլիաննայի թէ իրենք ալ կը խաղան զայն:
Հասկցածիս նայելով քաղաքին կէսը կապոյտ ժապաւէն:
կը կրէ, կտմ ընտանեկան կուներէ ետ կը կենայ կամ
իրենց չսիրած մէկ բանը սիրել կը սորվին, ու ամէնն աչ-
Փոլիաննայի պատճառով: Զանացի քեռազնիկէս հասկնալ,
բայց զննք նեղել չեմ ուզեր: Երէկ գիշեր կարծես քեզի
ալ բան մը ըսաւ, այնպէս որ դուն ալ զիտնալու եւ
այս խաղին ի՞նչ ըլլալը, իսէ տեմնեմ հիմա, ի՞նչ է այ-
խաղը:» Ի մեծ զարմացումն Օր. Փոլիի, Նանսի սկսաւ լալ:

«Եղածն այն է որ այս օրնեալ պղտիկը Յունիսէն-
ի վեր իրեն գործ ըրած է զիմացը ելուողն ուրախացնել-
շիմա անոնք ալ կը ջանան զինք ուրախացնել:»

«Ի՞նչ՝ համար ուրախացնել:»

«Պարզապէս ուրախ ընել, խաղը այդ է:»

Օր. Փոլի բարկացաւ:

«Դո՞ւն ալ միւսներուն պէս կ'ըսես: Ես կ'ուզեմ՝

լիտոնալ թէ ի՞նչ է խաղը» Նամսի անվախօրէն իր տիւրուհին երեսը նայեցաւ:

«Հաւ ուրեմն, ըսեմ, Օրիորդ. խաղ մըն է ան զոր Փոլիաննայի հայրը սորվեցուցեր է անոր Անգամ մը շուէրներ պարունակող միսիոնարական սնառուկի մը մէջն իրեն զոյդ մը անթացուպ ելեր է, մինչ Փոլիաննա պուպրիկի մը կ'սպասէր: Անշուշտ Փոլիաննա լացեր է: Ով որ ըլւար՝ կուլար: Ատոր վրայ կ'երեւայ թէ հայրն ըսեր է անոր թէ ամէն բանի մէջ ուրախ ըլլալու բան մը կայ և թէ կրնայ ուրախ ըլլալ անթացուպերուն համար:»

«Անթացուպերուն համար ուրախ,» մրմնջեց Օր. Փոլի՝ ջանարով զապել այն վիշտը, զոր կ'զգար միտք ըեւրով գերը անկողնին մէջ զանուոզ անկար փոքրիկ արունքները:

«Այսո, Օրիորդ, ի՞նք ալ այդպէս ըսեր է: Բայց հայրն ըսեր է թէ կրնայ ուրախ ըլլալ, վասն զի անթացուպերուն պիտք ջունի:»

«Ակիս,» գոշեց Օր. Փոլի սրակակուր ձայնով:

«Անկէ եաքը միշտ խաղացեր են այդ խաղը, և անոր անունը պարզապէս ուրախ ըլլալու խաղ դրեր են:»

«Ինչո՞ւ, ի՞նչպէս...» Օր. Փոլի չկրցաւ աւարտել իր խօսքը:

«Զարմանալի է այս խաղին ազգեցութիւնը, Օրիորդ: Երանի թէ կարող ըլլայի պատմել թէ ո՛րքան օգտակար եղած է այն իմ մօրս ու մեր առնիններուն համար: Երկու անգամ իմ հեռու եկաւ մեր տունը, մեր ընտանիքին անդամները տեսնելու: Ի՞նձի ալ սորվեցուց շատ մը բաներու համար ուրախ ըլլալ, զոր օրինակ, տուաչ կ'ատէի Երկուշաբթի առառները անգամ ուրախ ըլլալ:»

«Ուրախ . . . Երկուշաբթի . . . Նամսի խնդաց:

«Այո, տարօրինակ խօսք է, այո, բայց տեսէք պատմեմ: Երբ այդ օրնենեալ պղտիկն հասկցաւ որ Երկուշաբթի առառներն այդպէս կ'ատեմ, զիտե՞ս, ի՞նչ ըսաւնիսաւ որ Երկուշաբթի առառներն ուրախ ըլլալու էի զոնէ անոր համար որ յաջորդ Երկուշաբթի գալուն դեռամբողջ շաբաթ մը կար: Հաւատացէք որ ամէն Երկուշաբթի այս ըսածը միտքս կ'ինայ, ու կը խնդացնէ զիւու խնդալն ալ ամէն բան կը դիւրացնէ:»

«Ինձի ինչո՞ւ բան մը չէ ըսած այդ խաղին վրայ,» մրմնջեց Օր. Փոլի: «Այդպէս զալուուկ պահելու ի՞նչ պատճառ ունէր:» Նամսի բոպէ մը շուարած մնաց, և յետոյ ըսաւ.

«Ներողութիւն, Օրիորդ, բայց հրաման չունէիք որ իր հօրը վրայ խօսի ձեզի, և խաղին ալ իր հօրը խաղնէր:» Օր. Փոլի շրթունքը խածաւ:

«Ամէնէն առաջ ձեզի ըսել ուզեց,» շարունակեց Նամսի քիչ մը զող ելած: «Մէկը կ'ուզէր որ հետը խաղար: Անոր համար ես սկսայ, որպէսզի մէկը ունենար որ միշտ խաղար:»

«Իսկ . . . իսկ այս միւսները . . .» Փոլիի ձայնը կը զողար:

«Ո: հիմա ամէն մարդ զիտէ այլկաւ: Դոնէ այնպէս ըլլալու է կը կարծեմ: Ուր որ կ'երթամ, ամէն մարդ կը խօսի անոր վրայ: Այնպէս զուարթ ու ժպտուն էր միշտ որ ամէն մարդ կը հասկնար անոր խաղին գաղանիքը: Հիմա ալ որ այսպէս եղաւ, ամէն մարդ ախրած է, մանաւանդ երբ լսեցին թէ ազեւս ուրախ ըլլալու բանչպաներ: Անոր համար կու գան անոր ըսել թէ ո՛րչափ ուրախացուցած է զիրենք, որպէսզի ի՞նք ալ ուրախ ըլլալ:»

«Հիմա ուրիշ մ'ալ գիտեմ որ ասկէ ետքը իր խաղը պիտի խաղայ,» մը մուաց Օր. Փոլի՝ զուրս վաղելով: Առոր երթալէն ետքը Նանսի ապշած մնաց:

«Է, ալ ամէն բանի կը հաւատամ, ամէն բանի, ահ, Օրիորդ Փոլի:»

Թիչ յետոյ Օր. Փոլի վերը Փոլիաննայի անկողնին քով նստած էր: Սպասեց որ հիւանդապահը դուրս ելէ, ու յետոյ ըստ:

«Այսօր նոր այցելու մը ունեցար, սիրելիս, կը յիշե՞ս Տիկին Բէյզընը:»

«Տիկին Բէյզընը, անշուշտ կը յիշեմ, Պարոն Փէնտըլթընի տան ճամբուն վրայ կը ընակի: Շատ անուշիկ պկտիկ պէտէք մը ունի երեք տարու, հինգ տարեկան մանչ մըն ալ ունի: Ինք շատ անուշիկ է, ամուսինն ալ, միայն թէ իրարու անուշիկ ըլլալ չեն գիտեր: Երբեմն կոփւ կ'ընեն, իրարու համամիտ չեն ըլլար, ըսել կ'ուզեմ: աղքատ ալ են եղեր: Երբեմն աղուսը հագուստներ կը հագնի, ու շատ աղուսը մատանիներ ունի ադամանդներով ու յակինիներով զարդարուած: Կ'ըսէր թէ մէկ մատանին աւելորդ է, և թէ որ մը պիտի նետէ զայն, և անոր տեղ ամուսնալուծում մը պիտի առնէ: Ամուսնալուծումը ի՞նչ է, մօրաքոյր: Աղուսը բան մը ըլլալու չէ, վասն զի անոր վրայ խօսելու ատեն կը տիսրէր, եւ կ'ըսէր որ, եթէ առնէ այդ բանը, Պարոն Բէյզըն պիտի ելլէ երթայ և թէ իրենք այլևս այդ տունը պիտի չնստին և թէ աղաքն ալ պիտի երթան: Ինչո՞ւ կ'ուզեր մատնիլ նետել — ամուսնալուծումը ի՞նչ է, մօրաքոյր:»

«Ոչ, սիրելիս, պիտի չբաժնուեն, այլ այդ տունը պիտի կենան եղեր միատեղ:»

«Ոչ, ո՛րքան ուրախ եմ, ուրեմն երբ Պարոն Փէնտըլթընի տունը երթամ, անոնք ալ կը տեսնեմ — ախ — ասցագանչեց խելջ պղտիկը. «—մօրաքոյր, ինչո՞ւ չեմ կրնար միտքս պահել որ ա՛լ ուղերս չեն կրնար քալել և թէ ա՛լ Պարոն Փէնտըլթընի չեմ կրնար այցելել:»

«Լաւ — լաւ մի լար —,» աղաչեց մօրաքոյրը. «գեռ չըսի թէ ի՞նչ ըստ Տիկին Բէյզըն: Ըստ թէ մէկտեղ պիտի ագրին ու պիտի ջանան քու խաղդ խաղալ քու սիւոյդ համար: Փոլիաննա արցունքներուն մէջէն խնդաց: «Իրա՞ւ ատանկ ըստ — ո՛րքան ուրախ եմ:»

«Այս, ըստ որ գիտէր թէ պիտի ուրախանացիր: անոր համար եկեր էր քեզի ըսել որ ուրախ ըլլաս, Փոլիաննա:» Աղջնակն արագ մը վեր նայեցաւ:

«Մօրաքոյր, այսպէս կը խօսիս որ կարծես թէ դո՛ւն ալ տեղեակ ես խաղին:»


«Այս, սիրելիս:» Օր. Փոլի մեծ ջանք ըրաւ իր ձայնին տալու սովորական շեշտը: «Նանսի պատմեց ինծի, ու կը խորհիմ որ շատ հիանալի խաղ է. ասկէ ետքը ես ալ քեզի հետ խաղամ պիտի այդ խաղը:»

«Ոհ, մօրաքոյր, ո՛րքան ուրախ եմ. միշտ ամէնէն շատ քեզի հետ խաղալ ուզած եմ:» Օր. Փոլի հազիւ կրցաւ զափել յուզումը:

«Այս, սիրելիս. միւսներն ալ կան: Հաւատա, Փոլիաննա, քաղաքին մէջ ամէն մարդ, քարոզիչն անգամ այդ խաղը խաղալու վրայ են: Քեզի չըսի գեռ: Բայց անցեալ որ Պատ. Ֆորտի հանդիպեցայ վողոցը ու ըստ որ, քեզի այցելելու արտօնութիւն տրտելուն պէս, քեզի պիտի գայ ըսել թէ կը շարունակէ ուրախ ըլլալ այն ութ հարիւր ուրախութեան համարներուն համար որոնց

մատին խօսեր ես: Տեսա՞ր, անուշիկս, այս բոլորը քու գործդ է: Ամէն մարդ այդ խաղը խաղալու վրայ է, ու ամբողջ քաղաքն առաջուրնէ աւելի երջանիկ է, պարզապէս որովհետև պղտիկ աղջիկ մը իրենց խաղ մը սորվեցուց: Փոլիաննա ուրախութեամբ ձեռքերն իրար զարկաւ:

«Ո՞րքան ուրախ եմ,» գոչեց, ու յանկարծ ամբողջ զէմքը լուսաւորուեցաւ երջանկութեամբ: «Մօրաքըցր, գտայ, գտայ,» բացադանչեց: «Կայ բան մը որուն համար ուրախ կրնամ ըլլալ: Կրնամ ուրախ ըլլալ որ առաջ տաքեր ունէի, եթէ ոչ՝ այդ բասածդ չէի կրնար ընենա:



ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆՔՆ ԴՈՒՐ

Մէկիկ մէկիկ ձմրան կարճ օրերն եկան անցան: Բայց խեղճ Փոլիաննայի համար անոնք կարճ չէին, այլ երկար, ու յաճախ ալ ցաւազին: Եւ սակայն հաստատ կամքով աղջնակը կը ջանար զուարժ գէմքով նայիլ ամէն բանի գրայ: Հիմա որ մօրաքոյրն ալ իր հետ կը խաղար խաղը, ստիպուած էր ուրիշ որևէ ժամանակէ աւելի հաւատարմութեամբ խաղալ զան:

Փոլիաննա հիմա Տիկին Սնոյի պէս շատ մը աղուոր
բաներ կը հիւսէր բրգեայ գոյնզգոյն թեւերով որոնք իր
անկողինին ճերմակ ծածկոցը փայլուն գոյներով կը ծած-
կէին: Եւ Տիկին Սնոյի պէս ինք ալ շատ ուրախ էր որ
գոնէ իր թեւերն ու ձեռքերն ունէր այլես: Երբեմն ալ
հիւրեր կ'ընդունէր: Անգամ մը ձռն ֆէնտալթըն եկեր
էր, ու երկու անգամ ալ ձիմի Պին: Ձռն ֆէնտալթըն
ըսեր էր թէ շատ աղէկ տղայ մը կ'ըլլար ձիմի, մինչ
ձիմի ալ ըսեր էր թէ շատ երջանիկ տուն մը ունէր
հիմա, իսկ երկուքն ալ ըսեր էին թէ ամէն բան իրեն
կը պարտին: «Հիմա ա՛լ աւելի ուրախ եմ ոտքեր
ունեցած ըլլալուս համար» փափսաց յետոյ Փոլիաննա
իր մօրաքրոջ:

Զմեռն անցաւ ու գարունն եկաւ, Փռիստնայի շուրջինները չէին տեսներ թէ ի գործ դրուած դարմանները ունէ բարելաւում յառաջ բերած էին, կարծեա ամէն բան այնպէս կը ցուցնէր թէ Տոքթ. Միտի ամէնքն մեծ վախը իրականացած էր, և թէ Փողիստնա այ-

ևս պետի չկրնար քալել: Պէտինկզվիլի մէջ ամէն մարդ շարունակ Փողիաննայի վրայ տեղեկութիւն առնել կ'ուզգէր, իսկ մարդ մը կար որ իր անձկութենէն ինքզինք կը մաշեցնէր ամէն անգամ որ նոր լուր մը առնէր աղջնակին վրայ: Վերջապէս օր մը Պարոն Փէնտրլթըն այցելու մը ունեցաւ: Տոքթ. Զիթըն էր ան:

«Փէնտրլթըն,» սկսաւ ան, «քեզի եկայ, վասն զի դուն ուրիներէ աղէկ զիտես իմ յարաբերութիւնս Օր. Փոլի Հարինկիթընի հետո:»

«Լաւ,» պատասխանեց Փէնտրլթըն, չանալով ոչ պէտք եղածէն աւելի հետաքրքիր երեխ, ոչ ալ պէտք եղածէն աւելի պաղարիւն:

«Փէնտրլթըն, փոքրիկը կ'ուզեմ անդամ մը տեսնել: Կ'ուզեմ քննել վայն: Պէտք է որ անդամ մը քննեմ:»

«Լաւ. չ՞ս կրնար քննել:»

«Ի՞նա՞մ: Փէնտրլթըն, դուն առ զիտես որ այդ տռւնը տամարնիդ տարիէ ի վեր ստք կոխած չեմ: Երողութիւնն այն է որ Հարինկիթըն բած է ինձի որ եթէ երբեք զիւ իր տռւնը կանչէ, կրնամ հասկնալ թէ ներողութիւն կ'ուզէ խոզրել ինձմէ: Եւ թէ առն բան առաջուած պէս պիտի ըլլայ մեր երկուքին մըջեւ, այսինքն թէ իւ հետո պիտի ամռունանայ: Խնչպէս կրնաս յուսալ որ ասկէ եաքը կանչէ զիս... Ես այդպիսի յոյս չունիմ:»

«Բայց... առողնց... կանչուելու չ՞ս կրնար երթալ:»

«Ոչ, ես ալ քէչ մը արժանապատուութիւն ունիմ:»

«Այս անդամ արժանապատուութիւնդ կուլ տռւը ու մոսցիր կոխւը:»

«Կամէւը... այդ տեսակ արժանապատուութեան ու որ կախնարկեմ: Ես պատրաստ եմ, եթէ պէտք բարձ ծունկերուս վրայ քալելով ասկէ մինչև հոն երթալ կ'ակնարկեմ արհեստիս արժանապատուութեան: Վեր-

չապէս հիւանդութեան պարագայ մ'է այս ես ալ բը-ժիշկ եմ. չեմ կրնար մէջ մանել և ըսել թէ զիս գործածեցէք: Բայց, Փէնտրլթըն, լրջօրէն կ'ըսեմ թէ պէտք է որ անպատճառ այդ աղջիկը քննեմ անգամ մը: Մահու, կինաց խնդիր է այս: Տաննէն ինը կը վատահացնեմ քեզ թէ արդինաւոր պիտի ըլլալ քննութիւնս: Յոյս ունիմ որ դարձեալ կրնայ քալել Փողիաննաս:»

Տոքթ. Զիթըն հատիկ հատիկ արտասանեց այս րառերը, այնպէս որ գուրաը պարտէզը պատուհանին տակ խաղացող մանչուկը լսեց զանմնք: Ճիմի Պին զբազած էր իր Շարաթ օրուան սովորական գործով, որ էր ծաղկի ածուներուն մէջի խոտերը քաղել: Այս բառերը լսելուն պէս աչքերն ու ականջները լայն բացած մտիկ ըրաւ:

«Բայէլ... Փողիաննան,» կ'ըսէր Ճոն Փէնտրլթըն, «ի՞նչ ըսել կ'ուզես:»

«Լաւ կ'ուզեմ թէ ինչ որ կրցայ հասկնալ իր անկողնէն մընն մը հեռու զանուելով հանդերձ՝ այնպէս կարծել կու առյ ինձի թէ անոր պարագան համանման է ուրի, չիւանդի մը վիճակին զոր իմ գուէծի ընկերներէս մէկը վերջերս կատարելապէս բռւժեց: Տարիներէ ի վեր այս տեսակ չիւանդներ ուստումնասիրած է բարեկամս ու ես ալ անոր հետ մըշա թղթակցելուս համար քիչ թէ շատ հետաքրքրուած եմ այդ ճիւզով: Լածիս նայելով... ոհ, անվատճառ տեսնելու եմ Փողիաննան:»

Ճոն Փէնտրլթըն աթօռէն ցատկեց:

«Այս, պէս է որ տեսնես զինք: արդեօք կարելի է որ տեսնես Տոքթ. Ուարընի միջոցաւ:»

«Վախնամ անկարելի է,» ըսաւ միւսը զլուխը շարժելով: Ուարըն շատ ազնիւ կերպով վարուեցաւ. նոյնիսկ ինք ուղեր է որ այս պարագային իմ հետո պաշտօնապէս խորհրդակցի: Բայց Օր. Հարինկիթըն այնքան որոշ կեր գով մերժեր է որ չէ համարձակեր կըրկ-

Ներ իր առաջարկը Աւելին կայ, վերջերս իր լաւագոյն քածախորդներէն մի քանին ինձի եկան, այնպէս որ ոտքս ձեռքս կապուած է: Բայց, Փէնարլթըն, ի՞նչ ալ ըլլայ, այդ պզտիը տեսնելու եմ: Խորհէ անգամ մը թէ իմ վինաք տեսնելո ի՞նչ մեծ կարևորութիւն ունի անոր համար:»

«Այս, և պէտք է խորհիլ թէ ի՞նչ սոսկալի բան պիտի ըլլայ, եթէ կարող չըլլաս տեսնել զայն:»

«Բայց ի՞նչպէս կրնամ տեսնել առանց մօրաքրոջ-մէն ուղղակի կանչուելու, և այդ տեսակ հրաւէր ալ ինձի պիտի չընէ:»

«Պէտք է որ կանչէ քեզ:»

«Ի՞նչպէս:»

«Չեմ գիտեր:»

«Չեմ գիտեր, անշուշտ: Օր. Փոլի թէ՝ չափազանց հպարտ է և թէ՝ չափազանց բարկացած ինձի դէմ. անոր համար զիս պիտի չուզէ կանչել: Տարիներ առաջ-ուան խօսքին համեմատ զիս կանչելը շատ բան պիտի նշանակէ: Եւ երբ կը խորհիմ թէ այդ խեղճ աղջկան ամբողջ կեանքը տառապանքի դատապարտուած է, և թէ ձեռքս կայ դէթ հաւանական միջոց մը զան բուժելու, և Թէ այդ խենդ բաներուն համար չեմ կրնար տեսնել վինք . . .» Ու բժիշկը բառնցքները կատաղօրէն սեղմած մեծ քայլերով սկսաւ չափել սենեակը:

«Ո՞հ, եթէ միայն մէկը ըլլար որ իրեն հասկցնէլ խնդիրը . . .»

«Այո, իրաւ, բայց ո՞վ պիտի ընէ զայդ:»

«Չեմ գիտեր, չեմ գիտեր:» հառաջեց ձոն Փէնարլթըն յուստհատ:

Դուրսը պատուհանին տակ ձիմի յանկարծ արթըն-նալու պէս շարժում մը ըրաւ: Մինչեւ հիմա չունչ անգամ չէր առած: «Ե՞ն, ես գիտեմ ո՞վ,» մը մոռաց ան ցըն-ծագին: «Ես պիտի երթամ ըսեմ,» ու անմիջապէս ան կիւնէն սողոսկեցաւ ու բոլոր ուժով բլուրէն վար վաղեց

ԳԼՈՒԽ 1.

ՃԻՄԻ ԳՈՅԾԻ ՎՐԱՅ

«Ճի՞մի Պրոն է, Օրիորդ, ձեզ տեսնել կ'ուզէ,» ըստ նանսի դրան մէջէն:

«Ճի՞մ, հարցուց Օր. Փոլի դարմացած. ովստա՞ն ես թէ Փոլիաննան չէ որ տեսնել ուզեց:»

«Այո, կ'րսէ թէ ձեզ կ'ուզէ:»

«Լաւ, հիմա վար կու զամ:»

Օր. Փոլի երբ նստելու սենեակը մտաւ, տեսաւ այնարաց աչքերով, կարմրած այտերով մանչուկը, որ զինք տեսնելուն պէս խօսի սկսու:

«Օրիորդ,» ըստ, «կարելի է բասծու ու բրածո անվայի բան է, բայց ուրիշ կերպ բան չեմ կրնար ընկը: Փոլիաննայի համար է, ու ես Փոլիաննայի սիրոյն համար, եթէ պէտք ըլլայ, վառած ածուխի մրայէ ալ կը քալեմ, կամ այսպիս գիմացդ ալ կ'ելեմ. . . կամ. . . կամ ի՞նչ որ ալ ըլլայ, կ'ընեմ: Անոր համար եկայ որ բան թէ քանի որ միայն արժանապատուութիւնն է պատ-ճառը, կ'ամ. . . կամ արհեստ. . . ի՞նչ որ է, բան մը. . . որ արգելք կ'ըլլայ Փոլիաննայի քալելուն, ես վատահ եմ որ դուք պիտի ուզիր կանչել Տոքթ. Զիթընը, եթէ գիտ-նայիք պարագաները . . .»

«Ե՞նչ,» բացագանչեց Օր. Փոլի, մընչ իր զարմանքի արտայայտութիւնը բարկութեան կը փոխուէր: Ճիմի յուսահատ հառաջեց:

«Ճի՞մ բարկացնել չուզեցի, անոր համար սկսայ նախ Փոլիաննայի քաւելուն վրայ խօսիր: Կարծեցի թէ մարկ կ'ընես այդ մասին ըսուածները:»

«Ճիմի, ի՞նչ ըսել կ'ուզես:» Ճիմի վերսկսաւ խօսիք որոշ շեշտով:

«Նախ ըսեմ թէ Տոքթ. Զիլթըն եկաւ Պարոն Փէնտըլթընը տեսնելու: Գրադարանին մէջ կը խօսէին, հասկըցա՞ր:»

«Այսո, Ճիմի:»

«Հաւ, պատուհանը բաց էր: Ես ալ վարը խոտերը կը քաղէի, և անոնց խօսքերը լսեցի:»

«Ահ, Ճիմի, գաղտուկ մտի՞կ ըրիր անոնց առանձին խօսակցութիւնը:»

«Ոչ, իմ վրաս կը խօսէին. ոչ ալ զիտմամբ մտիկ ըսի,» պատասխանեց Ճիմի՝ ինքզինք պաշտպանելով: «Եւ ուրախ ալ իմ որ մտիկ ըրի, ասոր հետեւանքը այն կրնայ ըլլալ որ Փոլիաննա քալէ:»

«Ճիմի,» ըսաւ Օր. Փոլի անհամբերութեամբ առաջ հակելով, «ըսէ ըսելիքդ:»

«Ահա կ'ըսեմ, Տոքթ. Զիլթըն ուրիշ բժիշկ մը կը ճամփայ եղեր, ու կը կարծէ թէ ան Փոլիաննան կրնայ առողջացնել եղեր, հասկցա՞ր: Միայն թէ մինչև որ ինքը անձամբ չտեսնէ Փոլիաննան, որոշ բան մը չկրնար ըսել եղեր: Եւ ինք բուռ սրտով կ'ուզէ գուլ Փոլիաննան քննել, բայց դուն թոյլ պիտի չտաս եղեր:»

Օրիորդ Փոլի կասկարմբը եղաւ:

«Բայց Ճիմի. . . չեմ կրնար. . . չէի զիտեր. . .» կակազեց Օր. Փոլի, ջանալով օձիքը թուլցնել:

«Այսո, անոր համար եկայ ըսի որ զիտնաս,» պատասխանեց Ճիմի եռանդագին:

«Հսկն որ. . . պատճառով մը. . . չհասկցայ ի՞նչ էր ան. . . թոյլ պիտի չտայիր որ Տոքթ. Զիլթըն Փոլիաննան քննէ. . . և թէ Տոքթ. Ուարընի այնպէս ըսեր ես. . . և Տոքթ. Զիլթըն ալ առանց քու կանչելուդ չկրնար գոտի անդիք ծնորհակալ եմ:»

Կղեր, քանի որ արժանապատուութիւն կայ և արհետակա. . . ար. . . արհետա. . . բան մը. . . չեմ գիտեր, և երկուքն ալ կը մտածէրն թէ արդեօք ո՛վ կրնար քեզի հասկցնել այս բանը: Սարգ մը չէին զիտեր որ կարող ըլլար ընել ասիկա: Ես ալ որ դուրսն էի, ինքնիրենս ըսի, ես կ'երթամ, ու եկայ: Հասկցոցի հիմաւ:

«Այսո, Ճիմի, բժիշկին համար ի՞նչ լսեցիր,» աղաջեց Օր. Փոլի. ո՞վ է, ի՞նչ է, վստա՞ն ես որ կրնայ առողջացնել Փոլիաննան:»

«Չեմ գիտեր թէ ո՞վ է. չբախն: Տոքթ. Զիլթըն կը ճանչնայ եղեր զայն: Այս վերջերս Փոլիաննայի պէս հիւանդ մը բժշկեր է: Անոր վրայ չէր որ սիրտ կը հատցնէին, այլ քու մասիդ, վասն զի զուն թոյլ պիտի չտայիր որ Տոքթ. Զիլթըն գայ: Են, ա՛լ հիմա որ հասկցար, պիտի թողուս որ գայ, այնպէս չէ:»

Օր. Փոլի անդին զարձաւ, ու Ճիմի կարծեց որ պիտի լար, բայց չլացաւ: Վայրկեան մը ետքը դողզզացող ձայնով մը ըսաւ:

«Այսո, պիտի կանչեմ զի՞ք որ քննէ անզամ մը: Հիմա ա՛լ զուն տուն զազէ, Ճիմի, շուշտ, ես Տոքթ. Ուարընը տեսնելու եմ:»

Քիչ մը ետքը Տոքթ. Ուարըն զարմացաւ երբ յուղուած ու կարմրած Օր. Փոլի անոր զիմաց ելաւ վարը բակը, երբ ան մեկնելու վրայ էր, ու ըսաւ:

«Տոքթոր Ուարըն, անգամ մը ուղեցիք որ Տոքթ, Զիլթընը կանչէք խորհրդակցութեան համար ու ես մերժեցիր: Հիմա միտքս փոխեցի: Շատ կը փափոքիմ որ անզամ մայ Տոքթ. Զիլթընը կանչէք, անմիջապէս, եթէ կը հաճիք: Շնորհակալ եմ:»



ԳԼՈՒԽ ԼԱ

ՆՈՐ ՄՈՐԵԼԻԱՅՅՐ ՄՐ

Յաջորդ անգամ երբ Տոքթ. Ուարըն Փոլիաննայի սենեակը մտաւ, ուր աղջնակիր կոնակին վրայ պառկած ձեղունին վրայ պարող գոյները կը զիտէր, անոր ետեւէն լայն ուսերով բարձրահասակ մարդ մը ներս մտաւ: «Տոքթ. Զիլթըն, Տոքթ. Զիլթըն, ինչ երջանիկ եմ քեզ տեսնելուս» գոյչեց Փոլիաննա այնքան ուրախ ձայնով որ ամէնուն աչքերն արցունքով լեցուեցան: «Բայց եթէ մօրաքոյրը չուղեր որ . . .»

«Ոչ, ոչ, սիրտ մի հատցներ, սիրելիս, ըստ Օր. Փոլի՝ յուզուած գէմքով առաջ գալով: «Ես ըսի Տոքթ. Զիլթընի որ կը փափաքիմ որ անգամ մը Տոքթ. Ուարընի հետ քննէ քեզ:»

«Ո՛հ, ո բեմի դուն զինք հոս կանչեցիր,» մըմնջեց Փոլիաննա գոնունակ:

«Այո, սիրելիս, ես կանչեցի, այսինքն . . .»

Բայց ա՛լ ուշ էր: Օր. Փոլի տեսաւ պաշտումով լի երջանկութիւնը որ ողողեց Տոքթ. Զիլթընի աչքերը, ու շառագունած այսերով սենեակէն գուրս փախաւ: Անդին պատուհանին առջեւ հիւանդապահը եւ Տոքթ. Ուարըն խօսակցելու վրայ էին:

«Աղջիկս, ես կը խորհիմ թէ քու մինչեւ հիմա կատարած ուրախացուցիչ գործերուդ ամէնէն մեծերէն մէկը կատարեցիր այսօր,» մըմնջեց Տոքթ. Զիլթըն, դողոջուն ձայնով:

Մթնշաղին տարօրինակ կերպով փոխուած սարսրուն մօրաքոյր մըն էր որ Փոլիաննայի անկողնին մօտեցաւ: Հիւանդապահը վարը կը ճաշէր, մինակ էին:

«Փոլիաննա, սիրելիս, ամէնէն առաջ քեզի կ'ուզեմ զուր մը տալ: Օր մը Տոքթ. Զիլթընը քեզի մօրեղբացր պիտի ընեմ: Ասիկա քու գործէ է, ո՞ն Փոլիաննա: Շատ երջանիկ եմ, շատ ուրախ եմ:»

Փոլիաննա ոկտաւ ձեռքերը ծափել:

«Մօրաքոյր, մօրաքոյր, ուրեմն տարիներ առաջ Տոքթ. Զիլթընի ուզած սիրտն ու ձեռքերը քո՞ւկի էին: Վատան եմ ատոր, անոր համար էր որ ըստ այս առտութէ քու ուրախացուցիչ գործերուդ ամէնէն մեծերէն մէկը կատարեցիր: Շատ ուրախ եմ, այնքան ուրախ եմ ո՞ր ալ սաքերս անգամ հոգս չեն:» Օր. Փոլի չանաց զսպել իր լացը:

«Կարելի է որ օր մը . . . և լոեց: Զհամարձակեցաւ շարունակել: Վախցաւ մեծ յոյսը տալ աղջնակին, յոյսը որ Տոքթ. Զիլթըն տուեր էր իրեն ու ըստ:

«Փոլիաննա, գալ շաբթու ձամբորդութիւն մը պիտի ընես: Աղուոր, հանգստաւէտ, պղտիկ անկողինով մը քեզ պիտի տանինք մեծ բժիշկի մը որ մեծ տուն մը ունի, առկէ շատ հեռու, ճիշտ քեզի պէս հիւանդներու համար շինուած: Տոքթ. Զիլթընի մէկ սիրելի բարեկամն է այդ բժիշկը, ու կ'ուզենք որ անգամ մ'ալ ան քննէ քեզ:»



ԳԼՈՒԽ ՀԲ

ՓՈՂԻԱՆՆԱՅԻ ՆԱՄԱԿԻ

«Սիրելի մօրսքոյր Փողի և մօրեղբայր Թոմ,
Ոհ, կրնամ... կրնամ... կրնամ... քալել: Այսօր
քալեցի, անկողնէս մինչև պատուհանը: Ենչ երջանկու-
թիւն էր ոտքի վրայ կամնիւր: Ցոլոր բժիշնելը շուրջու
կայնած կը խնդարին ու բոլոր հիւանդապահուհներն ալ
անոնց քով կայնած կու լային: Թովի անսեակն ալ տի-
կին մը կայ որ առաջին անդամ անցեալ շարթու քալեր
է: Ան ալ գոնէն կը նայէր, ուրիշ մ'ալ որ կը յուսայ
ամիսէ մը քալել՝ ներս բերին: Ան ալ հիւանդապահիս
անկողնին վրայ պառկած ծափ կը զարնէր: Նոյն իսկ
խափշիկ թիլին, որ գետինսերը կը մաքրէ, պատուհանէն
ներս կը նայէր ու երբ չէր լար, անոյլ զառակ կը կո-
չէր զիս:

Զհասկցայ թէ ինչո՞ւ ամէնն ալ կու լային: Ես եր-
գել, պոռաւ, պոռչտել կ'ուզէի: Օ՛հ, օ՛հ, երեակայեցէք
անդամ մը որ ա՛լ ես կրնամ քալել քալել, բալե՛լ:

Հիմու հոս տասն ամիս ալ կենամ, հոգս չէ: Հարո-
նիքն ալ վայելեցի: Ենչ բարի էիր, մօրաքոյր, որ եկար
ու անկողնիս քով պսակուեցար որպէս զի ես ալ տես-
նեմ: Դուն միշտ ամէնէն ուրախ բաներուն վրայ կը
խորհիս:


Կ'ըսեն թէ քիչ ատենէն պիտի կրնամ տուն գալ:
Երանիք թէ մինչև հոդ քալելով զալու կարող լլայիշ
Ասկէ ետքը կեանքիս մէջ կառքով տեղ երթալ բնա-


պիտի չուզեմ: Քալելէն լաղուոր բան չկայ: Մըքան ու-
րախ եմ: Ամէն բանի համար ալ ուրախ եմ: Նոյն իսկ
ուրախ եմ որ ատեն մը ոտք չունէի, վասն զի մարդ
բնաւ չկրնար գիտնալ թէ ի՞նչ աղուոր բան է ոտք ու-
նենար, մինչև որ առանց ոտքի չմնայ: Վաղը ութ
քայլ պիտի քալեմ:

Շատ մը սէր ու բարեւ ամէնուն:

ՓՈՂԻԱՆՆԱՅԻ









shn

Printed in Constantinople

ՏԱՐԱ. Ս. Գ. ՅԱՐԱՒԹՅՈՒՆ

00004480

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0004480

